

ՅԱԿՈԲ Յ. ԹԵՐՁԵԱՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԵՏԸ

(ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ)

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՆԿԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԱԻԵ-
ՐԱԹՈՒՂԹԵՐ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐՆԵՐ,
ԹՂԹԱԿՅՈՒԹԻՒՆՆԵՐ, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ-
ՆԵՐ ԵՒԱՅԼՆ, ԿՈՐԵՒՈՐ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ.

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ԱՏԱՆԱՅԻ ԵԽ ՀԱԼՔՓԻ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՆ ՄԵԶ ՏԵՂԻ
ՈՒՆԵՑԱՆ ԶԱՐԴԵՐՆ ՈԽ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ-
ՆԵՐԸ ԵԽ ՓՈԽԱՐԱԿՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐԵՆ
ԿԱՐԵԽՈՐՆԵՐՈՒՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԸ

1912

6777

Պատկերազարդ «ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԵՏԸ»ի Ա. Հատորին
մասին եղած գնահատումները .

«Հանդես Ամսօթեայ» իջ. առի թիւ 6, Յունիս 1912, էջ 366
ՄԱՏԵՆԱԹՈՍԱԿԱՆ

ՅԱԿՈԲ Յ. ԹԷՐՁԵԱՆ, Կիլիկիոյ Աղետը, Հատոր Ա., Կ.Պոլիս 1912, էջ 160

«Գրքոյկիս նիւթն է՝ ասկէ երեք տարի յառաջ Կիլիկիոյ մէջ տեղի ունեցած աղետալի գէպքերուն պատճութիւնը, 26 պատկերներով :»

«Ստոյդ է, շատերն ողբացին, շատերն ամենավառ գոյներով նկարագրեցին Կիլիկիոյ այն անլուր քստմնելի եղելութիւններն, սակայն այս եւս ճշմարիտ է թէ չունեցանք ցայցմ գիրք մը, որ մեր առջեւ պարզէր թէ ուրո՞նք էին այն անողորմ կոտորածին սկիզբ տուող պատճառներն ու շարժառիթները. և ասիկա՝ կարեւոր էր ապագայ պատճութեան համար : Անա այս պակասն ալ կը լրացընէ Յ. Յ. Թէրձեան՝ ստոյդ ականատեսի մը գրչով : Հեղինակը իրողութիւնները մանրամասն կը պատմէ, տեսանելի և շօշափելի ընելու չափ, առանց չափազանցութեան ու ստուերացման, պարզ և միանգամայն պահուն ոճով մը :»

«Գրութեանս առաւելութիւններէն մին եւս այն է որ, հեղինակը իւր պատճանները կաշխատի հաստատել պաշտօնական տեղեկութիւններով և վաւերաթղթերով : Գըրքոյկա՝ հեղինակին աշխատութեան Ա. Հատորն կը կազմէ, բայց ուրախութեամբ կը կարդանք, որ յաջորդ հատորներուն Բ.ը արդէն մամլոյ տակ է :»

«Յաջողութիւն կը մաղթենք Մեծ. Հեղինակին :»

Հ. Յ. ՏԵՐ-ՄԱՐԴԻԿԱՐԵԱՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԵՏԸ

Բ. ՄԱՍ

Ատանայի եւ Հայեայի նահանգներուն մէջ տեղի ունեցած ջարդ եւ ինքնապաշտպանութիւնները

Օսմ. Սահմանագրութենէն նաքը. կարծես ծրագրուած ու կազմակերպուած անունի ջարդը, միայն Սատանայի մէջ չսահմանափակուեցաւ, այլ գժբախտաբար տարածուեցաւ Կիլիկիոյ ամէն կողմէրը, քանդելով եւ աւերելով տասնուներով քաղաքները ու գիւղեր, փնացնելով տասնեակ հաղարաւոր անմենդ կեանքեր :

Սակայն այս ամենուն մէջ զարմանալին այն էր որ՝ շարժումը ընդհանուր էր և միաժամանակ, կարծես զաղոնի ոյժ մը կը հրամայէր ամենուն և կամ նախապէս ամէն ինչ որոշուած ու կարգագրուած էր : Եւ այս ամենուն վրայ տեղական կառավարութիւններուն հետեւոծ թոյլ ընթացքն ու անտարբերութիւնը ա'լ աւելի ծանրացուցին կացութիւնը :

Կիլիկիոյ ջարդին մէջ ինքնապաշտպանութեան դիմող քաղաքներն ու գիւղերը միշտ շահաւոր եղան, նայն իսկ շատեր անվասա աղատելով. իսկ անզէն եղողները կոմտպիտաբար զէնքր վար գնելով խուժմանին յանձնուողները ջարգուեցան ու քանդուեցան անխնայ :

Ատամիայի եւ Հաղեսի նահանգներուն մէջ պատահած կոսորած ու թալան և ինքնապաշտպանութիւններէն միայն կարեւորները պիտի ներկայացնենք, որոնք պատմուած են ականատեսներու կողմէ:

Ա.ՏԱՆԱՅԻ ՎԱՀԱՆԱԿԱՐԻ, ՄԵԶ

ՏԱՐՍՈՒՆԻ (*) ԶԱՐԴԵ

Տարսոնի ջարդին բոլոր անցքերուն ականատես և ամեն մանրամասնութեան աեղեակ Տարսոնցի մը կը պատմէ հետեւեալ կերպով :

«Ապրիլ մէկի Չորեքշաբթի օրը ժամը 6 ին յանկարծ գորանոցին փողը նեմ պօրուար հնչեց և մոռնետիկ մը շուկան եղելով սկսու պուալ՝ «Մարտքուէն սիրովը զօրանոց թող երթայց»։ Իսկոյն շուկայի թուրք ժաղովուրդը զօրանոց վաղեց և այս տեսարանին ականատես եղող քրիստոնեաներն յանկարծակիի եկած՝ ստիպուեցան իրենց վաճառառուները գոցելով տուներներն քաշուիլ։ Զօրանոցէն զէնք բաժնուած էր խուժանին, նկատելով պահեստի զինուոր, և պատրուակելով թէ քաղաքը պիտի պաշտպանեն Սահնակի ապստամբնեաւն սէմ ՞ . . . :

Առաջին իրիկունք կատավարական պաշտօնեաներն ու տեղացի թուրք երեւելիները մազով գումարելով իրենց մաս հրաւերեցին Հայոց քահանան ու հայ երեւելիները, և առաջարկեցին որ հայերը համոզեն ու հանդարտեցնեն, վասահեցնելով թէ բան մը միաց և չ'ըրբար : Քիչեալ ժամամին

(*) Ποηποι Απωφεναζής ή αιγαρτελίδης ή την ομηρική συγγραφέα την οποία παρατίθεται στην παραπάνω σελίδα με την ονομασία Απωφεναζής ή Αιγαρτελίδης.

որոշումով հայ ու թուրք երեւելիներէ բազկացեալ պահակախումբ մը կազմուեցաւ, որ այն գիշերը մինչեւ առառու պատեցաւ փողոցները։ Այս ընթացքէն հայերը քիչ մը քաջալիքուելցան և չատեր ետ կեցան Մէրսին փախչելու որոշումէն։ Հետեւեալ օրը, ժողովուրդը ամրողապէս շուկան էր և քրիստոնեաները առանց խանութ բանայու կ'սպասէին իրենց ճակատագրին։

Կէս օրուան մօտ Ատանայի շոգեկառքը ժամանեց և
սոսկալի իրարահցում մը՝ սկսաւ : Ատանայի կողոպատիչնե-
րէն մաս մը՝ հարուսա Ատանան թալանելէ ետքը շոգե-
կառք նետուելով Տարսոն եկած էին :

Յանկարծ ահապին խուժան մը շուկան թափուեցաւ , և
սկսան պոտալ՝ «Ատանան կործանեցինք դեռ ի՞նչ կեցած
էք» : Այս ահարեկիչ յայտաբարութեան վրայ , հայերը
քաշուեցան իրենց տուները և թուրքերը յարձակեցան
առաջին անգամ Կողմայի պանդոկին վրայ : Հոն կացին-
ներով ու բիբերով սպաննեցին կեսարացի Գառնիկ ա-
նունով հայ կասառպան մը , (Ատանայի առաջին զօնն ալ
նոյնպէս կեսարացի՝ Լութֆիկ անունով աստղագործ մը
եղաւ) : Եսին իրեկունք Պօյաճը Գրիգոր և Շալվարձեանի
տուները կոխելով զէնք վնասուեցին և տան տէրերը սոս-
կալի խոշտանգումներու ենթարկելէ ետքը բանտ տա-
րին :

Ուրբաթ առաջ սարսափն աւելցաւ և ահա լուր եւ-
լու թէ՝ ժամ մը ետքը ջարզը պիտի սկսի, և թէ Յոյնե-
րուն բան մը չպիտի ըլլայ, այլ միայն հայերը՝ պիտի
ջարդուին: Ասոր վրայ վաթսունի չափ հայեր՝ խումբով
ամէն վտանգ աշքի առնելով Մէրսին փախչելու համար
երկաթուղիի կայտանը գացին: Խումժանը՝ կայտանի
չէնքին մէջ գտնուող հայերուն վրայ յարձակելով՝ սպան-

Երբորդ մասը յարձակեցաւ Ճամպազեան և ղբայրց տան վրայ, հոն ալ տանտէրն ու ընտանիքին անդամները ջարդելէ ետքը պարունակութիւնը թալանեց և կրակի տուաւ այս տունն ալ:

Չորրորդ մասը յարձակեցաւ ատամնաբոյժ Պարոնեանի տունը, և եղած զիմագրութեան շնորհիւ չի կրցաւ մրտ-նել տունէն ներս :

Այս միջոցին Հայոց թաղին մէջ մնացած հայերէն՝ 4—500 հոգի խուժեցին Ամերիկեան վարժարանը ուրբէ ընդունուեցան Վեր. Տօքթ. Քրիսթիի տիկնօջը կողմէ կատարեալ հոգածութեամբ։ Մաս մը հայեր Մ. Խրիս-թօֆիի տունը և մաս մ'ալ վստահելի Գէլլաններու պար-տէղները ապաստանեցան։

Քաղաքը ամէն կողմերէ կրակի տրուած էր։ Պէրսէր-եան անունով հայ մը փախած ատենը կացինի հարուած-ներով սպաննուեցաւ։ Խուժանը ամէն կողմէ ճամբաները բռնած՝ անխնայ ջարդեց ձեռքն ինկած քրիստոնեաները։ Պէկճի-պամի Ալի Զավուշ կոչուած մարդակերպ ճիւալ մը սպաննած էր Էֆլաթօն կոչուած քրիստոնեայ մը որ իր-րեւ ամենամերիմ զրացի մը, իր տունը ապաստանած էր, խեղճ՝ Ամերիկեան վարժարանէն աւելի վստահելի կարծելով այն տեղը . . .

Կրակը պատեց ամէն կողմ և շատեր չի կրնալով փախչի՝ իրենց առաներուն մէջ այրեցան։ Մայրեր իրենց զաւակները կրակին մէջ ձգելով փախան։ Ամենէն ետքը խուժանը կրակի տուաւ հայոց Փօղոս Առաքեալի պատ-մական մեծ եկեղեցին և անգութ ճիւաղները անսնելով որ ամէն մասերով չայրիր, աղտեղութիւններով պղծեցին։

Ուրբաթ օրը առառուընէ մինչեւ իրիկուն Ամերիկեան գոլէճին մէջ ահ ու սարսափով անցուցինք։ Կիները վար-

նած էր հինգ քրիստոնեաներ և մնացածները թրէն նետ-ուած են, խուժանը պաշարած է թրէնը՝ մէջը գտնուողները ջարդելու մտադրութեամբ, բարերախտաբար թրէնը շար-ժելով փախած է և որով ազատած են ստոյգ մահէ մը յիսուն և հինգ հայեր։

Երկաթուղիի կայարանը պաշարող վայրագ խուժանը՝ բարձրածայն գոչերով ու պոռչառուքներով գորանոց վա-զեց և հոն բաշխեցին մնացած զէնքերն ալ։ Խուժանը տարածուեցաւ Հայ թաղերուն մէջ։ Ա. Գուն շէյս մը՝ մէկ ձեռքը կը բռնէր կրօնական վերատառութիւնները կրող դրօշ մը և միւս ձեռքը իրոշոր հետու մը մերկ սուր մը, պօ-ռալով կեավր ներու ջարդին կը հարաւիրէր ու կառաջ-նորդէր մոխուանդ խուժանը։ Ասոր ետեւէն կուգային խուժանսպետներն ու խուժանը, որ չորս մասի բաժ-նուեցան շուկային մէջ։ Մէկ մասը յարձակեցաւ Գըլլրս թաղին մէջ բնակող հայ՝ երեւելի վաճառական Սարգիս էֆ. Գանձապետեան տան վրայ և հակառակ Սարգիս էֆ. ի օտարահպատակութեանը, ոկսան կացիններով տ-նոր տան գուոը խորտակել եւ ներս խուժել։ Սակայն բարերախտաբար ներսէն արձակուած տարձանակի հար-ուածները փախցուցին ու վախցուցին զանոնք։ Հակա-ռուկ պարագային պիտի փճանար վայրիկնապէս Տարսոնի հայութեան աղնիւ և պատուական ընտանիքներէն մին, որ պատիւ կը բերէ պատկանած համայնքին։

Պահակախութեամբ մը՝ զինուորներէ և սասիկաններէ բաղկացած, կը դիտէր այս դէպրը, բայց չը համեր բան մը ըսել։

Երկրորդ մաս մը յարձակեցաւ Աթանազուլեան տունին վրայ, որուն մէջ ջարդեց հինգ հայեր ու թալանի տուաւ տան պարունակութիւնը և ամենէն վերջը կրակի տուաւ տունը։

ժարանին շէնքին մէջ իրարու վրայ կը մնալին, և այ-
րերը բակին մէջ կ'սպասէին։ Պահ մը խռովանը յար-
ձակիլ փորձեց Ամերիկեան վարժարանին վրայ, սակայն
օտար զրօշի մը ծածանումը խելահաս թուրքերէն ոմանց
սարսափ աղղեց, որով արդիուեցան անխոհեմ յարձա
կումներէ։ Ամերիկեան վարժարանի անօրէնը՝ Տօքթ.
Քրիսթի՝ Ատանա կը գանուէր և սակայն Տիկին Քրիսթի
կատարեալ վեհանձնութեամբ պահեց և պահանեց իրեն
օգնութեան դիմոզ Հայերը, որոնք այսօր անոր կը պարտին
իրենց կեանքերը։ Հետեւեալ օրը կառավարութիւնը հա-
ճեցաւ հաց զրկել և տմիս մը հոն Ամերիկեան
վարժարանի բակին մէջ մնացինք՝ անսուն և զրեթէ ա-
նօթի։ Վերջը յոյն թաղերուն մէջ տուն գտնելով տե-
ղաւորուեցանք։

Տարսոնի վեասը. — 600 տուն այրեցաւ, մարզու
կորուսան է՝ քաղաքէն 70, իսկ չքականներովը 560, ո-
րոնցմէ 160 հոգին Գօղ օլուգ գիւղէն էին։ Նիւթական
վեաս կը հաշուեն 500,000 ոսկի։

ԳՕՂ-ՕԼՈՒԳԻ ԶԱՐԴԸ

Գօղ-Օլուգի ջարդին ականատես մը կը պատմէ. —

«Տարսոնէն 8 ժամ հեռու կը գանուի Գօղ-Օլուգ, որ
գէպի Հիւսիս-Սրեւելքի քարուտ րլուրի մը վրայ յարձ-
րացած գիւղ մըն է, և կը վայելէ բնութեան շնորհները։
Եօթանասուն տունէ բաղկացած հայութիւն մը ունի՝
Մջապատուած բազմաթիւ թուրք գիւղերէ։ 1909ի Զա-
տիկն էր, բնութիւնը զուարթ, ամբողջ Գօղ-Օլուգ ողե-
ւորուած էր ուրախութեան աղաղակներով։ Բայց ահա

հասաւ Զատիկի երբորդ օրը։ Կէս օրը անցեր էր, երբ
խլրառում մը տեղի ունեցաւ շրջակայ գիւղերուն մէջ և
կարգ մը «կ'ըսուի, կ'ըսեն» ովզ վերջացող լուրեր սկսաւ
հասնիլ մեր գիւղացիներուն ականչները։ «Ատանա խռո-
նուեր է կ'ըսուի... Հայ և Թուրքերու մէջ խռովութիւն
է ծագեր՝ կ'ըսեն... զինուոր կ'ուղեն կ'ըսուի... քաղա-
քականութիւնը լու չ'երեւար՝ կ'ըսեն... անպատճառ այս
կողմերն ալ խռովութիւն չիսաի ծագի կ'ըսուի և լն.»։ Անցաւ
Զատիկի յաջորդ չորեքշաբթին ու հինգշաբթին, մենք գետ
տեղեկութիւն խոկ չունենք թէ այդ ժամանակ Ատանայի
Հայութիւնը ջարդուեր էր ու հրոց ճարակ եղեր արգէն։

Արքաթ տուու, երբ մուլթը տակաւ կը փարատէր,
գիւղին մօտը տեսանք աւաղակներու խռութեր, որոնք
գիւղը մանել չնամարձակելով՝ սպառնական լուրեր կը
զրկէին գիւղացիներուն, թէ պէտք է անձնատուր ըլլանք։
Խռութանէն ոչ ոք կո համարձակէր գիւղ մանել, որտէնե-
տեւ գիւղէին որ Գօղ-Օլուգի Հայութիւնը ինքնապաշտ-
պահութեան միջացներ ձեռք պիսաի առնէր։ Մեր գիւղա-
ցիք զէնքը ձեռքերէին կ'սպասէին գիւղին ճամբաները,
որով ժողոր երթեւելութիւն մը անգամ անկարելի էր
զարձեր։ Իսկ իրենց կիներն ու զաւակները գիւղապետին
տունը և յարակից քանի մը տուններու մէջ էին ժողվուած։

Միւս կողմէ՝ Տարսոնի կոտավարութեան մարդ զըր-
կեցինք օգնութիւն ուղելու համար, լրատարները վե-
րազարձան միասին թերելով տասնապես մը ու երկու
ուստիկաններ, որոնք յատկապէս զրկուած էին կառավա-
րութեան կողմէ Գօղ-Օլուգը պաշտպանելու համար։


Երկիւղը մասամբ փարատեցաւ երբ սստիկանները
գիւղ մանելով սկսան խռութանէն զէմ սպառնայիք ընելու,
որպէս զի ցրուի ու գիւղին վեսս մը չի հասցնէ։ Սակայն

MRS. CARMELITE B. CHRISTIE



Տարսնի շարդին միջոցին նազարաւոր Հայեր պատասխանած
եւ բազմաթիւ վիրաւութեր խնամած
ՏԻԿԻՆ ՎԱՅՐՄԵԼԱՅՅԹ ՔՐԻՍՏՈՆ

REV. THOMAS D. CHRISTIE D. D. LL. D.



Տարսնի Ամերիկեան վարժարանի տնօրէն եւ ծանօթ Հայասէր
Ասուլածարան **ՏՕՒԹԸ. ԹԱԿՄԱՍ ՔՐԻՍՏՈՆ**

ինչու խուժանը սատիկաններէն չեր վախնար և սպառնալիքներուն չեր անսար, մանաւանդ՝ փախանակ ցրուելու, ինչու զանազան ասածարկներ կ'ընէր սատիկաններուն միջոցաւ: Խուժանը լուր կը, զրկէր մեզ՝ թէ անմիջապէս պիտի ցրուի, եթէ զէնքերը յանձնենք իրենց: Իսկ սատիկանները կը համոզէին զմեզ ընդունիլ անոնց տառաջարկը, որպէս զի անգորրութիւն տիրէ:

Եւ ահա մեր երեւելները որոշեցին համակերպի կառավարութեան ներկայացուցիչներուն, որպէս զի՝ թէ անդրբութիւնը հաստատուի և թէ ապագայ պատասխանառութենէ զերծ ըլլամեր:

Ուրբաթ գիշերը անցեր ու շաբաթը լուսցեր էր, սակայն գեռ խուժանը չեր ցրուած: Աւաղ շատ ուշ էր արգեն երբ մեր գիւղացիները հասկցան թէ խարսուած են եւ բոլորին յուսահատ՝ զիմեցին սատիկաններուն: Սակայն խարդախ սատիկանները փոխանակ իրենց պարտականութիւնը՝ կատարելու այս անգամ ալ հայ գիւղացիներուն ծանուցին թէ պէտք է գիւղեն հեռանալ եւ ըրջակայ բուրք գիւղերն ապաստանի, սատիկելով թէ իրենք չեն կարող խուժանը զաղել եւ սպագայ գէպքերու սասածքն առնել:

Արեւը բարձրացած էր արգեն, երբ գիւղէն փախչող հայերու սրտամորմոք աղաղակը բարձրացաւ, մեծ ու փոքր հալածականները՝ բարակներէ հետապնդուող այծեամիներու հման, քարէ քար, մայսէ մայս կը ցատկէին: Զիրենք հարածող վտանգին սաստկութենէն սարսափահանար, երիտասարդներ կը խոյանացին գոհավէմէ գոհավէմ. ծերեր ու մանուկներ ահ ու զողի մասնուած՝ հաստաքայեր առնելու անկարող ըլլարով կը պատրէին զար ի վար, կիներ իրենց երախանները շարկած, արտասովոր ծանրու-

թեան մը տակ իրենց քայլերը առանց չափաւորելու, սողոսկելով կ'չտապէին:

Թուրք խուժանը գիւղը մտած էր արդէն: Ժողովուրդին այն մասը որ գանդաղած էր գիւղէն անմիջապէս մեկնելու, կ'ինաւր վայրենի գաղաններու ճիրաններուն մէջ: Ամենքը հաւասարապէս կը յոշտէին անխնայ: Երբ յոշտելը լինցացին, սկսան ամբողջ գիւղը թալել, եւ իրենց կիրքը յագեցնելու ուրիշ միջոց չկարենալով գտնել, բոլոր գիւղը կրակի տալ մօխրակոյտի մը վերածելով գտյն:

Բայց այսափիով ալ չեր վերջանար թշուառ գիւղին ճակատագիրը: Գող-Օլուգէն փախած հայերը՝ հաւաքուած էին Պուճագ անունով մօտակայ թուրք գիւղը, որուն գիւղապետը իրենց երկիւղը փարատելու համար բակած էր կատարել նուիրական պարտականութիւնը՝ կրօնափախութեան հրաւէրը: Գիւղապետը կը բաշխէր մէյ մէկ ճերմակ լաթի կտոր, փաթթելու համար իրենց զիւուն բոլորափիքը, ծանուցանելով թէ ասոր չնորհիւ վրտանգը հեռ ոցոծ պիտի ըլլար, եւ ոչ ոք պիտի համարձակէր չարիք հասցնել նորադարձ միւլիւմաններուն: Բայց այսափին ալ բաւական չեր, պէտք էր նաև փոխել իրենց հայկական անուններն եւ թուրք անուն կրել:

Եւ ահա թուրք գիւղապետը մօտենալով հայերուն, յայտնեց թէ ինք անկարող է պաշտպանել զիրենք. պէտք է մեկնին ժամ առաջ եւ ուրիշ գիւղ մը աղաստանին, որպէսզի, թէ իրենց կեանքը աղանով ըլլայ, եւ թէ ինք գիւղապետը պատասխանառուութենէ զերծ մնայ:

Արեւը գեռ մարը չեր մտած, երբ վտարանզի ժողովուրդը ծայր աստիճան սարսափի մէջ: կը մտնէր մօտակայ ինձիր-կէտիկի անունով թուրք գիւղը: Ասոր գիւղա-

ինչու խուժանը սատիկաններէն չէր վախնար և սպառնալիքներուն չէր անսար, մանաւանդ՝ փոխանակ ցրուելու, ինչու զանազան առաջարկներ կ'ընէր սատիկաններուն միջոցաւ: Խուժանը լուր կր, զրկէր մեզ՝ թէ անմիջապէս պիտի ցրուի, եթէ զենքերը յանձնենք իրենց: Իսկ սատիկանները կը համոզէին զմեզ բնդունիլ անոնց սուածարկը, որպէս զի անգորրութիւն տիրէ:

Եւ անա մեր երեւելները որոշեցին համակերպիլ կառավարութեան ներկայացուցիչներուն, որպէս զի՝ թէ անգորրութիւնը հաստատուի և թէ ապագայ պատասխանատուութենէ զերծ ըլլանը:

Աւբամթ զիշերը անցեր ու շարաթիր լուսցեր էր, սակայն գեռ խուժանը չիր ցրուած: Աւազ շատ ուշ էր արդէն երր մեր զիւղացիները հասկցան թէ խարուած են եւ բոլորովին յուսահատ՝ զիմեցին սատիկաններուն: Սակայն խարդախ սատիկանները փոխանակ իրենց պարտականութիւնը՝ կատարելու այս անգամ ալ հայ զիւղացիներուն ծանուցին թէ պէտք է զիւղեն հեռանալ եւ օրբջակայ բուրք զիւղերն ապաստանիլ, առարկելով թէ իրենը չեն կարող խուժանը զալիլ եւ ապագայ դէպքերու առաջքն առնել:

Արեւը բարձրացած էր արգէն, երր զիւղէն փախչող հայերու սրամներմոք ազաղակր բարձրացաւ, մնձ ու փոքր հալածականները՝ բարակներէ հետապնդուող այծեամներու նման, քարէ բար, մայոէ ժայռ կը ցատկէին: Զիրենք հալածող վտանգին սաստկաւթենէն սարսափահար, երիտասարդներ կը խոյանացին գահավէժէ գահավէժ. ծերեր ու մանուկներ ահ ու զողի մասնուած՝ հաստափալիք առնելու անկարող ըլլալով կը գրառէին զար ի վար, զիներ իրենց երախանները շալկուծ, արտասովոր ծանրու-

թեան մը տակ իրենց քաղլերը առանց չափաւորելու, սողոսկելով կ'չտապէին:

Թուրք խուժանը զիւղը մտած էր արդէն: Ժողովուրդին այն մասը որ գանդաղած էր զիւղէն անմիջապէս մեկնելու, կ'ինաւր վայրենի գաղաններու ճիրաններուն մէջ: Ամենքը հաւասարապէս կը յոշտէին անխնայ: Երբ յոշտելը լմիցուցին, սկսան ամբողջ զիւղը թալլել, եւ իրենց կիրքը յագեցնելու ուրիշ միջոց չկարենալով գտնել, բոլոր զիւղը կրակի տալ մոխրակոյտի մը վերածելով զայն:

Բայց այսչափով ալ չէր վերջանար թշուառ զիւղին ձակասագիրը: Գօղ-Օլուզէն փախած հայերը՝ հաւաքուած էին Պուձագ անունով մօտակայ թուրք զիւղը, ուրուն զիւղապետը իրենց երկիւղը փարատելու համար բուկած էր կատարել նուիրական պարտականութիւնը՝ կրօնափախութեան հրաւէրը: Գիւղապետը կը բախսէր մէջ մէկ ձերմակ լաթի կտոր, փաթթելու համար իրենց զիւղուն բոլոր տիրը, ծանուցանելով թէ ասոր չնորհիւ վրանգը հեռ ացած պիտի ըլլար, եւ ոչ ոք պիտի համարձակէր չարիք հասցնել նորագարձ միւսիւմաններուն: Բայց այսչափն ալ բաւական չէր, պէտք էր նաև փոխել իրենց հայկական անուններն եւ թուրք անունն կրել:

Եւ անա թուրք զիւղապետը մօտենալով հայերուն, յայտնեց թէ ինք անկարով է պաշտպանել զիրենք. պէտք է մեկնին ժամ առաջ եւ ուրիշ զիւղ մը ապաստանին, որպէսզի, թէ՛ իրենց կեանքը ապահով ըլլայ, եւ թէ ինք զիւղապետը պատասխանատուութենէ զերծ մեայ:

Արեւը գեռ մարը չէր մտած, երբ վտարանդի ժողովուրդը ծայր ասափան սարսափի մէջ՝ կը մտնէր մօտակայ ինձիր-կէտիքի անունով թուրք զիւղը: Ասոր զիւղա-

պետք բաղդատմամբ միւսին աւելի բարութեամբ կը վարուէր մեզ հետ, իր տան մէջ իսկ հրաւիրելով զմնզ։ Թշուառ ժողովուրդը, խճողուած գիւղապետին սենեակներուն և ախորներուն մէջ՝ քիչ մը հանգստացած կ'զգարինքինքը։

Շարաթ գիշերը, խորհրդաւոր լուսւթիւնով մը անցեր էր արդէն, արեւը գեռ չէր ծագած, երբ Ապահւ-Աղիս անուն ձիաւոր սատիկան մը մնկնած էր Գօղ-Օլուգէն, իւրեն հետեւորդ ունենալով աւաղակ մարդասարաններու խումբ մը։ Այս մարզը Ատանա սպաննուող իր մէկ աղգականին համար վրէժ լուծելու մասնաւոր նպաստակով Ատանայէն ճամբայ ելած էր, եւ Գօղ-Օլուգի մէջ չկըրնալով յագուրդ տալ իր գտղունական անզթութեան, ըսկած էր հետապնդել փախստականները։ Երկար վնարուառութներէ ետքը Ապահւ-Աղիս իր հետեւորդներով հասաւ ինձիր-կէտիկի գիւղը։ Գիւղապետը տեսնելով կառավարական սրացաննեայի մը տարագը կրող այս մարդակերպ հրէցը, պատուասիրեց զայն, եւ սկսաւ յայտարարութիւն մ'ընել հայ ապաստաննեալներուն թէ իրենց կեանքը ապահովելու համար պէտք էր կառավարական սրացաննեային անսալ և անոր խնամքին յանձնուիլ։

Այս յայտարարութեան վրայ խումբ մը աւաղակներ ժամեցեր էին, սատիկանին հրամանիր բանութեամբ ի գործ դնելու, եւ հիմա թշուառ զուերը ախոռներու անկիւնէն հանուած կը քշուէին գիւղէն դուրս, ճիշտ սպանցանց տարուող ոչխարներու նման, զիրենք քշողներուն կամքին յանձնուած։

Գօղ-Օլուգէն հաղիւ եօմանասուն եւ մէկ հոգիներ էին մնացած, վասնզէն փախած եւ այս գիւղը տպաստանած։ Ասոնցմէ տասն եւ մէկը կամ գիւղապետին հա-

անութեամբ եւ կամ ախոռներու մութ անկիւնը պահուակով զերծ էին մնացած այս վերջին գերիշարութեանէն։ Իսկ մնացեալ վաթսուն թշուառները, վերահաս վահնգի մը երկիւզակը համակուած՝ կը յառաջանային հեղիկ, հեղիկ, լուկ մնջիկ սպասելով իրենց ճակատագրին վախճանին։ Այս վաթսուն թշուառներուն մէջն էին նաև Գօղ-Օլուգի ամենէն զեղեցիկ հայուհին, նորա, սպակ հարաը Պերճուհին հետ։

Գերիներուն խումբը, շրջապատուած աւաղակներէ, կը յառաջանար զէպ ի եամրդ-վրշա թուրք գիւղը։ Խուժանին մէջ կային մարդիկ, որոնք զրաստներու վրայ նստեցուցած զեսատի աղջիկներ ու տղաքներ՝ իրենց գիւղը կը տանէին զանոնք։ Մին կ'ըսէր . . . «Մեր Անմէտ աղան զաւակ չունի, աս տղան անոր թող ըլլայ։ Աս աղջիկն ալ իմու է։ Ես կնութեան սիսի առնեմ, ոչ մէկուն չեմ տար»։

— «Դա՛ հարսը շատ զեղեցիկ է կ'ըսէր միւսը, եթէ մեր գիւղապեար առնել չուզէր, ես պիտի առնէի»։

— «Այս հորսերը մեր տղաքը չի բաժնած հատ մըն ալ զուն հաւնէ» կ'ըսէր ուրիշ ո՞վ, իր ընկերօջ։

Խուժանը կը յառաջանար, այս գաման խօսակցութիւնը շարունակելով եւ նոր զործի սկսելու պատրաստութիւնով։ Մին իր զէնքերը կը փորձէր, միւսը դաշոյնը կը սրէր և ձեռքին տակ կը պահէր, ուրիշ մը գնդակ ու վասօտ կը սրաբաստէր։

Այդ պահուն գերիներուն մէջէն գեսատի հարս մը, չքնազագեղն Պերճուհի՝ մօտալուա վտանգէն սարսափահար, վճռական որոշում մը կ'ուզէր տալ, անիկա կ'արհամարէր խոշտանգումն ու մահը, բայց միայն կուզէր աշնաղարտ պահել իր պատիւը, իր ամուսնոյն կը թափան-

ձէր, որ զինք չմտանէ այդ գաղաններուն ձեռքը եւ կրսէր. «Հանէ՛ այդ գրապանի դանակդ եւ զի՞ր պարանացին վրայ, մաքուր պահելու քու կնօջդ կեանքն ու պատիւը եւ յաւէտ երջանկացնելու զայն իր անարատ արիւնին մէջ»: Իսկ թշուառ ամսուսինը, անոր արիւն արցունքին ու աղեխարչ թախանձաքին չի կրնալով հանդուրժել, վերջապէտ պատրաստուեցաւ իր կնօջ ար վերջին իդձր գործազրելու: Աջ ձեռքին մէջ դանակը բռնուծ էր, նաղելին Պերճուհի գրաւ իր ճապուկ պարանոցը սիրելիին ծունկերուն վրայ, գամուռի մը պէս հեղ, սպասելով մահուան:

Հաղիւ թէ դանակին չեղփը կարմիր էր ներկուած՝ երջանիկ Պերճուհին գոհունակ սրառվ մը փակեց իր աշուքները, իր արիւնին կարմրագոյն հեղեղը թափելով իր ամուսինին ծունկն ի վար:

Այս զոհաբերութեան՝ ողջակէղներու արարողութիւնը անմիջապէս յաջորդեց: Խուժանը սկսու իր գաղանացին տօնը կատարել: Տապարները կը փայլէին օդին մէջ, ուրոնց մէն մի հարուածը անդամանատութիւն մը, եղեռնադործութիւն մը կը կատարէր, իւրաքանչիւր հարուածին թեւեր, ոտքեր, սրունքներ կ'անջատէին իրանէ մը, կողկողազին առնական ձայներ կ'ընդմիջուէին մերթ ընդ մերթ, իգական սեռի յատուկ սուր ճիշով եւ երախաներու դառնակիթ ձայներով:

Խուժանը նոր զբաղում մը սկսած էր, գմոխային նոր արարք մը որ գուշակել կուտար թէ հասեր էին ահաւոր կառափնատեղին: Տամնըինզի մօտ գեղեցկագոյն հարսեր ու կոյսեր՝ գաղանական միեւնոյն վճռով գատապարտուած՝ մէկիկ մէկիկ կ'անջատուէին իրենց սիրելիներու խումբէն և հեռու կը տարուէին: Աղջիկ մը կ'ուլար ու չէր ուղեր երթալ, կ'ուղէր որ իր եղբայրն ալ միասին տանէին

իրեն հետ, աղջկան խնդիրը կատարուեցաւ, եղբայրը իւրեն/չնորհուած էր: Խեղ զէ հայուհի, իր պատուին փոխան իր եղբօր կեանքն էր ծախու առած: Իսկ մնացեալները վրէժինզրութեան ծայրահեղ վճիռովը գատապարտուած մատնուեր էին խուժանի քմայքին: Ամէն մարդ կրնար լուծել անոնցմէ իր վրէժը ... ինչ ձեւով որ ուզեր, թէ փողոսելով. թէ անդամանատելով եւ թէ գնդակահար սպաննելով:

— «Միայն անոնք զարկէք, որոնք կրնան փախչիլ — կ'ունար գաղան մը անդիէն — մնացածները ողջ ողջ...»: Սպափուր-Աղիմին ձայնն էր այս:

Այդ սահուն քանի մը գաղաններ բռնուծ սեւազգեստ ծերունի մը խսիւներով կը պատէին անոր զիսուն բոլոր ափքը, հրախաղական նոր զբաննեք մը կատարելու մըտքով: Խութւ կրակ առած էր և թշուառ ծերունին՝ իրը շարժուն ջան՝ սպան մը ասդին մազին մազորական քայլեր առնելէ ետքը կը տապալէր բոցերու մէջ խանձուած: Գօղ-Ծուղի քահանան էր այն, որուն վիրաւոր որգին, իր հոգեվարքի միջոցին ականատես կ'ըլլար իր հօրը նահաւակութեանը:

Եւ վերջապէս՝ սկսան անդթութեան վերջին տօնը — ողջակէղներու արարազութիւնը:

Թշուառ գերիները կը զիզուէին իրարու վրայ, ինչ վիճակի մէջ ալ ըլլազին, թէ՛ կիսախողխող, թէ անդամազուրի և թէ գնտակահար. իսկ միծ մասով ողջ և առողջ: Ասոնք կը զիզուին իրարու վրայ, արիւնշաղախն թրծուն բլուր մը ձեւացնելով, որոնց մէջտեղուանիքը և բալորափը պատած էր խսիւներով, որոնք անհրաժեշտ էին իրը զիւրարձարծ վասեկանիւթ՝ ողջակիզելու գործին մէջ:

Ամբողջ քառասունը հինգ հոգիներ, միծ մասամբ չտ-

պահաս այրեր ու երիտասարդներ, իրենց ընտանիքներով
միասին կրակի կը տրուէին խոփներու մէջ թաղուած . . .

Բոցը կը բարձրանար կատաղի սաստկութիւնով և
կ'երկարէր գէպ ի երկինք . անոր մէջէն կը լսուէին ման-
կան սուր ճիչնը, մայրական աղեխարշ գոչեր և օրհասա-
կանի սրասաճմիկ հառաջներ . մէկը կիսայրած հագուստով
կը փորձէր փախչիլ հնոցի սաստկութենէն, միւսը կիսա-
խանձ իրանով վերստին ճիգ մը կընէր վասնդէն աղատելու :

Այս քստմնելի անսարանին առջեւ ինչ ուրախութիւն
կ'զգար մարգկային վայրտգութիւնը, որ խրաքանչիւր
զո՞փ ճիշերուն թուրք խուժանոր կը պատասխանէր ճի-
ծաղներով և գրէժի լուսանքներով :

Ու երբ վերջապէս ճիչն ու գոչը գագրած էին այլեւս
և չին լսուեր հառաջանքներ ու հսնդիւնները, դիտկինե-
րու րուր մը կը միար . որուն ձենձերարոյր հստովը կը
կշանար երկինքը, առանց խոսվելու իր անսպառ համ-
բերութեանը մէջ :

ԱՊՏՕՂԼՈՒԻ (*) ԶԱՐԴԸ

Ապաօպուի ջարդէն ապասող մէկը կը պատմէ . —

«Ապրիլ մէկի Զորեքարթի օրը, Ատանայէն վերտգար-
ձող մեր զիւղացիներէն լսեցինք թէ Ատանայի մէջ հայերը

(*) Ապօղու՝ Ատանայի հարաւային կողմէ 6 ժամ
հեռուն՝ Ճիկունի գետին եղերքը գտնուող զիւղ մըն է,
որ ուներ 130 տուն բնակիչ, որուցմէ 100 տունը հայ-
եւ միայն 30 տունը քուրք էին: Հայերը ունեին եկե-
ղեցի եւ վարժարան եւ չարդիլ միջոցին զիւղին մէջ
կը գտնուէին 400 հոգիի չափ պանդուիս հայ Մշակներ:

[Ծ.—Յ. Թ.]

կը ջարդուին: Նոյն օրը միջօրէին, մեր զիւղի թուրք երե-
ւելիները՝ Քիւղարըն օղլու Մէհմէտ, եղբայրը Ահմէտ և
հայրենին Բամայիլ աղաները՝ չուկան ենելով իրենց մօտ
կանչեցին մեր զիւղի հայ երեւելիները, Պաղտատեան
Կարպակն, Այնաձեան Նազգարէթ Էֆէնտիներն ու Մըխ-
տարեան Գէսրգ, Մատօնեան Յակոր, Գարաեան Ասատուրե-
Այնաձեան Հաճի Տիգրան աղաները: Ասոնց ամէնքը միա-
նալով ժողով մը գումարեցին և այն ժողովին մէջ թուրք
և հայ երեւելիները երգում ըրբին երկուստեք զիրար
պաշտպանելու և համերաշխարար զիմադրելու գուրսէն
ըլլալիք յարձակումներու: Նոյնիսկ համերաշխութեան
պայմանագիր մ'ալ զրուելով ստորագրուեցաւ երկու կող-
մէն և մունեափիկ մը բարձր տեղ մը ելելով բարձրածայն
ծանոց թէ՝ «Աղաները համաձայնեցան, այլ եւս վախնա-
լու բան չի կայ, միայն թէ ամէն մարդ իր տունը թող
մնայ»: Երկու կողմէն երկերկու պահակ նշանակուե-
լով զիւղին ճամբաները բոնցիցն, օտար մարդոց մուտքը
արդիւելու համար:

Առաջին զիւղը հանգիստ պառկեցանք: Հետեւեալ
օրը առառնեն՝ գարմանքով անսանք որ թուրք երեւելինե-
րէն քիւղարըն օղլու իսմայիլ աղա՝ իր ընտանիքը Միսիս
կը փոխագրէր: Մեր աղաները վազեցին զային՝ ինդրելու
համար որ զիւղէն չի հեռանայ, սակայն թուրքը չի լսեց
մերիններուն աղաչանքը և ընտանիքը Միսիս փոխագ-
րէններուն համար նաև ատանելով հաեւ Զիֆթէ-պաշ՝ Մար-
րուեցաւ իրեն հետ ատանելով հաեւ Զիֆթէ-պաշ՝ Մար-
գարեան Յոլսէփ աղան ընտանիքը: Իսմայիլ աղա՝ Մի-
սիս համարէ ետքը մէկ քանի ճիւղորներ զրկած էր, Մի-
սիս պիմացը զանուար Սըրգընթըլը, Զագալ աէրէսի, Աճը-
սիսի զիմացը զանուար Սըրգընթըլը, Զագալ աէրէսի, Զէր-
տէրէ, Պէօլիւք գափուլու, Քիշիւք գափուլու, Հէրէր-
էւ Զօթլու կոչուած քիւրքձիւրի թուրք զիւղերը, Իրա-

[Կիլիկիոյ ԱՊԷՑԸ, Յ. Յ. Թ.]

կվրելով որ Ապաօվու երթան և թաղանեն ու ջարգեն
հոն տեղի քրիստոնեաները : Նոյնպէս Միախի թուրքե-
րուն ալ այս մասին հրաւեր կարդացած էր : Միւս կողմէ՝
միեւնոյն վաստակի ճիւազ իսմայիլ ազա՝ Միախին մեր
գիւղը Հայ աղաներուն ուղղեալ նամակ մը գրած էր որ
չի վախինան և չի հեռանան զիւղին : Այս միջոցին էր որ
մեր գիւղի հայութեան վահանն եղող՝ նազարէթ էֆ .
Այսական՝ կասկածելով մեր վտանգալի կացութեանը ,
Կառավարութենէն զօրք ուղելու համար Աստանա եր-
թալու յանդկառութիւնն ունեցաւ և մեր գժբախտ նա-
զարէթ էֆէնախին՝ հազիւ թէ Աստանայի կամուրջը հա-
սած , զնդակիներու կարկուափի մը բռնուելով և անշունչ
ինկած էր :

Ապրիլ Յ ին , Ուրբաթ օրը առառն , յանկարծ տեսանք՝ մեր գիւղին դիմացը գտնուող Քէլիի կողմը բազմաթիւ ձիաւորներ , որուն ի տես մեծ ուրախութիւն ըդգացինք . կարծելով թէ մեր քաջասիրա գիւղապետը Ատանայէն զինուորներ առած կուգար , և սակայն մեր ուրախութիւնը ախրութեան փոխուեցաւ երր աեսանք թէ միեւնոյն պահուն հակառակ կողմէն՝ Միսիսի , Գափուլիի և Հէրէքլիի կողմերէն ձիաւորներ կուգային . պաշարելով զմեզ ամէն կողմերէ : Մանաւանդ , մնած յուզման ենթարկուեցանք երբ աեսանք թէ մեր գիւղի թուրք երեւելիւներէն քիպարըն օղու Մէհմէտ աղա՝ ձիաւորուելով զանոնք դիմաւորեց և իր տունը հրաւիրեց ամենքը , որոնք ահազին բազմութեամբ մը եկան կեցան Մէհմէտ և Խամայիլ աղաներու տան առջեւ : Այս միջոցին քիպարըն օղու Մէհմէտ և Խամայիլ աղաներն ու Խամայիլին օղու Մուլա Մէհմէտ ձիաւորներուն առջեւը կենալով գոչեցին « Փէլյամպէրէ սէլավար ... արտ . . . » : Եւ խուժանը

յարձակեցաւ նոսի՝ Պաղտատեանի տան վրայ, ուր առաջն անգամ սպաննեցին Պաղտատեան ազնուատոնմ գերգասանի նահաւգետը Սարդփս աղան, և հետզհետէ ջարգեցին միւսներն ալ: Պաղտատարեաններուն խեղճ տանտիբունին շատ աղաքեց որ գոնէ զաւակներուն կեանքերը չնորհն և Յ00 ոսկիի վճարումով մը աղատեցաւ Սեղրաքն ու Գրիգոր և մայրերնին տիկին Սարա, որոնք իսլամական կրօնքն ընդունելով փոխագրուեցան քիսպարըն օղուի տունը: Ասոնք եւս ջարդուեցան Միախափ մէջ ջարդի միջոցին, իսկ մնացածները ջարդուեցան ամբողջապէս: Խուժանը՝ յետոյ յարձակեցաւ Մըխտար օղուի տան վրայ, հոն գտնուածներն ալ ջարդուեցան և միայն կիներն աղատելով փախան գացին Այնածեանի տունը: Ասկէ ետքը յարձակեցան Մատօնեանի տան վրայ, որուն մէջ զբանած այրելոն ալ դանակէ անցան և այստեղի կիներն ալ փախան գացին նոյնպէս Այնածեանի տունը: Մնացած հայերս՝ լեցուեցանք Այնածեանի մեծ բակը, որուն վրայ պարզեցինք Յամանեան մեծ զրօշ մը և նոյնպէս պէօրէպարզեցինք Յամանեան մեծ զրօշ մը բանելով դուրս ճիկի Խաչեր աղան ճերմակ զրօշակ մը բանելով դուրս եղաւ: Այս միջոցին քիսպարըն օղու Մէհմէտ կրկին պոռաց « Փեյլամբէրէ սկյավար... վուրութ... » Խուժանը յարձակեցաւ և սուաջին անգամ սպաննեց տանտէրը Այնածեան Յակոբ աղան և բակէն ներս մտնելէ ետքը հրազնները գաղղրեցան ու սուրեկըն ու բիրերը սկսան գործել ջարդ ու կտոր ընելով հոն գտնուալ գժրախափ հայերը:

Զարդարաբները, զիւղին այլերը ամբողջութեամբ
կոտրելէ ետքը, կիները կարգով շարեցին և ընտրեցին
աղջիկներն ու նոր հարսերը հարիւրի շափ, զորս իրենց
մէջ բաժնելով անմիջապէս վայրենաբար բռնարարու-
թեանց սկսան ամենուն աչքին առջեւ, նոյն խակ . . . ոռ-

վիրելով որ Ապատովու երթան և թաղանձն ու ջարգեն
հոն աեղի քրիստոնեաները : Նոյնակէս Միսիաի թուրքե-
րուն աղ այս մասին հրաւեր կարդացած էր : Միւս կողմէ՝
միեւնոյն վաստիփի ճիւաղ իսմայիլ տղա՝ Միսիաէն մեր
գիւղը Հայ աղաներուն ուղղեալ նամակ մը գրած էր որ
չի վախնան և չի հեռանան գիւղէն : Այս միջոցին էր որ
մեր գիւղի հայութեան վահանն եղան՝ Նազարէթ էֆ .
Այնաձեան՝ կասկածելով մեր վասնուալի կացութեանը ,
Կառավարութենէն զօրք ուղելու համար Աստանա եր-
թալու յանդինութիւնն ունեցաւ և մեր գժբախտ Նա-
զարէթ էֆէնախին՝ հազիւ թէ Ասանայի կամուրջը հա-
սած , գնդակիներու կարկուտի մը բռնուելով և անշունչ
ինկած էր :

Ապրիլի 3 ին, Աւրբաթ օրը առողջուն, յանկարծ տեսանք՝ մեր գիւղին դիմացը գանուռող Քէլլիի կողմը բազմաթիւ ձիաւորներ, որուն ի աեւ մեծ ուրախութիւն ըդգացինք. կարծելով թէ մեր քաջասիրտ գիւղապետը Աւտանային զինուորներ առած կուգար, և սակայն մեր ուրախութիւնը ախրութեան փոխուեցաւ երբ աեսանք թէ միեւնոյն պահուն հակառակ կողմէն՝ Միախափ, Գափուլիի և Հէրէքլիի կողմերէն ձիաւորներ կուգային. պաշարելով զմեզ ամէն կողմերէ: Մանաւոնդ, մեծ յուղման ենթարկուեցանք երբ աեսանք թէ մեր գիւղի թուրք երեւելիներէն քիալարըն օղու Մէհմէտ աղա՝ ձիաւորուելով զանոնք դիմաւորեց և իր տունը հրաւիրեց ամենքը, որոնք ահազին բազմութեամբ մը եկան կեցան Մէհմէտ և Խամայիլ աղաներու տան առջեւ: Այս միջոցին քիալարըն օղու Մէհմէտ և Խամայիլ աղաներն ու Խամզէկին օղու Մուլլա Մէհմէտ ձիաւորներուն առջեւը կենալով գոչեցին « Փեյզամայէրէ սէլավար... ա՛րե... »: Եւ խուժանը

յարձակեցաւ նախ՝ Պաղտատեանի տան վրայ, ուր պատ-
ջին անգամ սպաննեցին. Պաղտատեան ազնուատոնմ գեր-
դասամինի նահապետը Սարդիս աղան, և հետզհետէ ջար-
գեցին միւսներն ալ: Պաղտասարեաններուն խեղճ տան-
տիրուհին շատ աղաչեց որ գոնէ զաւակներուն կիանքերը
չնորհեն և 300 ոսկիի վճարումով մը աղատեցաւ Սեղբաքն
ու Գրիգոր և մայրերնին տիկին Սարա, որոնք Խպամա-
կան կրօնքն ընդունելով փոխազբուեցան քիպարըն օղուի
տունը: Ասոնք եւս ջարդուեցան Միախափ մէջ ջարդի
միջոցին, իսկ մնացածները ջարդուեցան ամբողջապէս:
Խուժանը՝ յետոյ յարձակեցաւ Մըխտար օղուի տան վրայ,
հոն գանուածներն ալ ջարդուեցան և միայն կիներն ա-
ղատելով փախան գացին Այնաձեանի տունը, Ասկէ ետքը
յարձակեցան Մատուեանի տան վրայ, որուն մէջ պատ-
նուած այրերն ալ գանակէ անցան և այստեղի կիներն ալ
փախան գացին նոյնապէս Այնաձեանի տունը: Մնացած հա-
յերս՝ լեցուեցանք Այնաձեանի մեծ բակը, որուն վրայ
պարզեցինք Օսմաննեան մեծ դրօշ մը և նոյնապէս պէօրէ-
սիկի Խաչեր աղան ճերմակ դրօշակ մը բոնելով դուրս
ելաւ, Այս միջոցին քիպարըն օղու Մէհմէտ կրկին պո-
ռաց « Փելզամպէրէ սէլավաթ . . . վո՛ւրուն . . . » Խուժանը
յարձակեցաւ և առաջին անգամ սպաննեց տանաէրը Այ-
նաձեան Յակոր աղան և բակէն ներս մտնելէ ետքը հրա-
զէնները գաղրեցան ու սուրերն ու բիրերը սկսան գործել
ջարդ ու կտոր ընելով հոն գանուող գժբախտ հայերը:

Ջարդարարները, գիւղին այրերը ամբողջութեամբ
կոտրելէ ետքը, կիները կարգով շարեցին և ընտրեցին
աղջիկներն ու նոր հարսերը հարիւրի չափ, զորս իրենց
մէջ բաժնելով անմիջապէս վայրենարար բոնարարու-
թեանց սկսան ամենուն աշխին առջեւ, նոյն իսկ . . . ոտ-

ւիրելով որ Ապաօվու երթան և թաղանձն ու ջարդեն հնն տեղի քրիստոնեաները : Նոյնպէս Միախար թուրքերուն ալ այս մասին հրաւէր կարդացած էր : Միւս կողմէ՝ միեւնոյն վատովի ճիւաղ իսմայիլ աղա՝ Միախաչն մեր գիւղը Հայ աղաներուն ուղղեալ նամակ մը գրած էր որ չի վախնան և չի նեռանան գիւղէն : Այս միջոցին էր որ մեր գիւղի հայութեան վահանն եղաղ՝ նազարէթ էֆ . Անաձեան՝ կասկածելով մեր վատնպալի կացութեանը , կառավարութենէն զօրք ուղերու համար Ատանա երթալու յանդգնութիւնն ունեցաւ և մեր գժրախտ նաւարէթ էֆէնտին՝ հազիւ թէ Ատանայի կամուրջը հասած , զնդակներու կարկուտի մը բռնուելով և անշունչ ինկած էր :

Ապրիլ Յին , Ուրբաթ օրը առառն , յանկարծ տեսանք՝ մեր գիւղին զիմացը գանուող Քէլիի կողմը բազմաթիւ ձիաւորներ , որուն իտես մեծ ուրախութիւն ըզգացինք . կարծելով թէ մեր քաջասիրտ գիւղապետը Ատանայէն զինուորներ առած կուգար , և սակայն մեր ուրախութիւնը ախրութեան փոխուեցաւ երբ տեսանք թէ միեւնոյն պահուն հակառակ կողմէն՝ Միախար , Գափուլիի և Հէրէքլիի կողմերէն ձիաւորներ կուգային . պաշարելով զմեզ ամէն կողմերէ : Մահաւանդ , մեծ յուղման ենթարկուեցանք երբ տեսանք թէ մեր գիւղի թուրք երեւելիներէն քիպարըն օղու Մէհմէտ աղա՝ ձիաւորուելով զանոնք գիմաւորեց և իր տունք հրաւիրեց ամենքը , որոնք ահազին բազմութեամբ մը եկան կեցան Մէհմէտ և իսմայիլ աղաներու տան առջեւ : Այս միջոցին քիպարըն օղու Մէհմէտ և իսմայիլ աղաներն ու իսմայէկին օղու Մուլլա Մէհմէտ ձիաւորներուն առջեւը կենալով գոչեցին « փեղամպէրէ սէլավար ... ա՛րե ... » : Եւ խուժանք .

յարձակեցաւ նոյն՝ Պազտատեանի տան վրայ , ուր առողին անզամ սպաննեցին Պազտատեան ազնուատոնմ գերգաստանի նահապետը Սարդիս աղան , և հետզնետէ ջարգին միւներն ալ : Պազտասարեաններուն խեղճ տանտիրուհին շատ աղաչեց որ զանէ զաւակներուն կեանքերը չնորհնեն և Յ00 սպիրի վճարումով մը աղատեցաւ Սեղբաքն ու Գրիգոր և մայրերնին տիկին Սարս , որոնք իսլամական կրօնքն ընդունելով փոխադրուեցան քիպարըն օղուի տունը : Ասոնք եւս ջարգուեցան Միախար մէջ ջարդի միջոցին , իսկ մնացածները ջարգուեցան ամբողջապէս մուժանը՝ յետոյ յարձակեցաւ Մըստար օղուի տան վրայ , հոն գտնուածներն ալ ջարգուեցան և միայն կիներն աղատելով փախան գացին Անաձեանի տունը : Ասկէ ետքը յարձակեցան Մատուեանի տան վրայ , որուն մէջ զբանուած այլերն ալ գանակէ անցան և այստեղի կիներն ալ փախան գացին նոյնպէս Այնաձեանի տունը : Մնացած հայերս՝ լցուեցանք Այնաձեանի մեծ բակը , որուն վրայ պարզեցինք Օսմաննեան մեծ զրօշ մը և նոյնպէս պէօրէնիկի Խաչեր աղան ձերմակ զրօշակ մը բռնելով դուրս ելաւ : Այս միջոցին քիպարըն օղու Մէհմէտ կրկին ողուաց « փեղամպէրէ սէլավար ... վո՛ւրուն ... » Խուժանը յարձակեցաւ և առաջին անգամ սպաննեց տանտէրը Այնաձեան Յակոբ աղան և բակէն ներս մանելէ ետքը հրազէները գաղըեցան ու սուրերն ու բիբերը սկսան գործել ջարդ ու կտոր ընելով հոն գտնուող գժրախտ հայերը :


Զարդարաբները , գիւղին այլերը ամբողջութեամբ կոտրելէ ետքը , կիները կարգով շարեցին և ընտրեցին աղջիկներն ու նոր հարսերը հարիւրի չափ , զրս իրենց մէջ բաժնելով անմիջապէս վայրենաբար բռնարարութեանց սկսան ամնուն աչքին առջեւ , նոյն իսկ . . . սու-

քի վրայ : Փողոցի շուներն անդամ այն աստիճանն կրբուտ և անամօթ չէին կրնար ըլլալ : Օ՛ֆ , օ՛ֆ , օ՛ֆ , ինչպէ՞ս պատմեմ , ինչեր ինչեր ըրբն և ևս այս ամենը կը գիտէի աղքի կոյափ մը մէջ թաղուած տեղէս . . . : Մանկամարդ հայուժիները առած առանձին Գարապողոսեան Մովսէսի աղջիլը անոնց հետ երթալ չուզեց և մահը նախամնեար համարելով իր փափաքին համեմատ գնդակահար եղաւ :

Զարդէն մնացած առրիբոս կիները Միսխ զրկեցին և քիալարըն օղուները միտոսին երթալով յայտնեցին թէ հուզու այսչափ հայեր կրցած են ազատել . . . ,

Յիշատակութեան արժանի է մեր զիւզին ուսուցիչ Արամ էֆ Ուղունեանի(*) և ոչտկերաներուն ու քահանաւ յին սորոնման պարագան , զոր չարաչար կերպով և վայրենութեան սոսկալի կասազոթիւններով ի զործ զրին : Կիներուն մէջ զանելով զուրս հանեցին քահանան , վարժապեան ու աշակերտները և ամենքը մէկ կարգի վրայ շարելով ստիպեցին որ Ազատութեան երգը «հիւրիյեր շարգիսի» կանչեն : Դժբախտ զոհերը կատարեցին ինչ որ հրամացուեցաւ և ասոր վրայ զոչեցին «հիւրիյերին եօլուն անետս օլուն պատալըմ , Ազատութեան ճամրուն զոհուցէք տեսնենք» , և կացինով կաոր կաոր ըրբն խեղձ քահանան որ անբնդհատ կը խաչակնքէր , և ասոս վարժապեան Արամ էֆ . որովայնը պատառելով սոսկալի տան-

Ակտողուն ի շարդէն ազատ միակ մանչ տրուն շարդին եսր լմական մանկութիւն , զոր շշապատ և նոյն զիսկը մնացած այրի կիները :



(*) Արամ էֆ . Ուզունեան (շուսանկար տես էջ 83) թնիկ Համբեցի ըլլալով , Կիլիկիոյ Տ . Տ . Մկրտիչ Կաթողիկոսի ժառանձառաց վարժարանին շրջանաւարտ էր , հեղահամբոյր , զեղաձայն եւ զեղազիր տիպար վարժապետ մ'էր : Ուսուցիչն եղած էր նաև այս պատմութիւնը գրողին :

ջանքներու ենթարկեցին։ Ասոնցմէ ետքը դպրոցական հատակերտները եկեղեցւոյ պատերուն վրայ քովէ քով խաչձեւ գամեցին . . . :

Ամենէն վերջը մեռած կիներուն զիակներուն վրայ խայտառակութիւններ ի գործ զրին, գոչելով միշտ՝ «Երեւեկիմիզ սովումբյօր-սիրաերնիս չի պաղիր»։

Բաղմաթիւ սովարներու վրայ քարիւղ թափելով այրեցին, անմեղ մանուկները կրակին մէջ կը վաղվզէին երենք՝ ան այն քար սիրաերը քահ քահ կը ինսպային։ Եւ ամէն անսակ հրէշութիւններէ ետքը ջարդի դերակատարները՝ թարանցին, վերջն ալ այրեցին հայոց տմբողջ տունները և այսօր Ապաօղուն աւերակի կոյտ մըն է։

Մեր զիւղին անձի կորուսար վեց հարիւրի չափ է, այր մարդ չի մնաց, մէկ հատիկ մանչ սպայէ մը զատ որ այն ալ ջարդէն ետքը բնական մահով մեռաւ։»

ՄԻՍԻՍԻ (*) ԶԱՐԴԸ

Կիլիկիոյ աղէտին մէջ ամենէն անոելի եղանակով կործանած աւեղերէն մէկն ալ Միսիան է, որուն 150 տուն քրիստոնեաց բնակչութենէն միսիայն հարիւրի չափ այրի կիներ ու աղջկները աղասեցան։ Այրի կիներէն ամենէն խելահաս մէկը, կը պատմէ հետեւեալ կերպով։

«Ապրիւ մէկի Չորեքշարթի օրը՝ Ասանայի ջարդին

(*) Հին պատմական Մամեսիան և այսօրուան Միսիոն՝ որ կը գտնուի Ասանայի Արեւելեան կողմը Ճիշուն գետին եղերթը, և որ ունի շատ փառաւոր կամուրջ մը, զոր շինած և Դժխոյն Հեղինեկ։ (Ծ. — Յ. Թ.)

լուրը առնելով սարսափի մատնուեցանք և բոլոր քրիստոնեաներս մէկ երկու մեծ տուներու մէջ ժողվուելով՝ մեր ճակատագրին սպասեցինք։ Այս միջոցին հրացանի ձայներ լսելով գուրս նայեցանք և ի՞նչ տեսնենք ահագին թիւով խուժան մը կը յարձակէր Միսիաի վերի թաղին վրայ։ Նախ՝ թաղանի տուին քրիստոնեաներու ամբողջ կահ կարասիները ու խանութները և յետոյ սկսան ջարդել բոլոր քրիստոնեաները։ Յանկարծ Միսիաի հաղարապետը կոթֆի պէջ՝ մի քանի զինուարներով չուկան ելաւ և զինուորական վողերով ու մունեափկներով խուժանին հրամայեց որ ջարզը գագրեցնեն, հակառակ պարագային պիափ ստիպուի զինուորական ոյժ գործածել։ Վայրագ խուժանը՝ վերի թաղին մէջ վաթսուն հոգի ջարդելէ ետքը գագրեցուց յարձակումը։ Այս պահուն մարդագամիութեան տիպար Հաղարապետ պէջը մեր մօտը գալով քաջալերեց ու վսահնեցուց որ վտանգ չկայ և կրնանք մեր հանգեստն նայիլ։ Հաղարապետին այս ճշշմարիտ մարդասիրութեան և անձնութիւնութեան փոխարէն մեր խորին երախտագիտութիւնը յայտնեցինք։ Հաղարապետա պէջը՝ զմեղ չորս մասի բաժնեց, մէկ մասը իր տունը, երկրորդ մասը Տէպազօյ մէկ մուրին տունը, երրորդ մասը Արագ օղլուի և չորրորդ մասը Խաթէմ օղլուի տուները տարաւ և այս տուներուն մէջ վերջին տափձան յարգանքի և պատիւներու տրժանացանք։ Գիշեր մը միայն այս տուներուն մէջ մնալէ ետքը հետեւեալ օրը՝ նորէն հաղարապետ պէջին վսահնութեան չնորհիւ փոխագրուեցանք Միսիաի երեւելիներէն թէրզեաններու տունը, և կամաց կամաց մեր տուները վերադառնալով մինչեւ հետեւեալ Ուրբաթ օրը մնացինք մեր տուներուն մէջ կատարեալ սպահովութեամբ և զինուորներու պաշտպանու-

թեան տակ : Ահա այսպէս շատ անհաման վեասով մը ազատեցանք Աստանայի առաջին ջարդին միջոցին , չորհիւ մեր հաղարապեալին մարդասիրութեանը : Այս օրերուն միջոցին Միսիսի քրիստոնեաբնակ գիւղերէն մանաւանդ Ապառ օղու կոչուած մեծ գիւղէն բազմաթիւ այրեր կիներ՝ մերկ ու բաղիկ թափուեցան Միսիս , և մեր մօտ գալով հոգեկան ահուելի տանջանքներով պատմեցին իրենց տուսիններուն ու զաւակներուն ամրոջութեամբ ջարդով : Այն տաեն մենք ոչխառաւեցանք միսիթարել զիւրենք մեր հոգածութիւններով , առանց զիտնալու թէ միքանի օր ետքը մենք ալ իրենց բախտակից պիտի ըլլանք :

Ուրբաթ օրը՝ յանկարծ լուր մը տարածուեցաւ թէ մեր մարդասէր հաղարապեատ պէցը Հաճըն պիտի երթայ : անմիջապէս Միսիսի երեւելիններէն պատգամաւորութիւն մը գնաց , հաղարապեալին քով . խնդրելու համար որ Միսիսէն չի հետահայ , որովհետեւ հակառակ պարագային մեր կեանքերը վաճանգի պիտի ենթարկուին : Ասոր վրայ հաղարապեատ պէցն իրեն մօտ կանչեց Միսիսի թուրք երեւելինները և երկար բարակ խրասականներ խօսելէ ետքը երդում ընել տուաւ անոնց , մեր կեանքերուն անվեաս պահպանութեանը մասին : Այս պայմանով մեկնեցաւ հաղարապեալ գէպ ի՛ Հաճըն , պաշտպանելու համար այն տեղի ստուար քրիստոնեաները , բան մը՝ որուն մէջ յաղղեցաւ և սակայն մեր Միսիսը գոհ գնաց իր բացակայութեանը :


Ապրիլ 10 ի Շաբաթ առառւն հաղարապեալ մեկնեցաւ և թուրք երեւելինները մեր մօտ գալով կեղծ ու պատիր կարգ մը շողոքորդութիւններ ըրին , իրը թէ վսասահետեւ համար զմեզ եւ նոյն իսկ հրաւիրեցին զմեզ որ

մեր ազարակները երթանք ու զործերնիս նայինք : Հետեւեալ օրը՝ կիրակի իրիկուն յանկարծ լուր մը ապրածուեցաւ թէ Աստանայի մէջ երկրորդ ջարդ մը սկսեր է , և ասոր վրայ անմիջապէս թուրքերը հեռագուատուն վազեցին : Այն զիւրերը սարսափով լուսցուցինք և հետեւեալ երկուշարթի առառւն տեսանք որ մէն թագին պաշտպանութեանը համար սպասող պահակ զինուորները չ'կան մէջտեղը և թուրքերուն մէջ արտասպափ եռուցեր մը կայ , փողոցը խանուած ամրութիւ ամրողջովին զինուուած էր և հեռուներէն կ'սպասոնար մեզ : Երկուչարթի օրը ժամը 6 ին(թ.թ.) յանկարծ մի քանի զէնքեր արձակուեցան և ահա սոսկալի յարձակում մը սկսաւ : Դժբախտ քրիստոնեաներս լեզապատաս սկսանք ծակէ ծակ մանել : Եւ սակայն ուր պահուիլ կամ փափչի և ինչպէս ազատիլ կարելի էր : Ամէն կողմէ պաշարուած էինք : Հրացանները կը պայմէին , գնացակները կը շառացէին , կացիններով գուռները կը խորտակուէին և մանեստիկներ ջարդի հրաւէր կը կարգային :

Կատաղի խուժանը նախ՝ յարձակեցաւ Միսիսի երեւելիններէն թէրդեանի տան վրայ , որուն մէջ ապաստանած էին 250 հազի երկսեռ քրիստոնեաներ , զրկիթէ ամենքն ալ Հաճընցի : Այս տունը կրակի արուելով մէջիններն ալ միսաբն այրեցան ամրոջութեամբ : Ասկէ եաքը թապուր քեաթիսին՝ խուժանը իր տունը հրաւիրեց , ուր ապաստանած էին երկու հարփուրի չափ քրիստոնեաներ , մեծամասնութեամբ այրեր , որոնք վայրկենապէս լավիկուեցան կատաղի գալիկու կողմէ . և միայն մի քանի տարիքու կիններ ազարաւեցան այնչափ քրիստոնեաներէն : Յետոյ ջարդարներն մեծ մասով կրեասցի գաղթականներ յարձակեցան Տէպոյ մէկմուրի նէվզը էֆէնտիլի տան վրայ , ուր կային երկու հարփուրի չափ քրիստոնեաներ վրայ , ուր կային երկու հարփուրի չափ քրիստոնեաներ

տան արկին թրքուհին ընդգիմացու խուժանին յարձակումինեւ սովորյան քիչ վերջը ամուսինը Շէվզը էֆէնախն վրայ համելով ներս հրաւիրեց խուժանը, որ՝ ամենասոսկալի վայրագութիւններով ջարդ ու կտոր բրաւ հան գանուող գժրախտները: Ասոնց մէջ էր կիլիկիոյ միաբաններէն Տ. Միքայել Ծ. վարդ. Աջապահնեանը, որ ամենասոսկալի խժգժութիւններու ենթարկուեցաւ: Դժրախտ վարդապետին արուած չարչարանքները ամէն անդամ որ յիշեմ մարմինս կտուղնատի: Լու՛ցէք թէ ինչեր ըրին հայ վարդապետի մը, որուն ամրազ յանցանքը քրիստոնեայ կրօնաբետ մը բլագին էր: Նաին՝ մօրուքը փեթթեցին, յեսոս պետ մը բլագին էր հաւաքի բարեցին, քիթը կըտքերթեցին երեսին մօրիթ, աչքերը փարեցին, քիթը կըտքեցին և «հոււրիյէր ռամիպի հայտէ սօվս էք պագալըմ — Ազատութեան վարդապետ, օ՛ն աղօթէ» զոչելով ձաղրեցին, թեւերն ու սրունդները կտրեցին. վերջանկէռ բեցին, կտոր կտոր ըրին (*): Այս չարչարանքներուն միջոցին կտոր կտոր ըրին ձախ թեւով խաչակնքեց և զօթէր, աչ թեւը կտրեցին ձախ թեւով խաչակնքեց և զօթէր: Այս թեւը կտրեցին ալ կտրուելէ ետքը աղօթքի մրմունջվերջանկէս ձախ թեւուն ալ կտրուելէ ետքը աղօթքի մրմունջներով հոգին աւանդեց: Ասկէ ետքը՝ ալ յարձակումները տարածուեցան ամէն կողմ: Քրթթվեան երրեմ աղայի տունէն բազմամիւն քրիստոնեաններ գուրս հանելով իրաւունքն ամուսին ամուսին կողմ: Վրթթվեան երրեմ աղայի տունէն բազմամիւն քրիստոնեաններ գուրս հանելով իրաւունքն ամուսին ամուսին կողմ: Վրթթվեան երրեմ աղայի տունէն բազմամիւն քրիստոնեաններ գուրս հանելով իրաւունքն ամուսին ամուսին կողմ:

(*) Քասեներորդ դարու վայրենութիւններէն իբրեւ նմոյշ կարծէ որ այս տողերը բաղաբակրութեան պատմութեան մէջ անցնին:



Կիլիկիոյ միաբաններէն

Տ. ՄԻՔԱՅԵԼ Ծ. ՎԱՐԴ. ԱՋԱՊԱՀՆԵԱՆ
որ սովորյան չարչարանքներով նախակուեցաւ
Միսիսի ջարդին մէջ:

Զարգին ահսելի տեսաբաններէն մէկ ուրիշը չառ յուղած է զիս, զար չեմ կրնար երթէք մոռնալ. փողոցին մէջ՝ տեղը՝ խուժանէն մաս մը՝ հայ պատանի մը բռնեց և վրան քարիւղ լիցնելով լուցկիով մը բռնկեցուց, պատանին կը պոռար ու փախչի կուզէր, չէին ձգեր և աղան այրեցաւ իրենց առջեւը, իսկ խուժանը պարզուած տեսաբանէն գոհ եղած ուրախութեան ազատակիներ կը բարձրացնէր . . . : Աչքիս առջեւս սպաննեցին ամռափինըս, չորս հատ կտրիճ զաւակներս ու մէկ հատիկ անշնման փեսաս Հաճընցի Յարտւթիւն Մախեանը որ մեծ համբաւ հանած էր իր քաջութեամբր: Լաց, կոծ, աղողակ, իրարանցում ամէն կոզմ պատեց և անկէ եաքը ինչ ըլլալս չեմ դիմ դիմեր . . . :

Զարդէն ետքը մնացած կիներս թուրքի մը տունը տառքին և անզամ մ'ալ քննել սկսն զմել, այն քննութեան հետեւանքով կոչ զգեստով այր մարդ մը՝ արապաճր Միսաք անունով մէկը դասն և գուրս հանելով մեր աշքին առջեւ սպաննեցին։ Ասկէ ետքը օրօրայի մանուկները ձեռքէ անցունելով արուները ջարդեցին ամբողջապէս։ Հայոց տուները այրեցին և ընալիչները ջարդուեցան ու փաքրաթիւ այրի կիներ օրերավամինացինք թուրքի մը տունը ուրկէ Սաանա փոխազրուեցանք և հիմա չենք ուղեր անզամ մ'ալ տեսնել այն անիծեալ վացր։

Միսիսը կործանող խռովանին առաջնորդներն էին նոյն ատենուան Գոյ ազատին, Քէլ գատըն (զատաւոր), Արագ օղու Մուսթաֆա, Գապագճը Գօր Ալի, Ահմէտ Էֆէնտի, աղան Մէհմէտ Էֆէնտի, Քիւչիւք Նալզանտ Մէհմէտ և ուրիշներ։ Առնը մի քանի օր բանասարկուելէ ետքը արծակուեցան։»

ՀԱՄԻՏՆԵՐ (*) ԶԱՐԴԱՐ


Համիտիէի ջարդէն հրաշքով աղասած հայ մը կը պատմէ.

«Ապրիլ մէկի Զոտեքշաբթի օրն առաջան, մեր քահանան՝ Տ. Կաթողիկեաց Հայր Դանիէլեանը — որ գեռ երկու ամիս առաջ եկած էր կեսարիայէն — Ս. Զատկի առթիւ կանանց յատուկ քարոզ կուտար մեր փոքրիկ եկեղեցին մէջ: Այս միջացին երկու թուրք երիտասարդներ եկեղեցի գալով քահանային լուր տուին թէ տեղոյն դաշտագամը (տեղեկալ) կուզէ: անսներ զինքը անմիջապէս: Քահանան՝ քարոզը կարճ կապելով փութաց գայմազամին երթալ: Հազիւթէ քահանան չուկայ եկած, էր յանկարծահազին բազմութիւն մը չուկան թափուեցաւ և զէնքերըն սկսան սպայթիւ: Քահանան կուտար անմիջական վասնգը իսկոյն ինքնառապատճենան դիմեց և վիրաւոր վիճակովն ատրճանակ մը հանելով առաջին անդամ գետինառապարեց ահաելի խուժանապեան Արտան պէտք կոչուած էքրէզը, և ահա խուժանիք՝ մորթուելիք ոչխարի մը այս յանդգնութենէն ա՛լ աւելի զրգուուած վայրկենապէս կտոր կտոր ըրաւ մեր գմբախտ քահանան: Քահանային սպան-

(*) Նախապես Համիսիկ եւ աղետեն եսքը Ճիհան
կոչուած այս զիւղաբաղավը կը գտնուի Ա. Տանայի հարաւային
Արեւելեան կողմը Ճիհունի եղերը : Աղետեն առաջ ու-
ներ 1000 տուն թնակից, որոնցուն 100 տունը Հայ էին :
Հայերն ունեին եկեղեցի եւ վարժարան : Զարդի միջո-
ցին կը գտնուի պանդոխսներով 1500ի մօս Հայեր :
(Մ. - Յ. Թ.)



Գօղ—Օլուզի ջարդէն ազատածները
(Տես էջ 166—177)



Համիլտիէ գիւղաբաղաբը

Նուելէն ետքը սկսուն . բուռն թափով կոսորածին : Նախ շուկան պաշարելով ջարզեցին բոլոր քրիստոնեայ վաճառականները և ասոնցմէ միայն տասն եւ երեք հոգի փութացին կառավարչատան մէջ ապաստանիլ , յուսալով թէ զոնէ պաշտօնատան մէջ կր պաշտպանուին և սական գժրախստաբար ասոնք ալ հան ջարգուեցան : Գայմագամին , հաքիմին և բոլոր պաշտօնեաներուն աչքերուն առջեւ . չարաշար կ'երպով : Միայն գեղագործը չ'սպաննեցին , այն ալ թուրք վիրաւուեաները գարմանելու նպատակով : Շուկայի ամրողջ քրիստոնեայ վաճառականներու արհեստաւորները ջարգելէ ետքը , թալանի տուին ամբողջ շուկան : Այս միջոցին թաղերուն մէջ գըտնուած քրիստոնեաներու ան ու զողի մասնուած , սկսանք քէկ երկու առներու մէջ փակուիլ և զիմազրութեան պատրաստուիլ : Խուժանը՝ կուհելով մեր նպատակը ըսկաւ գնդակ տեղացնել քրիստոնեայ փողոցներուն մէջ , արգիլելու համար մեր համախմբումը :

Շուկային ետքը յարձակումը սկսոււ թաղերուն վրայ : Այս միջոցին խուժանապեսներէն ֆարիս և եղբայրը Մուհիստին առաջ անցնելով սկսան պոռալ .

«Ել միւսիմանլար , մալա պազմայթ նանա պազրն , Սուլրան Համիստէն էմիր կելմիւ , վուրո՛ւն , վուրո՛ւն , կեավիր զօգուսը պրազմայթն , հայտ պազալմ . . . »

Հրազէնները ամէն տեսակներով սկսան գոռալ և մնաք անընդհատ կր պոռայինք «Գիմութիւն , օգնութիւն , խըզճացէք մեր վրայ» : Ո՞հ ինչպի՞ս պատմեմ . ի՞նչ տեսակ բառերով բացատրեմ մեր այն վայրկեններուն տպաւորութիւնը : Հրացանները կր պայթէին ու կը պայթէին և զարնուող քրիստոնեաներուն «օք անաճաղըմ , վայ մայրիկ , զարնուեցայ , էօլ . . . ախմ» ձայներն ու կիներու

սպոչառաքները, լաց ու կոծերը օղը կը թնդացնէին: Քարերն անդամ չէին գիմանար, վարը յարձակող խուժանը և վերը հանդիսատես Արարիչը միայն կը գիմանացնի:

Երիկուան գէմ քրիստոնեաց թաղերուն մէկ մասը լինցուցին և երբ թաղին կեղրսնը մօտեցան Մարացի Յովհաննէսի տունէն գիմադրութիւնն սկսաւ: Հակառակ խուժանին ստուար բազմութեանը օղին մէջ արձակուող մի քանի գէնքերուն ձայնէն խուճապի մատնուեցան և սկսան փախչիլ զիրար կոսկուեալ: Դիմագրութեան չորհիւ ցորեկը չի կրցան մօտենալ և զիշիրը սկսան կրբակի տալ հայ թաղերը: Նախ՝ այրեցին Մարացի Յովհաննէսի յարակից տունը, որ՝ տունց վեաս պատճառելու շրջականերուն, առանձին ալբեցաւ ու մարեցաւ:

Հետեւեալ օրը խուժանը՝ անյաջողութենէն կատղած յարձակեցաւ թաղին ուրիշ մէկ կողմը գտնուող Սարգիս էֆ. յի տան վրայ, և սակայն բուռն գիմագրութեան չնորհիւ անոր ալ չի կրցան մօտենալ. և կրակի տուին յարակից տունը, այս տունն ալ այրեցաւ ու մարեցաւ տունց վեաս պատճառելու քովի տուներուն: Սարգիս էֆ. յի տունին գիմացը կը գտնուէր Հաքիմին տունը և Հաքիմը պատուհաննէն կը գիտէր այս տունը, Հաքիմը տեսնելով խուժանին ակաւութիւնը տանիքը ելաւ և մուլեւանդական ու կրօնական կարգ մը խօսքերով զրգուեց խուժանը եւ հարւիրեց որ իր տունը մանեն ու անկէ՝ գնդակներու կարկուտով մը ծակծկեն զիմացի Սարգիս էֆ. յի տունը: Հրամանը իրեւ պատգամ գործադրուեցաւ և սակայն այս միջոցն ալ օգուա չըրաւ. ու անյաջող մնցաւ: Եւ վերջապէս Հաքիմը՝ քրիստոնեաներուն անձնապաշտամութեան յանդգնութենէն (Հ.Հ.Շ.) կատղած, երկրորդ օրուան կէսօրը ձիուորներ զրկեց շրջակայ զիւ-

զերը գտնուող ձէրիտ աղաներուն որ օգնութեան հասնին... որովհետեւ քրիստոնեաները զիրենք կը ջարդին եղեր (Հ.Հ.Շ.): Երկրորդ օրն ալ այսպէս անցաւ և խուժանը չի կրցաւ փացնել իր մէկ հարիւրերորդին չափ եղող քրիստոնեաները:

Երրորդ օրը կը լուսար և մենք կը յուսայինք որ կեղրոնական կառավարութենէն հրամաններ պիտի հասնէր ջարդին դադրեցուիլը հրամացող, և սակայն ի՞նչ տեսնենք շրջակայ զիւղերէն անթիւ ու անհամար զինւածներ թափուած եկած էին Համբարիէ, և ամենքն ալ իջեւանած Հաքիմին տունն ու շրջակաները: Սրեւածագէն ետքը Հաքիմը տանիքը ենէնելով աղօթք մը կարգաց ամբողջ խուժանին ներկայութեանը, և նորեկ պարագլուխները կանչելով տանիքէն ցոյց տուաւ քրիստոնեայ թաղերուն սահմանները:

Յանկարծ խուժանը շարժեցաւ և նախ՝ յարձակեցաւ Սարգիս էֆ. Աղաղարեանի տան վրայ, յաջողոցաւ խուժել տունէն ներս, որուն մէջ գտնուած այրերը վայրկենապես ջարգուեցան, երկառասարգուհիներն զատեցին ու արեւանդեցին և նոյն խակ անուններն ալ փոխեցին, և տարիքոտ կիները փոխազրեցին կառավարչատուն, փողոցներուն մէջ ասոնց ալ մեծ մասը ջարգուեցան: Կիներէն մէկ մասը խուճապի միջոցին փութացին ապաստանելու՝ օտարահպատակ Մատամ Սապաթիյէի տունը, ուրիէ սիրով բնդունուեցան:

Սարգիս էֆ. յի տունը ամբողջապէս պարպեկէ եաքը ջարդարարները հնն լիցուեցան և սկսան հննէկ կրակ տեղացնել զիմացը գտնուող Մարացի Յովհաննէսի տան վրայ: Փոքրաթիւ հայերը՝ վեց ժամ անդնդատ և քաջար զիմագրեցին և յետոյ ալեւս ճարահատ ստիպուե-

ցան յանձնուիլ : Դժբախտ հայերը կառավարական սրաշտօնասունը ապաստանելու յոյսով հազիւթէ փաղոց ելան , յանկարծ կոսորողները ուրախութեան ճիշերով և կատաղի գայլերու պէս յարձակեցան բաղմաթիւ քրիստոնեաներուն վրայ և վայրկենապիս ջարդ ու փշոր ըրբն զանոնք , մէկ հայ իսկ ողջ չի ձգելու պայմանաւ : Յիշեալ տունէն միայն նոր հարնը զրացի թուրքին կողմէ տարուելով աղատեցաւ և անունն ալ փոխուեցաւ Խատիմէի : Յիշեալ նոր հարսին վրայ գանուած զարդուկիները և 128 ոսկի հնչուն զրամք առած էին ֆարիս և Մուսթաֆա անունով թուրքերը : Իսկ Սարդիս էֆ .ի տունը կրակի սալով այրեցին նահատակներուն զիակներովը մէկտեղ : Անդին Հաքիմո՞յ լսելով որ իր զրացին թուրքերէն մէկուն տունը 8 հայեր ապաստանած են , զանոնք ալ աչքին տուջեւ ջարդել տուաւ անխղճօրէն . . . , որ գեռ կը մնայ հոն Սրդարութիւնը պաշտպանելու (. . .) պաշտօնուլ :

Վերջապէս հազար երեք հայերէն միայն իննիսուն կիներ աղատեցան , որոնցմէ երիտասարդները խորացուեցան և նահատակներուն զիակները մտամք այրեցին ու մնացածն ալ ծինունի գետին հոսանքին յանձնեցին , կարծես նուէր զրկելու համար քաղաքակիրթ աշխարհն . . . :

Աստուած ինչո՞ւ չի խղձաց արգեօք , գոնէ օրօրոցի անմեղ մանուկներուն , որոնք՝ պատերուն զարնուելով , սուլիններու ծայրերը անցուելով , խարոյկներու մէջ խորովուելով նահատակուեցան . . . : Ներուն ու Լենկթիմուրն անգամ գերեզմաններու խորերէն նախանձեցան կիլիկան ջարդին գերակառարներուն 'ի գործ զրած վայրագութեանց աներեւակայելի տեսակներուն . . . :

Ո՞չ երիշալ չեմ ուզեր այլեւս այն անիծեալ վայրը , ուր արձակ համարձակ կը պատմի այն մարզակերպ ճիշաղները , միշտ յոխորտալով իրենց քաջութեան վրայ , մնալով միշտ անպատճ . . . :

ՕՍՄԱՆԻԷԻ (*) ԶԱՐԴԸ

Օսմանիէի ջարդէն հրաշքով աղատած Հայ մը կը պատմէ հետեւեալ կերպով :

«Ապրիլ մէկին՝ երբ Սասանայի ջարդին լուրը երդինի կառավարիչ Սասաֆ պէջի կողմէ հեռազերուեցաւ , Օսմանիէի թուրքերն ալ սկսան կատղիլ և ջարդի պատրաստուիլ : Նոյն օրուան իրիկունը թուրք երեւելիները զօրանոց կանչուեցան , ուր ժողով գումարուած էր տեղւոյն երեւելիներէն Հաճի Հիւսէին էֆ .ի նախագահութեան տակ և որուն կը մասնակցէին տեղական կառավարութեան պատշաճնեաներն ալ : Միեւնոյն գիշերը՝ անշուշտ զօրանոցի գիշերաժողովին որոշումով անմիջապէս լուր զրկուած էր շրջակայ զիւղերուն եւ շրջուն Աշիրէիններուն , որ փութան Օսմանիէ զալ ջարդին մասնակցելու և կամ օգնելու համար : Գիւղացիները անմիջապէս

(*) Օսմանիէ գաւառակը կը գտնուի Ստանայի Հիւսիային Արեւելեան կողմը երեսուն եւ վեց ժամ հեռաւորութեամբ : Զարդէն առաջ ունիր 1000 տուն բրնակիչ , որոնցմէ 200 տունը մեծամասնութեամբ Հաճընցի Հայեր եին եւ որոնի շատ բարեկեցիկ վիճակ ունեին , շնորհիւ իրենց շամասիրութեան :

(Ե .— Յ . Թ .)

Թափուեցան Օսմանիէ, սրոնց բաժնուեցաւ զօրանոցի պատրաստ գէնքերն ու ուղմանիւթերը :

Գիշերուան արտասովոր բազմութիւնն ու իրարանցումը տեսնելով՝ սարսափի մատնուեցանք, և դժբախտ քրիստոնեաներս անմիջապէս իրարու քով գալով՝ կառապան թորոս անունով քաջախրտ հայ մը գախմագամին զրկեցինք համանալու համար այն գիշերուան իրարանցումին պատճառը: Վարպետորդի տեղակալը՝ ջանացեր էր համոզել մեր մարդը թէ՝ քրիստոնեաներու համար բան մը չի կայ, այլ միայն Փայտափի բերդին բանասրկեալները փախած են և անոնց ձերբակալութեանը համար պահեստի զօրք կը ժողվենք: Երկրորդ անգամ հայ մը զրկեցինք ըստ մել տալու համար թէ՝ շատ կը վախնանք և մեր կեանքերուն պաշտպանութիւնը կը իմարենք: Այս ան գամ խորամանկ տեղակալը՝ տեղւոյն փողին ու զինուրական հարխւրապետը զրկեց համոզելու և ապահովցնելու համար թէ՝ բան մը չի կայ մեզ համար և արդար անոնք երդումներով վստահեցուցին զմեզ: Եւ սակայն հակառակ անոնց հազարամեծկ երդումներուն չի կը բցանք քնանալ այն գիշերը և մեր երիտասարդները պատրաստ հսկեցին մեր վրայ:

Հետեւեալ օրը՝ սուաւուն կանուխին թուրքերն սկսան գեղերիլ մեր թաղերուն շուրջը և խորհրդաւոր խօսքեր ու ակնարկներ նետել մեր վրայ: Յանկարծ թմբուկի ձայն մ'առինք և ահա թուրքերն սկսան համախմբուիլ շուկային մէջ: Ամէն կողմէ թուրքերու և ուղեր մը ծայր տուաւ, ոմանք զէնք կը փոխագրէին և ոմանք ալ խուժանին մոլեռանդութիւնը կը զրգոէին: Այս միջոցին Օսմանիէ հայ երեւելիներէն Մալիսա աղա՝ գախմագամին քով գնաց, կրկին պաշտպանութիւն իմնորելու համար:

Դախմագամը ծաղրանքով ընդունած էր հայ երեւելին և անմիջապէս ես գարձուցած էր յայտնելով դրութեան վտանգաւոր հանգամանքը:

Հաղիւ թէ Մալիսա աղան վերագարձաւ, և ահա յարձակումները սկսան, որուն ի տես հայ ժողովուրդը խուժեց եկեղեցին և Պագալիանի տունը:

Ապրիլ երկու՝ Հինգշարթի ժամը 2 ին (Ը. թ.) էր որ յարձակումը սկսաւ Օսմանիէ վերի թաղէն և առաջին անգամ զարնուեցաւ հայ երեւելի վաճառական Մամալմալեանը: Խուժանը վերի թաղին մէջ նախ՝ յարձակեցաւ հայ բողոքականաց ժողովարանը որուն մէջ իրբեւ հիւր կը գտնուէին տասն և եօթը Աստուածաբան Հայ Բող պատուելիներ, որոնք ամբողջապէս գանակէ անցան: Ասոնք օր մ'առաջ Այնիթապէն և Մարաշէն եկած էին Աստանայի Քրիս: Միւութեան երթալու համար և որոնց մէջ կը զըտնուէր մեծանուն Փրօֆէսէօր Լեւոնեանը: Վերի թաղը որ մեծամանութեամբ հայ բաղոքականներէ կը բաղկանար ամբողջութեամբ ջարդուեցաւ և կրակի արուեցաւ և միայն տարիքու կիներէն ոմանք իրբեւ գերի փոխադրուեցան կասալարութեան պաշտօնաստունը:

Վերի թաղէն եաքը՝ խուժանը յարձակեցաւ հայ լուսաւորչականաց պատկանող վարի թաղին վրայ և հայ եւ կեղեցին պաշարուելով ամէն կողմէ, բազմաթիւ քրիստոնեաներու վրայ քարիւզ սրկուեցաւ և կրակի արուեցաւ, որուն մէջ այրեցան հինգ հարիւր երկան հայեր, սոսկալի գոսում գոչումներով: Դուրսը տափուլ ու զուռնան կը զարնուէր և խուժանը պար բանած խախիճանութիւններ կը կատարէր....: Զէնքերու գոսումները, զինուրապական փողահարութիւնները, հրդեներու մարդակեր բոցերուն ճարձատիչները, տափուլ զուռնաներու

ձայները, այրողներու սրտակսկիծ ճիշերն ու խուժանին վայնասունները, իրար խառնուած ահոելի վիճակ մը ըստեղծած էին . . . :

Կրակին մէջէն փախչող յղի կիներու որովայնները կը պատոէին և սաղմերը դուրս կը թափէին եկեղեցւոյ զրան առջեւ, և նոյն իսկ կաթնառու մայրերու դիեցուցած մանուկները իրենց մօր դիմիկին քով պառկած կաթ կը ծէին խուժանին աչքերուն առջեւ: Այս վիճակին մէջ ողջ մասցած քանի՛ քանի՛ անտէր մանուկներ կրակին մէջ նետուեցան և կամ փողոցները չուներուն կեր եղան: Օսմանիէի մէջ գործուած վայրագութիւնները կիլիկիոյ եղեռնին զլուխ գործոցն է:

Վայրագ խուժանը եկեղեցին իր պարունակած հինգ հարիւր հոգիով մէկանող այրելէ ետքը, յարձակեցաւ Պաղպեանի տան վրայ, որուն մէջ կային երեսուն այրեր և բաղմաթիւ կիներ ու տղաքներ: Սառնցմէ հայ կին մը ճերմակ զրօշ մը բանած զուրս ելաւ և աղաչեց որ խնային իրենց կեսանքերուն, այն պայմանաւ որ պիտի ընդունին ինչ որ առաջարկուի իրենց: Աղաչանքը իրեւէ թէ ընդունուելով, ջարդողները հոն գանուող հայերը զուրս հանեցին և քիչ մանդին գանուող կառավարական պաշտօնատունը առաջնորդելու պատրուակով հրապարակին վրայ տարին և հոն ուրագներով, կացիններով, սուրերով, թուրերով և բիրերով կտոր կտոր ըրին ամբողջ այրերն ու շատ մը կիներ, միայն քսան և մէկ կիներ ու մանուկներ աղատեցան, ասանք ալ վիրաւոր վիճակով, որոնք փոխադրուեցան կառավարութեան զուրպ:

Պագալեանի տունն ալ այրելէ ետքը փողոցին մէջ արուակի մը եղեկքը գտան զոյգ մը փոքրիկ հայ աղջիկներ որոնք իրենց ստացած վէրքերը կը լուային, խուժանը



Կիլիկիոյ նախառակներէն

ՓՐՕՁ. ՍՈՅԳԻՒՄ ԼԵԿՈՆԵՍՆ

ԵԷՋ համալսարանէն տրշանուարտ եւ նեանաւոր
ուսուցիչ Այթապի Կ. Թ. գօլէծի:


(1850—1909)

զոյդ մը հայ հրեշտակներն ալ իւրացուց գիւղերը փախ-
ցնելով։

Հայ թաղերը ամբողջապէս կործանելէ եաքը, սկսան
բարեսիրա թուրքերու տուները խուզարկել, վախնալով
թէ մի գուցէ գեռ հայ մնացած ըլլայ և որով թերանան
իրենց պարտականութեան մէջ։ Գտան վերջապէս թուր-
քի առն մը, որուն մէջ պահուած էր յիսունի չափ այցեր
և բաղմաթիւ կիներ ու տղաքներ. որոնք ամբողջութեամբ
ջարգուեցան։ Իսկ այս միջոցին մի քանի Յոյներ կը զա-
նազանուէին կարմիր կտաւէ փաթթոցներով, որոնց պատ-
ուիրուած էր առաջուրնէ այնպէս շարժիլ։

Օսմանիէի զարգացած և փայլուն երիտասարդներէն
տան և հօթը հոգի փախած և ինկած էին հեռազրատու-
նը, որուն բարեսիրա պաշտօնեան՝ խղճալով անոնց վրայ
պահած էր զանոնք պաշտօնատան առաստաղին մէջ։

Սակայն ջարգէն հինգ օր եաքը հեռազրատան սլաշ-
տօնեային տան թուրք սպասուհին՝ թաղին մէջ երթալով
կը պոռայ թէ իրեն զանուած տունը կեավր կայ։ Մի-
միջապէս խուժանը՝ պաշարեց հեռազրատունը և առաջ-
նորդութեամբ խուժանապեան Հաճի Հիւսէին էֆ.ի.,
պահանջնեց որ հոն գանուող հայերը իրենց յանձնուին։
Հաճի Հիւսէին էֆէնսին՝ որ Օսմանիէ երկրորդ Աստ-
ուածն է, հայ աղաքներուն քով ելաւ և համոզեց որ սիւ-
ափ խնայէ իրենց կեանքին և նոյնիակ երդումներով վրա-
տանեցուց որ սիւափ պաշտապանէ և որով հրաւիրեց յանձ-
նել՝ առաջին անդամ իրենց զէնքերը և հետեւիլ իրեն։
Հայ աղաքները՝ վատահ Հաճի Հիւսէին էֆէնսիի կո-
րողութեանը վրայ, փաթթուած էին անոր ոտքերուն, ա-
զաջելով պաղատելով որ ի սէր Աստուծոյ խնայէ իրենց
կեանքին։ Դժբախտ հայերը հային հարսերու պէս կամ



Օսմանիէի նահատակներէն

Ա. ՄՈՒՏՈՎ, ԵՐ ԱՐՄԵՆԱԿ, ՊԵԹԾԵԽԵՍԴ
ԵՊԱՅԱՅԻՆԵՐ

մորթուելիք ոչխարներու պէս զուրս հանուեցան և Համհիշիւսէին էֆ. ի մէկ հրամանովը աչքին առջեւ իրարու վրայ խողխողեցին, 17 հոտ հայ կարիճները : Մարդակերպ ծիւազ Արագ Մէհմէտ և Ահմէտ կոչուածները մորթեցին հայ արդաքները : Կաաապի զազան Արագ մէհմէտը զմբախտ Աամուէլ Քրթրթեանը խողխողած տան զուրս ժայթքող արիւն ափերով խմելով զոչեց «Ելիամտուլլահ կեավըր զանը իշտիմ, արթրգ եօլմէմ — Փառք Աստուծոյ քրիստոնեայի արիւն խմեցի, ա՛ չեմ մեսնիր . . .» :

Օսմանիէի հայութիւնը ամրողջառէս բնաջինջ ըլլալէ ետքը, մնացած մի քանի տարիքու կիները կտուալուրութեան պաշտօնատունը լեցուեցան և ջարդերէն ետքը, մկան անսնց վրայ յարձակիլ մնացածներն ալ ջարդերու ստիպումով, կառավարութիւնը ընդդիմացաւ յայտնելով որ դոնէ անսնք իրեւնմոյշ պէտք է մնան :

Ապրիլ 1 էն մինչեւ 15, ջարդը շարունակուեցաւ անդար և ջարդուեցան բավմաթիւ հայորդիներ, որոնք ուրիշ տեղերէ Օսմանիէ կուգային, յուսալով թէ հնաջարդ չի կայ, և կամ ճամբարդութեամբ կ'իջեւանին Օսմանիէ որոնք անմիջապէս գանակէ կանցնէն :

Օսմանիէի անձի կորուստը հազար հինգ հարիւրի կը հասնի :

ՀԱՍԱՆԹԷՅԼԻԻ (*) ԶԱՐԴԸ

Տեղացիներէն մէկը կը պատմէ . . .

« 1909 Ապրիլ 2ին Հինդշարթի օրը իրիկուան գէմ

(*) Հասանպէյլի Օսմանիյէն վեց ժամ հեռու հիւստային կողմը գտնուող զիւղախաղաֆ մ'է, եւ 1908ի պաշտօնական մարդահամարի միջոցին ուներ 1848 Հայ քնակիչ :

[Պ.—Ց. Թ.]

մեր զիւղը պաշտոնեց 10,000 հոգիէ աւելի բազմութիւն մը որ կը բազկանար՝ Խալահիէն, Քիլիսէն, Տիգրանակերտէն, Խարբերդէն, Այնթապէն, և Մարաթիոյ կողմերէն եկած քիւրաերէ և թուրքերէ : Այն զիշերը վախու սարսափի մէջ անցուցինք : Հետեւեալ օրը Ուրբաթ առառ յարձակումը ակասա զիւղին չորս կողմէն և մենք անմիջապէս ինքնապաշտպանութեան զիմեցինք : Երկուստերը բուռն ընդհարումներ տեղի ունեցան մինչեւ իրիկուն : Գիշերը հանդիսա անցուցինք և սակայն հազիւ թէ շարաթ օրուան արշալոյսը ծաղած էր, ընդհանրումները դարձեալ սկսան, կէս օրուան տակնեները յարձակումը կրկնապատկուեցաւ և զիւղը կրակի բանեցին հարաւային արեւմտեան կողմի ծայրէն : Այս միջոցին նահատակուեցան տասն և հինգ մարտիկներ և սակայն մեր քաջամարտիկ հայորդիները փոխանակ ընկճելու ա՛ աւելի զօրացան ու քառասունի չափ երիտասարդներ զիւղէն զուրս ենելու քաջութիւնն ունեցան և խուժանին վրայ քայլեցին անվեներ : Տամնեակ հազարաւորներէ կազմուած վախկոս խուժանը յանկարծակիի եկած ցիրուցան եղաւ, վախու կատարեալ անկանոնութեամբ և զիրար կոխկրտելով : Այս յարձակման միջոցին մավզէրի գնդակով մը ծունդէն վիրաւորուեցաւ մեր զիւղապետին՝ կիրակոս ազա Քէշիշեանի զաւակը Պետրոս Էֆէնախին, որ խումբին կ'առաջնորդէր : Կիրաւորը բերին եւ ամրող զիւղը սուզի ենթարկուեցաւ, սակայն պէտք չէր յուսահամիլ ու ընկճիլ, վայրկեանը փափուկ և սրամճմիկ էր :

Գիշերը վրայ հասաւ և վաս խուժանը մութէն օգտուելով զարձեալ պաշարեց մեր զիւղը : Խուժանապետները բարձր ժայռերու զլուխ եղած՝ զիշերուան խոր

լութեան մէջ կը պոսացին «Կիրակոս աղա(*) , քեսլիմ օլուն քեսլիմ , վալլանի պիր քանենիզի պիլէ սաղ պրագմայրգ » : Առաւ եղաւ և ի՞նչ տեսնենք խուժանին քանակը բազմապատկուած էր , այլ եւս անկարելի էր այդշափ ճիւազներուն հետ չափուիլ : Ժողովուրդը շուտարած , ցնորած եւ վերջին աստիճանն յուսահատ , որոշում տուաւ վախչիլ , վախչիլ լիսները սարէ սար եւ ձորէ ձոր , մինչեւ որ գանուի աղանով ապաստանարանն մը : Գիւղը պարպուեցաւ եւ կիրակոս աղայի ընսանիքէն զատ մարդ չի մնաց գիւղին մէջ : Գիւղապեանիս ալ ճարահատ ստիպուեցաւ գիւերուան մութին մէջ գիւղը ձգել խուժանին քմահաճոյրին եւ երեկ ւեռը ըստանիքով : Հետեւեալ կիրակի օրը խուժանը կը մօսենար գիւղին եյուսալով որ գիւմազրութեան պիտի բազիսի վերջին աստիճան վախով ու գետիներուն վրայէն սողոսկելով կը քալէր : Վերջապէս գիւղին ամէն կողմերէն կրակ գնելով սպասեցին հետեւանիքին եւ երբ ո եւ է չարժում չի տեսան , խուժեցին գիւղին մէջ : Աղան թալանը ոկսաւ եւ մենք հետուներէն կը գիւեինք մեր առուներուն պարպուիլը , մեր ինչքերուն յափշտակուիլը եւ մեր առուներուն հրդին

(*) Կիրակոս աղան՝ Հասանպէջիի թէ՛ աղան եւ թէ վահանն է : Տարիիը յիսունը անցած , պարթեւահասակ , հսկայակազմ , առիւծասիրտ հայորդի մը , որուն յաջութեանն ու ճարպիկութեանը շնորհիւ էր որ Հասանպէջիի հայութիւնը՝ զոնկ մասմբ ազատեցաւ : Զարդեն ետքը՝ առաջին հոգն եղաւ իր գիւղին եկեղեցւոյն վերաշնորհիւնը , զոր հազիւ թէ զուիս հանած էր , Ասանայի կուսակալ Ճէմալ պէյր վիզնել տուաւ դարձեալ միեւնոյն խուժանին ձեռլով . . . : [Ծ . — Յ . Թ .]



Կիլիկիոյ նահատակներէն
ՊԵՐ. ՆՈՉՈՒԹԻԹ. ՀԵՊՆԵՍԱՆ

Այնքանի , Մարտէ եւ իշխապուրենի վարժարաններէն երջանաւարտ եւ բռնապետութեան ուղանին բեղարգեցանաւարտ էր :



ՊԵՐ. ԱՏԵՓԱՆ. ՅՈՎՀԱՆՆԻԿԵՍԱՆ
Ալպուրանի , Մարտէ եւ Զարուինի բարողիչ եղած

ուիլը : Դիւզը աւերելէ ևւ քանդելէ ետքը մարդու որսի ելան լեռներն ու անտառները : Կատաղի գալերու պէս օրերով հալածեցին զմեզ լեռներու վիթխարի ժայռուն ևւ խիտ անտառներուն մէջ : Կը փախչէինք միշտ առաջ, դէպի առաջ ևւ սակայն ուր, չինք դիտեր : Մեր մէջէն բնականաբար շատեր սպաննուեցան, մեր վրայ թափուած գնդակներու կարկուտէն : Աղջ բռնուած կիներէն գեղեցիկները կը զատէին ևւ կը փախցունէին անմիջապէս, խիլ միւսները այլերուն հետ կը չարգէին անիմնայ : Այս կերպով փախցուածներէն առաջնահինգ հայուններ մնացին իրենց ձեռքը կրօնափոխ ևւ ամուսնացած : Խիլ մէկ հատ մ'ալ, Ղաղարին աղջիլը 18 տարեկան Մարդիամ՝ բոլորովին անյայտացաւ :

Այս աճուելի վիճակէն աղատողներս ինկանք Մարաշ և Ֆընարձագ, սակայն լեռներու վրայ, անտառներու մէջ մարդկային որոք շարունակեց մինչեւ ամիս մը :

Հասան պէյլիի եկեղեցին և տուները այլեցին և երեք քահանաները՝ որոնցմէ երկուքը կիրակոս աղայի եղբայրներն էին, ոսկաննեցին : Մարդկային կորուսն է 285 հոգի և այսօր երկու հարիւրէ աւելի այրի կիներ՝ մնացած են անտէր և շատ խղճալի վիճակի մէջ :

Հասան պէյլիի նակատարտին մէջ վիրաւորուած Պետրոս Քէւիւեանի մէկ ոււագրաւ նամակը, ուղղեալ Եղօրը ի Պէյրուք :

Մարաշ 6/19 Ապրիլ 1912

Սիրելի եղբայր (¹)

Ինչպէս բացարեմ վիճակնիս որ չի յուզուիս, ո՞ւ ցաւիր երբէք, ինչ որ է եղաւ : Անթիւ խուժանի մը դէմ

զրինք երեք օր, վերջապէս չարաթ առաւօտ տեսանք որ խուժանը տանհապատկուած էր, չարունակեցինք կոփւը, մինչեւ կէսօրէն ժամ մը վերջը, այնպիսի սօստկութեամբ մը որ հրացաններու ձայնէն դիւզին շուներն խակ սկսան իրենց ծակերը քաշուիլ : Թէպէս ամէն կողմէ պաշտպանուած էինք, սակայն խուժանը տկար կողմ՝ գանելով բներգը ձեռք անցուց և յառաջանալով սկսաւ այրել շունկան : Տեսայ որ ճարերնիս հատնելու վրայ է, մեր տունը քաշուեցանք հայրիկին, մեր երկու եղբայրներուն և ուրիշ մի քանիներու հետ : Հազար հինգ հարիւրի չափ խուժան մը սպաչարեց մեր տունը, որուն չուրջը կոփւ մը ըւրինք երկու ժամ անդադար, զոր չեմ կրնար բացարել : Թերեւս 2-3000 է աւելի հրացան պարզուեցաւ երկու կողմէն և յաջողեցանք ստիպել խուժանը որ նահանջէ, որոնց հաւելէն ինալով վանտեցինք մինչեւ տաճկաց գերեզմաննոցը որ ինչպէս դիտես կը գտնուի դիւզին տասն և հինգ վայրկեան հեռուն :

Սակայն Զընարլը աղբիւրին քով, մավզէրի գնդակով մը սրունգէս զարնուելով գետին ինկայ և եղբայրնիս հասնելով զիս տուն փափոցոց : Մատիր կոխեց, զիւզին բնակիչներէն մարդ մը չէր մնացած բայց մեզմէ, կերեւէր թէ լեռը փախած էին : Խուժանը սկսաւ պոռալ զիմացի բուրբէն, հայրիկին անունը տալով, « կիրակոս աղա՛, յանձնուե՛, զիւզին մէջ քեզմէ զատ ուրիշ մարդ չի մնաց » : Վերջապէս ձգել փախչիլ խելացիութիւն սեպելով մէկ մէկ ձի հեծանք ու փախանք, և աննկարագրելի գմուարութիւններով յաջողեցանք Մարաշ հասնիլ : Հիմա Մարտի Գերմանական հիւսնդանոցին մէջ նպաստով կապրինք : Կը յուսամ թէ այս վերքին պիտի աղաւիմ, հայրդ, եղբայրներդ Գրիգոր ու Մատթէոս և փոք-

(*) «Բիւզանդիոն» թիւ 3822 :

զիկ Յարութիւնս քովս ողջ են : Կիներէն և միւս տղաք-
ներէն գեռ լուր մը չ'կրցանք առնել, կը յուսանք թէ
տեղ մը փախած են, բայց չենք դիտեր թէ ո՞ւր :
Միւս աղքականներն ողջ թէ մեռած են, չենք դիտեր :
Լափաճլը, Պաղէտ, Գուշճու, Քէլէր, Քիշնալ, Էնթիլի,
այրեցան և բնաջինջ եղան :

Դիրաւոր եղբայրդ
Պ. Բ.

Յ. Գ. Օսմանիէի մէջ հայ չի մնաց, նոյնպէս Խառնը :
Պաղէէն միայն Գրիգոր Եօվհեանը աղատեր է, այն ալ
Հաղէսլ փախչելով : Լափաճլը 30, Էնթիլիէն 13, Քէլէր
և Գուշճուէն 20 և պահպախաներով 2500 հոգինոց Հասան
պէյլիէն առայժմ միայն 150 աղատած են : Խուժանը
մեր տունը այրելէ և տքը դէպ ի լեռ անտառներուն մէջ
յարձակեր է, և հօրեղբայրդ Տ. Պետրոս քահանան, հօրեղ-
բօրորդիդ Տ. Յովհաննէս քահանան, Տ. Ներսէս քահա-
նան ու քեռայրդ Կոստանդնեանը և ուրիշ հայեր Գարա-
վարքի բերդին մէջ գտնելով տանջանքներով խողիսողեր է :
Եղին

Պաղէտ և Իպահիէ գաւառակնեու սահմաններուն մէջ
այրած դիւղերը :

Պաղչեն

| | | | | |
|-----|-----|-------|---------------------------|-----|
| 500 | առն | այրած | Հասան պէյլիի դիւղաքազաքին | մէջ |
| 120 | » | » | Պաղչէ | » |
| 75 | » | » | Եանրդ տէյիրմէն դիւղին | » |
| 130 | » | » | Խառնը | » |
| 120 | » | » | Լափաճլը | » |
| 35 | » | » | Գուշճու | » |

| | | | | | |
|----|-----|-------|------------|--------|-----|
| 10 | առն | այրած | Սալիքանլը | դիւղին | մէջ |
| 30 | » | » | Գուրսողար | » | » |
| 15 | » | » | Գրզլած | » | » |
| 40 | » | » | Քիչնէղ | » | » |
| 75 | » | » | Կէօք-Զալիր | » | » |
| 8 | » | » | Գայիքադ | » | » |

Խոլահիեն

| | | | | | |
|------|-----|--------|-----------------------|---------------|--------------|
| 45 | առն | այրած | Քէլէր | » | » |
| 35 | » | » | Էնթիլիի | » | » |
| 10 | » | » | Քիւրտ-Պաղչէսի | » | » |
| 10 | » | մասամբ | Վնասուած Սալիքին փաչա | Ժիթլիյի | » |
| 8 | » | » | » | Քիւրտ-Տալալըն | » |
| 1266 | | | | | առն այրած են |

Վերոզրեալ դիւղերուն մէջ պատահած ջարդ, թալան
եւ հրդեններուն նկարագրութիւնները մի առ մի ներկա-
յացնել հարկ չեմ տեսներ, որովհետեւ յիշեալ դիւղերն իրարու-
շատ մօտիկ ըլլալով Հասան պէյլիի վրայ յարձակող խու-
ժանին ձեռքով կատարուած են միեւնոյն խժգժութեամբ
եւ վայրագութեամբ :

ՍԱՅ-ԿԵԶԻՏԻ ԶԱՐԴԸ

Ականատես մը կը պատմէ .—

« Սայ - Կէչիտ 80 - 90 առնէ բազկացեալ թրքարնակ
գիւղ մըն է, Սիաէն Ստանա երկարով ճամբուն վրայ :
Մենք երեսուն անձեր էինք, որ հոն բաւական ատենէ
ի վեր կ'զբաղէինք կօշկակարութեամբ, դարբնութեամբ :
[Կիւիկիւթ ԱՂ. Տ. Յ. Թ.]

քիկ Յարութիւնս քովս ողջ են։ Կիներէն և միւս տղաք-
ներէն գեռ լուր մը չ'կրցանք առնել, կը յուսանք թէ
տեղ մը փախած են, լոյց չենք գիտեր թէ ո՞ւր։
Միւս աղքականներն ողջ թէ մեռած են, չենք գիտեր։
Լափաճլը, Պաղչէ, Գուշճու, Քէլէր, Քիշնազ, Էնթիլի,
այրեցան և բնաջինջ եղան։

Վիրաւոր եղբայրդ
Պ Ք.

Յ. Գ. Օսմանիէի մէջ հայ չի մնաց, նոյնալէս Խառնը։
Պաղչէն միայն Գրիգոր Կէօվճեանը աղատեր է, այն ալ
Հալէպ փախչելով։ Լափաճլը 30, Էնթիլիէն 13, Քիլէր
և Գուշճուէն 20 և պանդուխաններով 2500 հոգինոց Հասան
պէլիին առայժմ միայն 150 աղատած են։ Խուժանը
միր տունը այրերէ ետքը դէպ ի լոռ անստառներուն մէջ
յարձակեր է, և հօրեղբայրդ Տ. Պետրոս քահանան, հօրեղ-
բօրորդիդ Տ. Յովհաննէս քահանան, Տ. Ներսէս քահա-
նան ու քեռայրդ Կոստանդնեանը և ուրիշ հայեր Գարա-
վարքի բերդին մէջ գտնելով տանջանքներով խողիսողեր է։
Նոյն

Պաղչէ և Խոլահիէ գաւառակնեռ սահմաններուն մէջ
այրած գիւղերը։

Պաղչէնե

| | | | | |
|-----|------|-------|--------------------------|-----|
| 500 | տուն | այրած | Հասան պէլիի գիւղաքաղաքին | մէջ |
| 120 | » | » | Պաղչէ | » |
| 75 | » | » | Եանքդ տէլիրմէն գիւղին | » |
| 130 | » | » | Խառնը | » |
| 120 | » | » | Լափաճլը | » |
| 35 | » | » | Գուշճու | » |

| | | | | | |
|----|------|-------|------------|--------|-----|
| 10 | տուն | այրած | Սալիրանլը | գիւղին | մէջ |
| 30 | » | » | Գուրալար | » | » |
| 15 | » | » | Քըզած | » | » |
| 40 | » | » | Քիշնէղ | » | » |
| 75 | » | » | Կէօք-Զալիր | » | » |
| 8 | » | » | Գայիսադ | » | » |

Խոլահինեն։

| | | | | | |
|----|------|---------|----------------------|---------------|---|
| 45 | տուն | այրած | Քէլէր | » | » |
| 35 | » | » | Էնթիլիի | » | » |
| 10 | » | » | Քիւրտ-Պաղչէսի | » | » |
| 10 | » | մասսամբ | վեասուած Ապիսին փաշա | չիթլիցի | » |
| 8 | » | » | » | Քիւրտ-Ճալաղըն | » |

1266 տուն այրած են

Վերապրեալ գիւղերուն մէջ պատահած ջարդ, թալան
եւ հրդեհներուն նկարագրութիւնները մի առ մի ներկա-
յացնել հարկ չեմ տեսներ, որովհետեւ յիշեալ գիւղերն իրարու-
շաս մօտիկ ըլլալով Հասան պէլիի վրայ յարձակող խու-
ժանին ձեռքով կատարուած են միեւնոյն խժդութեամբ
եւ վայրագութեամբ։

ՍԱՅԿԵԶԻՏԻ ԶԱՐԴԸ

Ականասես մը կը սպամէ։

« Այ - Կէչիս 80 - 90 տունէ բազկացեալ թրքաբնակ
գիւղ մըն է, Սիսէն Աստանա երկարող ճամբուն վրայ։
Մենք երեսուն ահձեր էինք, որ հոն բաւական ասենէ
ի վեր կ'զբաղէինք կօշկակարութեամբ, զարբնութեամբ։
[Կիլիկիոթ ԱՂէՏԸ, Յ. Յ. Թ.]

Ապրիլ 2ի հինգչարթի օրը, մեր ընկերներէն մէկը խանձի Միստ, իր ձին արածելու համար գիւղէն գուրս ելլել ուղեց, բայց գիւղին երեւելիներէն Հաճի պէջը արդիւց զինք և զմեղ խիստ հսկողութեան տակ տանել տուաւ՝ մինչեւ ժամը 8։ Այդ տաեն տեսանք որ Սիսէն կարաւանը կուզայ բազմաթիւ ճամբորգներավ, որոնց մէջ կը գտնուէին Հայ Բող. քարոզիչներ ու կիներ՝ որոնք Ատանա կ'երթային գումարուելիք Կիլիկեան Բող. Քրիս. միութեան մասնակցելու համար, Երբ մենք տեսանք զանոնք. իսկոյն իրենց քով վազեցինք և գիւղին մէջ մեղի գէմ եղած խառութիւնը բացատրեցինք, որմէնք շատ զարմացան։ Ասոր պատճառը հասկնալու համար Աթելիանոս (*) պատուելին՝ միւտիրին քով գնաց բացատրութիւն ուղելու համար։ Մենք գիւղացիներու արտասովոր եռուղերումէն հետպհետէ վախնազ սկսած էինք։ Կէս ժամ եաբը պատուելին գալով ըստ թէ «վախու բան մը չկայ միւտիրը զիս վասահեցուց և ըստ թէ զծեղ սիւտի պաշտպաննենք»։ Այս խօսքին վրայ մենք մեր տուները գացինք իսկ ճամբորգները պանդոկ մտան՝ որ մեր տուներուն դիմացն էր, այնպէս որ հեռուէն կրնայինք տեսնել։ Մութը կոխեց, երեւոյթները շատ տխուր գիշեր մը կը գումէին, մեր ներքին վրդովմունքը երթալով կ'աւելինար։ Գիշերը ժամը մէկին գիւղացիները մեր կեցած տունը պաշրեցին և մեր քով գտնուող միայն մէկ շագմագլը հրացանն իսկ ուղեցին՝ զոր յանձննեցինք, ասոր չի վասահելով՝ իրենց մէջէն երկու թուրք, Ատամ Հասան օղլու Ալլ և Ալլ քէնեա՝ մեր տան մէջ մտնելով՝ ամէն կողմէ իսու-

(*) Պատուելի Սբելիանոս Յոյն Բողոքական մ'կր Հայկ. վարժարաններէ շրջանաւարտ։ (Ծ.—Յ. թ.)

դարկեցին, բոլորովին վատահ ըլլալու համար թէ ուրիշ զէնք չկայ մեր քով։ Այդ գիշեր մեր վրայ հրացան չի պարպեցին։ սովորյան մեր զէմը գտնուուղ պանդոկը, ուր ապաստանած էին քարոզիչներն ու հետեւորդները, մինչև առառ հրացանի բանուցաւ, բայց բարերազգաբար մահ չի պատահեցաւ։ Արշալոյսին, վատանգէ ազատելու յօսով ես երկու և զրայրներուս հետ՝ քիչ մ'անգին Օսման քէնեայի տունը գուցինք ուրկէ աեսանք՝ որ մեր տան գուռը կոտրելով ունեցածնիս կը թալաննին։ Թագանի զեկավարներն էին գիւղացիներէն կրդիր հաճինին օղլու Հաճի, Մէլէմէնձի օղլու Հիւսէին, Քէտէր օղլու Ահմէտ և այլն

Սրեւածաղին, գիւղին միւտիրը. երեւելիներէն Հաճի Պէյ, Մութազա քէնեա, Օսման քէնեա և Սարը Մէհմէտ՝ պանդոկ գալով թէ՛ զմեղ և թէ քարոզիչները իրենց հետ կառավարական պաշտօնատունը տարին։ Մեր ունեցածը թալանուած ըլլալով, Հաճընէն եկող քարոզիչներուն և միւս ճամբորգներուն ունեցած կահ կարասիները միւտիրը առաւ ու իր քով պահեց իրը տանդ։ Զմեղ ամենքնիս կառավարական պաշտօնատունը լեցնելէ ետքը, միւտիրը հրամայեց որ, տեղացի հայերը գուրս ելլեն։ Իր հրամանը կատարուեցաւ և զմեղ այլ եւ այլ տուներու մէջ տեղաւորել տուաւ, ես երկու և լլայրներուս հետ Օսման քէնեային տունը գացինք, միւսներն ալ տեղաւորուեցան Հաճի Պէյ, Կէօյփախիրի, Հաճի Գարա Մէհմէտի և Կէօյ-Հասանի տուները, իսկ Հաճընէն եկողները միւտիրին քով մնացին։

Ուրբաթ էր, կէս օրուան նամազէն ետքը Տէրէնտէլի Օմուրճան և Սարը Մէհմէտազ սկսան բարձր ձայնով պոռալ «ո՞վ թուրքեր, զեռ ի՞նչ կ'սպասէք, ջարդեցէք Հայերը»։ Այս սոսկալի խօսքերուն յաջորդեց ահ-

ուելի հրացանաձգութիւնը : Վայրկիանը շատ ախուր էր ,
յոյսի ամէն զաներ գոցուած էին մեզի համար , ինքնաւ-
պաշտպանութեան համար աղօթքէն զատ ուրիշ միջոց
չունէինք : Զարդարաբները նախ Միւտիրին տանը վրայ
յարձակեցան և ամենէն առաջ Պատուելի Սթեփանոսը
գուրս հանեցին : Ես հեռուէն կր լսէի անոր աղիողորմ
հառաջանքները . այդ ինչ մամ էր Աստուած իմ . ինք
կը պաղատ' : Իսկ թուրք խուժանը կր նախատէր զայն
եւ կը հեգնէր : Այս միջոցին Միւտիրը պատշգամին վրայ
նստած կը ժպտէր սաղայելական ժպիամի : Հրացանները
գուացին , Պատուելիին ձայնը գուգրեցաւ : Կիներուն ա-
զաղակը ու լալահասաչ աղերոր մինչեւ երկինք կը լարձ-
րանար , որ սակայն խուլ էր , աւազ : Հետզետէ հրա-
ցանի ձայները կը սասականացին և լացողներուն ձայնը
կը նուազէր . քիչ անցած , ամէն ազաղակ դագրեցաւ .
հասկցայ որ բոլորն ալ մեռած էին . եւ Միւտիրը . Հաճի
Պէյր , Սարը Մէհէմմէտը , Մուրթազա քէնեան հանգիստ-
տեսը կ'ըլլացին այդ ահարկու ահապահնին , որուն առջեւ
քարերն անգամ չէին գիտնառ :

Մենք սարսափի մէջ , մեր ինչ ընելիքը չէինք գիտեր :
Ես եղայներուս հետ Օսման քէնեացին ամբարը մտայ .
մեզի միացաւ վերջէն նաև խոնճի Մինասը : Այն առեն
ներս մասու Օսման քէնեացի եղրօր կինը Սլիշէ , որ լալով
ըստ մեզի թէ «գիւղացիները բոլոր հայերը ջարդեցին ,
հիմա հաս պիտի գտն կը խնդրեմ որ ձեր գլխուն ճարը նա-
յիք :» Յիշեալ կինը ամէն ջանք ըրաւ զմեզ չի յանձնելու
մեր կեցած ախտախն գուռը կոարելով ներս մատն և զմեզ
գուրս հանեցին ու Տէրէնաէլի Մուսթաֆա . Մէհէմմէնի
օղու Հիւսէին , պօրագան Ահմէտ և ուրիշ եղիւ մօլու-



Սայ-Կէշիսի ջարդին մէջ նահատակուած
Հանրեցիներէն ուսամ
Տէր եւ Տիկին Միւտիրէլ Այրնեան , Պատ. Մելիսնէ
Մալեան , Պատ. Կուսանդին Գ. Միյանեանէն
Պատ. Արտաչէն Պօյանեան .



Սայ-Կէշիսի մէջ նահատակուած
ՊԱՏ. ԼԵՒԱՐ. ՄԱԴ. ՈՒ. ՄԻ. ՄԱ. Ն.
Հանրեցի Հայ. Բող. Բ. Եկեղեցւոյ բարողիչն էր .

ուելի հրացանաձգութիւնը : Վայրկեանը շատ ախտոր էր ,
յոյսի ամէն գոներ գոցուած էին մեզի համար . ինքնա-
պաշտպանութեան համար աղօթքէն զատ ուրիշ միջոց
չունէինք : Զարդարաբները նախ Միւտիրին ասնը վրայ
յարձակեցան և ամենէն առաջ Պատուելի Սթելանուած
գուրս հանեցին : Ես հեռուէն կը լսէի անոր աղիոզորմ
հառաջամնքները . այդ ի՞նչ ժամ էր Աստուած իմ . ինք
կը պաղատէր , իսկ թուրք խուժանը կը նախառէր զայն
եւ կը հեզնէր : Այս միջոցին Միւտիրը պատշգամին վրայ
նստած կը ժպտէր սաղայելական ժպիապ : Հրացանները
գուացին , Պատուելին ձայնը գուզրեցաւ : Կիներուն ա-
ղաղակը ու լալահասաչ աղերօր մինչեւ երկինք կը բարձ-
րանար , որ սակայն խուլ էր , աւազ : Հետզհետէ հրա-
ցանի ձայնները կը սասականացին ևւ լացովներուն ձայնը
կը նուազէր . քիչ անցած , ամէն աղաղակ զազրեցաւ .
համացայ որ բոլորն ալ մնառն էին . ևւ Միւտիրը . Հաճի
Պէլը , Սարը Մէհէմմէտը , Մուրթազա քէհեան հանգիստ-
աեւը կ'ըլլացին այդ անարկու աւասարանին , որուն առջեւ-
քարերն անգամ չեին գիմանար :

Մենք սարսափի մէջ , մեր ի՞նչ բնելիքը չի՞նք զիտեր :
Ես եղբայններուս հետ Օսման քէհեացին ամբարը մտայ .
մեզի միացու վերջէն նաև խանձի Մինասը : Այն սանն
ներս մտաւ Օսման քէհեայի եղբօր կինը Ալիշէ , որ լոլով
ըստ մեզի թէ «զիւղացինները բոլոր հայերը ջարդեցին ,
հիմա հաս պիտի գան կը խնդրեմ որ ձեր զիւուն ճարը նա-
յիք :» Յիշեալ կինը ամէն ջանք ըրտաւ զմեզ չի յանձնելու
համար խուժանին , սակայն անօրինակ վայրութեամբ մը
մեր կեցած ախտուին գուռը կոստերով ներս մտան և զմեզ
գուրս հանեցին ու Տէրէնտէլի Մուսթաֆա . Մէհէմմէնի
զոլու Հիւտէին , պօրազան Ահմէտ և ուրիշ եղիու մօլլա-



Սայ-Ակչիսի ջարդին մէջ նահատակուած
Հանբեցիներէն ուսան
Տէր եւ Տիկին Միւտիրէլ Ալինեան , Պատ. Մելիսն
Մալեան , Պատ. Կոստանդին Գ. Սիյանեանէն
Պատ. Արտաչէս Պօյանեան .



Սայ-Ակչիսի մէջ նահատակուած
Պ.Օ.Տ. ԼԵԽԱՆ ՍԱՂԱԾ ՄԻՒՏԻՐ
Հանբեցի Հայ . Բող. Բ. Իկելիցը բարողիչնէր .

ներ մեր վրայ յարձակելով իրենց ձեռքը գտնուող տարձա-
նակներով երկու եղբայրներու և խսնճի Մինասը սպանեցին։
Ես այդ վայրագ տեսարանին չափազանց յուզուելով՝ են-
թարկուած էի գրեթէ նու աղեալ վիճակի մը։ Արիւնար-
բու ոճրագործները իմ վրայ ալ յարձակեցան րիփերով
ու գաւազաններով և զինու ու գէմքէս վիրաւորեցին և
վերջապէս այն աստիճանն ծեծեցին զիս որ՝ նուազեցայ և
բոլորովին անշունչ ինկայ։ սա միայն կր լիչեմ տարտա-
մօրէն թէ՝ երբ զիս ալ գնդակով զարնել կ'ուզէին՝ մէկը
ըստ։ «Գնդակիզ մեղք է, սատկեցու կետվուրը։ հո-
լիւէ սիլահ սրգըլմազ»։ Իյնալիս ետքը վրաս խու-
զարկելով տասը ուկի զրամս ասեր էին։ Կր լիչեմ թէ
վրաս գտնուած վեց հաս լուցկիները առնելով՝ մեզ քովէ
քով բերին այրելու համար, բարերախտարար վեց լուցկին
ալ մարեցան։ Երկու ձի բերելով մեր երկուքը միոյն և
միւս երկուքն ալ միւս ձիուն կազեցին պարանով՝ մեր
ուսքերէն, հինգ վայրկեանի չափ քարերու վրայ քաշկո-
տելով փոսին մէջ նետեցին։ Ես չափազանց տասապեցայ
և կզգայի թէ մեռնելու աստիճանին հասած եմ։ Զմեզ
փոսին մէջ ձգելով իրենք հեռացան։ Հազիւ կէս ժամ
անցած էր, տեսայ որ՝ պղտիկ եղբայրս շարժեցաւ և
մինչեւ իսկ նստաւ։ յանկարծ թուրք կին մը սոսկալիօրէն
սկսաւ պոռալ թէ՝ «Կետվուրները ողջացան», այս
պոռչառուքին վրայ խռամնը մեր վրայ յարձակե-
լով՝ եղբայրս յօշտեցին։ իմ գէմքիս վրայ ծանր քար մը
ձգեցին, քիթս կոսրեցաւ և երկու յօնքերո սոսկալիօրէն
վիրաւորուեցան։ ասոր վկան գէմքս է։

Մութը կոխեց, երկիւզս կամաց կամաց փարատեցաւ,
կեանքի յոցը գեռ ներսս մարած չէր։ Ուստի կեցած տե-
զէս ելայ, մեռեներուն ձայն տուի, պատասխան տուող

չի կար։ Եղբայրներէս մէկուն հագուստը հանելով վէր-
քերս փաթթնցի և ուզեցի թողուլ այդ գժողքը։ Մեզմէ
քիչ մը անդին գերեզմաննոց մը կար, հոն կանգ առի,
աղօթք մը արտասանեցի, կարծես թէ մեռելութենէ յա-
րութիւն առած էի։ Սկսայ կամաց կամաց յառաջանալ.
զարմանալի էր սակայն որ ծունկերս կը կթուաէին, ապ-
րելու բնազգիս քով ոյժս տկար էր, իյնալով ելլերով,
քաշկոտուելով յաջողեցայ ճամբայ գտնել մեծ գժուարու-
թեամբ և երեք օրէն Սիս հասայ (Սայ կէչիտէն Սիս վեց
ժամ է)։ Վիրաւոր, նուազած և խօսելու անկարող վի-
ճակի մը մէջ էի։ Սիսի կամուրջէն մինչեւ որ վանք հա-
սայ կեանքիս կէսը չի մնաց։ Վանքին մէջ եղող ծանօթ-
ներէս ոչ մին կրցաւ զիս ճանչնալ, որովհետեւ արիւնով
ներկուած էի, զինուս վրայ 18 վէրք ստացած էի իակ
գէմքիս վրայ տասօր։ Վիճակս անսաննի էր, սակայն
Սաստած փրկեց զիս։ Վանքի միաբանութիւնը մեծ
խնամքով զարմանել տուաւ զիս, որոնց հանդէպ երախ-
տապարտ եմ։»

ՇԷՅԽ-ՄՈՒՐԱՏԻ (*) ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Շէյխ-Մուրատ Հայ զիւղի քահանան Տ. Գէորգ
հայրը կը պատմէ։

«Ապրիլ մէկի Զորեքշարթի օրը՝ քաղաքը — Ատանա—
գայած երկու հայ զիւղացիներ՝ հիւ ի՛ հեւ վազելով զիւղ

(*) Շէյխ-Մուրատ Հայ զիւղը կը զսնուի Ատանայէն
Յ ժամ հեռուն դեպ ի հարաւ, ձիհունի զետին մօսերը,
ունէր 45 տուն եւ 200 հոգի Հայ քնակիչ, եկեղեցի
եւ վարժարան։ Աղջը-Պետրոս զիւղն ալ միեւնոյն տեղը
կէս ժամ անդին կը զսնուէր, 9 տուն եւ 45 հոգի բլ-
ճակիչով։ որոնի ամբողջապէս Հաճընցի էին։

(Ե. — Յ. Թ.)

Ներ մեր վրայ յարձակելով իրենց ձեռքը գտնուող տարձանակներով երկու եղբայրներսև խանճի Մինասը սպաննեցին։ Ես այդ վայրագ տեսարաննէն չտփազանց յուզուելով՝ ենթարկուած էի գրեթէ նու ազեալ վիճակի մը։ Արիւնարբու ոճրագործները իմ վրայ ալ յարձակեցան բիրերով ու գաւազաններով և զիսէս ու գէմքէս վիրաւորեցին և վերջապէս այն աստիճան ծեծեցին զիս որ՝ նուազեցայ և բոլորվին անշունչ ինկայ։ Սա միայն կը լիշեմ տարտամօրէն թէ՝ երբ զիս ալ գնդակով գարնել կ'ուզէին՝ մէկը ըստ «գնդակիդ մեղք է, ոստիկեցաւ կեավուրը։ Էօլիյէ սիլան սրգըլմազ»։ Իյսալէս եաքը վրաս խուզարկելով տասը սոկի դրամս առեր էին։ Կը լիշեմ թէ վրաս գտնուած վեց հատ լուցիները առնելով՝ մեզ քովէ քով բերին այրելու համար, բարերախտարար վեց լուցին ալ մարեցան։ Երկու ձի բերելով մեր երկուքը միոյն և միւս երկուքն ալ միւս ձիուն կտպեցին պարանով մեր սաքերէն, հինգ վայրկեսմի չափ քարերու վրայ քաշկատելով փոսին մէջ նետեցին։ Ես չտփազանց տառապեցայ և կզզայի թէ մեռնելու տատիճանին հասած եմ։ Զմեզ փոսին մէջ ձգելով իրենք հետացան։ Հազիւ կէս ժամ անցած էր, տեսայ որ՝ պղտիկ եղբայրս շարժեցաւ և մինչեւ իսկ նստաւ, յանկարծ թուրք կին մը սոսկալիօրէն սկսաւ պոռալ թէ՝ « կեսալուրները ողջացան », այս պոռչառքին վրայ խռամնը վերսախն մեր վրայ յարձակելով՝ եղբայրս յօշուեցին, իմ գէմքիս վրայ ծանր քար մը ձգեցին, քիթս կոտրեցաւ և երկու յօնքերս սոսկալիօրէն վիրաւորուեցան։ Ասոր վկան գէմքս է։

Մութը կոխեց, երկիւզս կամաց կամաց փարտանեցաւ, կեանքի յոյսը զես ներսս մարած չէր։ Ուստի կեցած տեղէս եղայ, մեռելներուն ձայն տուի, պատասխան տուող

չի կար։ Եղբայրներէս մէկուն հագուստը հանելով վէրքերս փաթթեցի և ուզեցի թողուլ այդ գժողքը։ Մեղմէքիչ մը անդին գերեզմաննոց մը կար, հոն կանգ առի. աղօթք մը արտասանեցի, կարծես թէ մեռելութինէ յարութիւն առած էի։ Սկսայ կամաց կամաց յառաջանալ. զարմանայի էր սակայն որ ծունկերս կը կթուէին, ապրելու բնազդիս քով ոյժս տկար էր, իյնալով ելլելով, քաշկուուելով յաջողեցայ ճամբայ գտնել մեծ գժուարութեամք և երեք օրէն Սիս հասայ (Սայ կէչիտէն Սիս վեց ժամ է), վիրաւոր, նուազած և խօսելու անկարող վիճակի մը մէջ էի։ Սիսի կամուրջէն մինչեւ որ վանք հասայ կեանքիս կէսը չի մնաց։ Վանքին մէջ եղող ծանօթներէս ոչ մին կրցաւ զիս ճանշալ, որովհետեւ արիւնով ներկուած էի, զիսուս վրայ 18 վէրք տուացած էի իսկ գէմքիս վրայ տասը։ Վիճակս անտանելի էր, սակայն Սասուած փրկեց զիս։ Վանքի միաբանութիւնը մեծ խնամքով զարմանել տուաւ զիս, որոնց հանգէս երակւապարտ եմ։»

ՇԵՅ-ՄՈՒՐԱՏԻ (*) ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Շէյս - Մուլատ Հայ զիւղի քահանան Տ. Գէորգ հայրը կը պատմէ. —

«Ապրիլ մէկի Զորեհշարթի օրը՝ քաղաքը — Ատանագուած երկու հայ զիւղացիներ՝ հիւ ի՛ հեւ վազելով զիւղ

(*) Շէյս-Մուլատ Հայ զիւղը կը զսնուի Ատանայէն Յ ժամ հեռուն դեպ ի հարաւ, Ճիկունի գետին մօսերը, ունիւ 45 տուն եւ 200 հողի Հայ բնակիչ, եկեղեցի եւ վարժարան։ Աղջը-Պէօյիս զիւղն ալ միեւնոյն տեղը կէս ժամ անդին կը զսնուիր, 9 տուն եւ 45 հողի բըակիչով. որոնի ամբողջապէս Համբնցի էին։

(Ծ.-Ց. թ.)

եկան և պատմեցին մեզ Առանայի մէջ սոսկալի ջարդի մը սկսիլը : Անմիջապէս գիւղացիներս զլուխս ժողվելովինքնապաշտպանութեան կարեւորութիւնը շեշտեցի և յորդորեցի որ արթուն ըլլան մօսալուա վասանդին դէմ :

Երկրորդ օրը՝ Հինգչարթի առառուն՝ մեր շրջակաները գտնուող Արագ քէօյ և Թանրչման գիւղերու թուրքերը յարձակեցան նախ՝ մեր զիմացը գտնուող Աղջլ-պէօյնք գիւղին վրայ և մեր աչքին առջեւ ջարդեցին թալանեցին և այրեցին փոքրիկ գիւղն ու հոն գտնուող 200ի չափ հայ մշակները : Մենք մեր տանիքներուն վրայէն զիտելով այս ամենը՝ ահ ու զողի մատնուեցանք : Կարգը մեզի եկած էր :

Երիկուան դէմ յանկարծ խուժանը մեր գիւղին վրայ քալեց և սպաշարեց : Խսկոյն անձնապաշտպանութեան զիւմելով ետ մղեցինք յարձակողները :

Երրորդ օր՝ Ռւբրաթ առառուն 10000 հողիէ աւելի ձիտւոր և հետիւան խուժան մը՝ ամէն կողմէ պաշարեց մեր գիւղը : Ասոնք եկած էին մեր շրջակաները գտնուող Խայրըլը, Թաշճը, Քիլիսէ քէօյ, Թանրչման, Ազտամ, Արագ քէօյ, Գարս օվանըր, Զօթլու, Զանսալը, Պէքմէզ Հիւյւլիի, և Կէմի-սիրէն թուրք գիւղերէն : Այսքան գիւղերէ եկող ահազին խուժանէ մը թէն վախցանք, սոսկայն առանց ընկճուելու ամէն ինչերնիս ձգելով քաշուեցանք մեր գիւղէն զուրս գտնուող և ամուր ու բարձր պատերով շրջապատեալ բակի մը . մէջ : Խուժանին մէկ ծայրը գիւղ մտաւ և նախ կրակի տալով այրեց մեր եկեղեցին ու վարժարանը և հետզհետէ բոլոր գիւղը մոխորակոյափեած էր, մեր անսասունները ու կահ կարսիները թալանեց տարաւ և մենք գիւղախաններս մնացինք բոսպիկ, մերկ և տնօթի, սոսկայն պրաով ու հոգուով

միշտ արի : Խուժանը մեր գտնուուած տեղին վրայ շատ անգամներ յարձակեցաւ սակայն մեր բուռն դիմադրութեանց չնորհիւ չի կրցաւ մօտենալ և ետ փախաւ :

Չորրորդ օր՝ Շաբաթ առառու՝ ա'լ աւելի շատցած ու բազմապատկուած էր խուժանին թիւը, այս անգամ և կած էին նաև եազը քէօյի, Ավրատ մէզէրի Քիւթիւքէր և ուրիշ գիւղացիները, որոնք իրենց հետ տարին մեր թալանուած գոյքերը : Մենք արտէն զրացի գիւղացիները ըլլալով կը ճանչնայինք զանոնք նոյն իսկ իրենց անուններով :

Շաբաթ կէս օրին՝ սոսկալի յարձակում մը փորձեցին քսան հաղարի մօտ ահազին բազմութեամբ ար : Մեր ձեռքի զէնքերն՝ անկարող եղան անոնց կատաղութեամբ զիմազրելու և որով սափառեցանք ջուրի համար շնուած երկաթէ խողովակ մը գտնել որուն մէկ ծայրը գոյցելով, միւս ծայրէն միայն վատօթ լեցուցինք և սկսանք ահուելի պայմիւններ հանել օդին մէջ : Տգէտ խուժանը կարծելով թէ թնդանօթ ունինք, սկսու սոսկալի վայնաաւններով փախչիլ, նոյնիսկ հարիւրաւոր ահճեր կոփակրտելով խուճապի մատնուիլ : Այս յաջողութիւնը անհուն ուրախութիւն պատճառեց մեզ և որով մեր ոյժերը կեղրոնացուցինք այս զրութեան վրայ :

Հինգերորդ օրը կիրակի առառուն տեսանք որ մեր սազմանիւթն ալ սպառելու մօտ էր՝ յուսահատութեան մատնուեցանք և սակայն որոշած էինք զիմադրել մինչեւ մեր վերջին յունչը : Անտէր և անպաշտպան ժողովուրզս շուրջս բոլորուեցաւ և սկսաւ Ս. Հաղորդաթիւն խնդրել : Ձեռքովս հաղորդեցի ամենքն ալ և արիւն արցունքներով միարերան աղօթեցինք և ողբաձայն «Տէր ողօրմեայ»է մը ետք մեր վերջին զիմազրութեան սկսանք : Ատանայի

մէջ ջարդը գաղրած բլալուն պատճառաւ՝ Առանայի ջարդարարներն ալ մեր վրայ եկած ու խառնուած էին զմիզ պաշարով ահագին խուժանին։ Կիրակի օրուան ինքնապաշտպանութեան միջոցին զարնուեցաւ մեզմէ չորս կըտրիներ։ Այն օրը հարիւրաւոր անգամներ յարձակեցան և ետ մշուեցան և վերջապէս Կիրակի իրիկուն մեր ունեցած ուղմանիւթին կառարելապէս սպասած բլալով՝ որոշեցինք փոխանակ խուժանին յանձնուելու, ճամբայ ելեկ և փախչիլ դէպի Առանա։

Կիրակիին երկուշարթի լուսնալու դիշերը, մեծ ու ալզափկ, երկուս 200 հոգիի բազմութեամբ մը ճամբայ ինկանք վերջին աստիճան զգուշութեամբ լուս ու մունջ քալելու պայմանաւ։ Բաւական ճամբայ քարած էինք, յանկարծ տասնի չափ՝ ձիսւոր չէրքէզներ պաշարեցին զմիզ։ Այս վտանգին հանգէպ՝ Հաճրնցի քաջարթուն և բիտասարդ մի որ չէրքզի զգեստ հագած էր առաջ անցնելով բարձրածայն պառաց չէրքէզ ձիսւորներուն, «քեսլիմ օլուն կեավիր արլըլարը, թեսլիմ օլուն պագալրմ, Եկիս Մուրասը փուրտուգ, կեավլըլարը նեսիք, Ատանա կեավլըլարներ նեսիյէ կիսիլորզ»։ Չէրքէզները շուարած, սկսան աղաչել թէ՝ իրենք ալ միւսիման են և թէ կեավիր չարգելու համար կր պարտին այս կոզմերը։ Չէրքէզի գալիքացնին ցոյց տուին և երգում ըրին թէ իրենք չէրքէզ են և մէ Առանայի ջարդէն կր վերապառնան։ Ասոր վրայ մեր քաջարթուն երիտասարդը պատասխանեց։ «Կօյլէ իսէ կէչի՛ն, կիսի՛ն, Եկիս Մուրասսա պիրազ մալ գալը օնոււսա տա՛ սիզ ալրպ կեօրփիւրին» և մեր խումբը սոսկալի գահապէժ վտանգէ մր աղասած, արախ զուարթ ակսաւ շարունակել իր աղասաւթեան ճամբան։

Կէս դիշերին հասանք Առանայի կամուրջը և հոն ա-

ՏԻՐԱՎԱՐԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԹՐՈՓԱՅԻՆ ՏՐՈՓԱՅԻՆ



սաջին ջարդը գաղրած ըլլալը տեսնելով շատ ուրախացանք, քաղաքին դիմացը զիշերեցինք, առառուն կանուխ մտանք քաղաք և խումբով գայինք ուղղակի Մայր Եկեղեցին, ուր ընդունուեցանք առաջին ջարդէն աղասած մեր աղգակիցներուն կողմէ զրկարաց :

Մեր Աստուած գալէն ետքը տեղաւորուեցնք Աղդ. Մուշեղեան վարժարանի, որուն մէջ այրեցան դժբաղգարար մտան զիւղացիներս Աստուածի երկրորդ ջարդին միջոցին » :

ՏԵՐԹ-ԵՈԼԻ (*) ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Ինքնապաշտանութեան ականատես և մասնակից տեղացի հայ մը կը պատմէ —

« 1909 Ապրիլ 2 Հինգարթի օրը՝ երբ Աստուածի կողմերը սկսած ջարդի դաժները հասան և մեր շրջակայ զիւղերուն հրդեհի մուխերն բարձրացան գէպ ի՛ վեր, հառկցանք ահաելի աղէտի մը մեզ մօտենալը։ Մեր շրջակայ զիւղերուն հայ բնակիչներն սկսան թափուիլ Տէօրթ եօլ և մենք ստիպուեցանք ինքնապաշտանութեան պատրաստութիւններ տեսնել։


Աւրբաթ առաւօտուն՝ հրդեհներն սկսան մօտենալ մեզ,

(*) Skor̄-Եօլ կամ Զօգ-Մարզուան՝ կը գտնուի Աստուածի հարաւային կողմը Միշերերական ծովու եզերին մօս, ունի 4850 Հայ քնակիչ։ Skor̄-Եօլ՝ իր բաց եւ անձնուեր ժողովուրդին շնորհիւ միշտ այս տեսակ անակնելալ յարձակումներու դեմ յաղբող հանդիսացած է եւ սարսափ կազդէ շրջակայ զիւղերու։ (Ծ. 3. թ.)


մեր մօտակայ արուարձարաններուն անսակները կայրէին մեր զրացի թուրքերը, որոնք օրեր առաջ երդումներով ապահովցուցած էին զմեզ թէ երրէք չի պիտի շարժին եղացրութեան և բարի զրացնութեան հակառակ։ Կէս օրուան մօտ էր որ յանկարծ, մեզմէ 8 ժամ հեռու գտնուող և 1200 հայութիւն ունեցող Նաճարլը զիւղին բնակիչները սկսան խումբով և հետիւան թափուիլ Տէօրթ եօլ, որոնք ահազին թիւով խուժանի մը հետ ժամերով արիւնալի ընդհարումներէ ետքը՝ ճարահատ Տէօրթ եօլ կուգային նոյն իսկ խուժանր ճեղքելով և խուժանէն հալածուելով մինչեւ զիւղին եղերքը։

Նաճարլը ջարդէն աղասած հայերը Տէօրթ եօլ ժամանելէ ետքը սկսաւ բուռն յարձակումն Տէօրթ եօլի վրայ։

Խուժանը զինուած էր զինուորական մարթիններով և մավզէրներով, զորս բաժնել առւած էր իրենց էրզինի կառավարիչ միւթէսուրը Մուհամմէտ Ասաֆ պէջը։ Խուժանը յարձակման միջոցին անրնդհատ կը պոսար «Եաշասըն փափիշահը» Ապահուլ Համիտ։ Բարեբախզարար մեր տղաքները անմիջապէս անցան գործի վլուխ և սկսան բուռն զիմաղրութեան մը զիւղին չուրջը բոլորուած պատնշներու ետեւէն։ Խուժանը ստիպուած ետ հանոնջեց և սակայն քիչ ետքը դարձեալ սկսաւ յարձակումի աւելի բուռն թափով մը։ Երկու օր ետքը խուժանր ա՛լ աւելի զօրացաւ, անշուշտ տեղական կառավարութեան օգնութեամբը։ Թնդանօթներով մավզէրներով անոելի յարձակումով մը զրաւեց մեր արեւելեան կողմի պատնշները, որուն օգնութեամբը մեր զիւղին խմելիք չուրը կարեց, այս միայն պակաս էր և մեր փորձառու թշնամիները կամ զանոնք վարող վարժ հրամանասարները, փոխա-



ՏԵՂՐԹ-ԵՎՈՒԹ ՇՈԽԱՅՈՒ



Նակ քաջարար ճակատ ճակափ կոռուելու ջուր կտրելու վասութեան դիմեցին . Ժողովուրդը արգէն սնունդի սովորն ենթարկուած երբ ջուրի սովոր ալ եկաւ , այլեւս յուսահաւատութիւնը պատեց զմեզ : Ամէն բանի կը դիմացուի բացց ջուրի ծառաւութիւնը անտանեի է եղեր : Եւ սակայն «աղէտք չէ ընկրկիլ և յուսահատիլ , դիմագրելու է դիմագրել անպայման , մինչեւ մեր վերջին շունջը» :

Ահա այս էր մեր վերջնական որոշումը : Բարեբախտաբար օր մը եսաքը մեր փոքրաթիւ և սակայն քաջարի երիտասարդներուն գերմարգկային դիմագրութեամբը յաջողեցանք դիւզին ջուրը ձեռք ձգել , մեր դիմագրութիւնը ստացաւ գարձեալ իր կանոնաւորութիւնը :

Այս ճգնաժամային դիմագրութեանց միջոցին մի քանի անգամներ մասնաւոր լրատարի մը միջոցաւ դիմումները ըրինք խուժանը վարող միւթէսարքի Ասաֆ պէլին , հրաւերելով իր գութը , հայրենասիրութեան սպարտաձնաչութիւնը մեր մասին և սակայն քարսիրտ կառավարիչը փոխանակ գթալու մեր վիճակին , ա'լ աւելի կատաղութեամբ կը գրգռէր խուժանը որ կը բազկանար , Թուրք , Զէրքէղ Քիւրա , Կրետացի և Բումբիցի եւ տեղացի գաղթականներէ :

Տասն օր անընդհատ գնդակներու կարկուտին և թընթանոթի հարուածներուն դիմանալէ ետքը որոշեցինք վերջին միջոցին զիմել , այն էր օտար հնապատուներու գըթութիւնն հայցել . քանի որ մեր սպաշտպանութեան սպաշտոն ունեցողները կամ աւելի ճիշտը մեր տէրերը , երկրին վարիչները չէին զթար մեր վրայ և իբրեւ ոչխարկուզէին մորթել տալ զմեզ : Օտար հիւսպատուներու մօտակայ կելքրնն էր իսկէնտէրուն և սակայն ինչպէ՞ս երթալու է , ինչորէս անցնելու է այն արիւնի ծարաւ կա-

առաջիներուն մէջէն, որոնք տասնեակ հազարաւորներով պաշարած էին քաղաքը:

Հազիւ թէ իսկէնտէրուն երթալու պէտքը ցոյց տուինք քսանի չափ կրակոտ երիտասարդներ առաջարկեցին որ իրենց երթան: Այս անձնութիւնութեան մարմացում արդարները քաղաքին քսան կողմերէն այլ եւ այլ ճամբաներէ երթալու պայմանաւ կէս գիշերին ճամբայ հանեցինք: Դժբախտ երիտասարդներէն տասն և ութը հատը զոհուած էին խուժանին ճիրաններուն մէջ ինալով, և միայն երկութը յաջողած էին ողջ տառղջ իսկէնտէրուն հասնի: Իսկէնտէրունի Անզիխական, Ֆրանսական և Իտալական հիւզարտուները երբ մեր վտանգալի կացութեան տեղեկացած են, իսկոյն ժողով գումարելով իրենց կողմէ ներկայացուցիչ կարգած էին Անզիխացի միախնար Մը. Պէնէթթի, որն որ փութացած էր գալ մեր օդութեան Բ. Զօրաբանակի հայրենասէր զօրքերէն 520 զինուորներով: Տասներորդ օրը իրիկունը Տէօրթ եօլի շուրջը հասած էին բարեսիրտ Անզիխացին և իրեն հետեւորդ զինուորները, որոնք իսկոյն գազրեցնել տուին յարձագիտները և մենք աղատեցանք ստոյդ մահէ մը: Այս կերպով քաղաքին պաշարումը վերցաւ եւ մենք վար դրինք մեր զէնքերը:»

Տէօրթ եօլի աղայիւ թէ պաշարումըն եւ ընդհարումներէ աղատած հանզիստ շունչ մը կառնէին, երկրորդ զէսք մը եկաւ իսմաղարել իրենց հանզիստ, նոյն իսկ վտանգի ենթարկելով իրենց գոյութիւնը:

Տէօրթ եօլի պաշտպանութեան համար զրկուած զօրքերուն հրամանասարը հազարապետ Տիգրանակերոսցի նէտիմ պէյ՝ զէնք վնասուելու պատրուակով սկսած էր նեղել Տէօրթ եօլի ժողովութիւնը: Տէօրթ եօլիք՝ բնակա-

նարար մերժած էին յանձնել իրենց զէնքերը, առարկելով որ գեռ իրենց կեանքերը վտանգի տակ են: Հոգարապետին ապասնացած և նոյն իսկ 12 ժամ պայմանաժամ տուած էր հակառակ պարագային թնդանօթի բանելու ապասնալիքով: Տէօրթ-եօլցիք յանկարծակիի եկած՝ իսկոյն լուր զրկած էին իսկէնտէրուն, և Ատանա գտնուող Երևանի. և Կառավ. պատուիրակութեանց, յայտնելով որ իրենց կեանքերը վտանգի տակ են: Ատանա գտնուող Քննիչ Յանձնախումբը՝ բարեիշատակ Յակոբ Պապիկեան, Յարութիւն Մոսափիեան, Եռուսուֆ Քէմալ և Ֆաթիկ պէյերը այս լուրը տուածնուն պէս իսկոյն կառք նսած էին կարելի եղածին չափ չուտով Տէօրթ-եօլ հասնելու զիստաւորութեամբ, և սակայն ասնք գեռ Տէօրթ-եօլ չի հասած, հազարապետը իր կամքը քայլեցնելու համար Մայլու 21 իր զիշերը թնդանօթի մի քանի հարուածներ արձակել տուած էր, որոնց ազգեցութեանքը մի քանի տուներ փլած և մի քանի անձեր վիրտուորուած էին: Թէնու զանօթներուն արձակումէն ետքը հազարապետը լսելով որ Ատանայի Քննիչ Յանձնախումբը սուրալով կուգայ Տէօրթ-եօլ, իսկոյն զինուորներու ջոկատներ ու պահակներ զրկած էր զօրանոցէն քաղաք, յայտնելով որ քաղաքին բնակիչները թող չվախնան, եղածը բան մը չէ... այլ միայն զինուորներու գինովութենէ տուած սիստմաւնք մը:

Հետեւեալ օրը կանուխէն գեռ Քննիչ Յանձնախումբը չի ժամանած, հազարապետ նէտիմ պէյ՝ կախազան հանած էր իւսկիսարցի Բուհի անունով թուրք զինուոր մը, որն որ՝ իսր թէ ինքնապուէս և զինուութեան հետեւան թնդանօթ արձակած էր Տէօրթ-եօլի վրայ: Մինչ զեսք իրականութեան մէջ հակառակն էր, որովհետեւ յեղք Բուհին կախազան եղելէ տուած յայտարարած էր որ հազարապետին հրամանովը արձակած էր թնդանօթը:

Միեւնոյն հազարապետը՝ աղէտէն ևաքը Տէօրթ-հօլի երեւելիներն բանտարկած էր կրօնափոխ մասնիչի մը սպանման պատճառաւ, և տեսակ տեսակ պատրուակներով խոշտանգումներու ենթարկած էր ժողովուրդը, ուրանց հետեւանքով վերջապէս Քննիչ պատուիրակութեան երգինէն տուած մէկ ազգու հեռագրով՝ Տէօրթ-հօլէն հեռացուեցաւ այն հայտահայ հազարապետը :

ՍԻՍԻ⁽¹⁾ ԻՆՔՆԱՊԱՇՏԹԱՆՈՒԹԻՒՆԸ⁽²⁾


Սիս 1 Մայիս 1909

«Հոս ալ արիւնոս օրերը կ'սկսին ապրիլի սկիզբէն : Կեզրոնին հրանանգներուն վրայ, գաւառիս շրջակայ իսւամ բնակչութիւնը կ'որոշէ հայ տարրը իսպառ ջնջել : Գործին մասնակցեցան գաւառիս գիւղերէն զատ Փարսի, Համբարիէի, Ասանայի գիւղերէն շատեր, երկու հարիւրէ աւելի : Տագնաապն սկսաւ Ապրիլ 1 ին, երբ աեզական սուվորութեան համեմատ, նոյն օրը կատարուող ըմբիչներու մրցումի մը միջոցին, քրիստոնեաց ըմբիչ մը (Յոյն) յաղթող հանդիսանալով՝ իսլամներու զալրոյթը զրգուեց, ուրանցմէ մին պառաց հրապարակաւ. «Ժող կեավուրները օրմէն ալ ապրին» . այս էր նշանաբանը կարծես : Հետեւեալ օրերուն սկսաւ կասաղի յարձակումը Ասեցի հայերուն վրայ : Քսանի չափ ազարտկ-գիւղեր թալանի ու

⁽¹⁾ Կիլիկիոյ Կարող. Մայր Արոնն եղող Սիս, կրցնուի Ատանայի հիւսիսային արեւելեան կողմը, ունի 2000 տուն բնակիչ, որոնցմէ 1500 տունը Հայ են :


(Ե. — Յ. Թ.)

⁽²⁾ «Բիւզանդիոն» թիւ 3822 :



ՍԱՀԱԿ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԻԼԻԿԻՈՅ

Կրակի զոհ երթալէ զատ , երկրագործները սպաննուեցան , կիները բռնաբարուեցան . չափահաս աղջիկները առեւանդուեցան , արջաները քշուեցան , քաղաքին չուրջը գտնուող այգեսասաններու տուներէն չատեր , բամպակի գործարաններ հրկվուեցան ու ջրաղացներ անդործածելի դարձան : Յորենի , գարիի ցանքերը հրոսակներու ձիերուն , արջաններուն և ոչխարհներու հօտերուն ճաբակ եղան : Կառավարութիւնը չկրցաւ արգիւել : Միայն քաղաքին պահպանութեանը համար , գաւոտին պահեստի զինուորներէն 200 ի չափ զէնքի տակ տանելով կարող եղաւ պահպաննել ներքին խաղաղութիւնը : Վերջերս համառող նոր ուժերու չնորհիւ կարելի եղաւ քիչ շատ արագաքինով ալ զբաղիլ : Բարբարոսները երր լուցին նոր Սուլթանին զահակալութիւնը , սկսան լինեներու զաշտերու , քարայրներու մէջ պահուըտած թշուառներն հաւաքել իրենց տուներուն մէջ և անձամբ կառավարութեան տեղեկացնել : Ամէն կողմ ձիաւոր ոստիկաններ զրկուեցան քաղաք փոխազդելու համար , այս է ցարդ կառավարութեան գործնական միջոցը : Կառավարչին , հաղարապետին և տեղայի հայ ու թուրք երեւելիներու որոշումով հայ խումբեր ալ մասնակցեցան քաղաքին պաշտպանութեան : Ապրիլ 5 ին անցածող փորձէ և քաղաքին չուրջ արածող ձիերուն մէկ մասը յափշտակելէ վերջ , Ապրիլ 6 ին բուռն յարձակում մը գործուեցաւ քաղաքին երեք կողմէն , հարաւ , արեւմուտք , հիւսիս , հարաւային և արեւմտեան կողմէն զինուորներ , հիւսիսային կողմէն հայ խումբեր յամառ բնզգիմութեամբ ցըրուեցին զանոնք , մեռեալներ եւ բաղմաթիւ վիրաւորներ ձգելով կոռի դաշտին մէջ : Կոիւը աեւեց մինչեւ իրիւկուն , որով ժամանակ չունեցանք դիակներն հաշուելու .



քաղաքացիներէն մեռեալ կամ վիրաւոր չկայ, վասն զի հարաւային կողմի յարձակող խումբն առանց ընդզիմութեան ցրուեցաւ տեղացի խորաններէ կազմուած հեծերուգունդի մը և զինուորական Յ պահականոցներէ տեղացող գնդակներու առափին չկրնալով դիմոնալ: Գալով հիւսացին կողմի յարձակումին, հրոսակները մօտեցան տուներու, զնդակներ թափելով հայ խումբերու վրայ, առկայն բազաք մանելու ժամանակ մերինները յարձակեցան գիրկ գիրկի կոււ մը մղելու համար: Այս միջոցին արեւմտեան պահականոցի զօրքերն հասնելով, փախուստի մասնեցին հրոսակները, որոնցմէ Յ—Հ հոգի ինկան ու շատեր վիրուսորուեցան: Գիշերանց զիսկները զողցուած էին, այնպէս որ հաս մը միայն կարելի եղաւ գանձ ու բերել կառավարութեան բակը, ուր ամենուն անէծքն իր վրայ հրաւիրելէ վերջ թաղուեցաւ առանց կրօնական արարողութեան:

Հրոսականներու կարծեցեալ զիմարտութիւնն ու անձնուիրութիւնները կ'սկսին այս պատմութենէն վերջ: Աստիկաններն ամէն օր հարիւրաւոր թշուաններ փոխադրեցին որոնցմէ ոչ միայն պանդոկները, ազգացին վարժարանի ընդարձակ չէնքը, այլ նաև մայրավաննքի թաղերն ու ներքնակողմը լեցուած էին մէկ քանի օր առաջ: Բացի անոնցմէ, որոնք մէկ քանի շարթուան բաւականաշափ դրամ կամ ուտելիք ունէին, մնացեալները 1000ի մօտ, Ապրիլի սկիզբներէն ի վեր կը կերակրուէին Սուեցի հայերու նպաստով, վանքին մէջ պատրաստուալ կերտկութերով: Օրուկան Յ—Յ ոսկի ծախք կար անոնց համար, վերջերս Յ—400 ի մօտ Համընցի, Վահեացի և ուրիշ կարուեաններ զրկուեցան իրենց հայրենիքը, թէեւ բացն անմիջապէս զոցուեցաւ նորեկներով: Ապրիլ 30 էն սկս-

եալ Պէլէտիէն՝ բարեհաճեցաւ մէկ շարթուան համար միայն ցորեն բաշխել անոնց, չենք գիտեր թէ ասկէ վերջ ի՞նչ պիտի ըլլայ այս թշուաններուն վիճակը, որոնք ո՛չ բնակարան, ո՛չ եկամուտի ազբիւր և ո՛չ ալ հագնելու զգեստ ունին: Սուեցին տեղական սղութեան պատճառով կէս մը անօթի էր այս ասրի ու երբ այս հազարաւոր անօթիներն ալ ամիս մը կերակրեց, ինչն ալ ենթարկուեցաւ Նոյն արգահատելի վիճակին, որով նպաստ կ'ուզուի ո՛չ միայն արկածեալներուն, այլ նաև Սուեցին համար: Վանքին եկամուտի զիսաւոր ազբիւրն էր Թլանի ագարկը, ուր վանքին գործաւոր մշակները սրախաղսողուեցան թշնամի անսասուններուն մասամբ ճարակ եղած, կովերն ու գոմէչները քշուած են, Կաթողիկոսարանն ուրոշած է ցոււել ժառանգարաց ուսանողները ու փակել ժառանգարացը, ուսանողներն ու միարանները վրկել ներկայ սովէէն:

Վանքն հիւանդանոցի մը ու ազգատանոցի մը կերպարութիւններն առաւ: Ս. Կաթողիկոսն հրամայեց որ Թլանէն փախած գործաւորներ, որբեւայրիներ և որբեր վանքին ծախքով կերակրուին, սկզբյն հազիւ քանի մը օրուան նպաստէ վերջ, անձկութեան պատճառաւ անոնք ալ յանձնուեցան Սուեցիներուն: Նպաստի գործին մէջ գովելի է ոչ միայն արտկան սեռին՝ այլ նաև իգական սեռին կողմէ ցացց արուած անձնուիրութիւնը, խումբ մը հարուստ տիկիններ, գիշեր ցերեկ կը հսկեն կերակրունքու պատրաստութեան ու բացիւումին: Բազմաթիւ հիւանդներ ու վիրաւորներ կը պատապարուին վանքին սեռնեակներուն մէջ, բժիշկն ու գեղագործն յաճախ կ'այցելին ու պէտք եղած գործանները կուտան անձնուիրարար:

Վաղաքին շուրջը՝ տեղացի թուրք մը իր գարիփ ար-


տղն Հնձել կուտար : Հսն ալ այրիներն ու որբերն հասկաքաղ կ'ընեն : Սաեցի այրի մը իր զաւակներով կ'երթայ թուրքին արտք հասկաքաղ ընելու : Թուրքը կը հրամացէ որ վոնտեն կեավոււները , գործաւորները , մէյթէկտատասկի ճիւղ կ'առնեն ու կ'սկսին անոնց զիմուն , երեսներուն ու մերկ սրունքներուն հարուածներ տալ «կորսուեցէք կեավուրներ , խալամի մալլ հարամ է կեավուրներուն համար» պօռալով , եւ արիւնելով մարմինի բացմասերը . կը հաղածեն մինչեւ քաղաք :

Սիսի ճակատամարտին միջոցին Շնորհ . Ս . Կաթողիկոսն Սիս կը գանուէր , որ մեծ բաժին ունեցաւ ինքնապաշտամութեան մէջ , իր յորդորներով ու խրաններով : Իսկ ամենէն մեծ քաջութիւն ցոյց առւող և ահազին խուժանին գէտ՝ անվեհներ վահան կանգնողներէն մէկն էր Կիլիկիոյ Աթոռին միաբաններէն Գեր . Տ . Ղեւոնդ Շ . վարդ . Թուրքարգիսեանը , որուն հետեւանքով ունեցած մէկ հրանգութիւնը սաստկանալով , երիտասարդ տարիքին մէջ զոհ գնաց ՚ի Պոլիս Ազգ . Հիւանդանոցին մէջ , 1910 Յուլիս 15 ին : Յուղարկաւորութիւնը կասարաւեցաւ մեծ շքով Յուլիս 17ին և թագուեցաւ Պալքոլիի Ազգ . գերեզմանատան մէջ Հայ նահատակներու քովիկը :

ՀԱՃԸՆԻ (*) ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հաճընի ճակատամարտին մասնակցով մը կը գրէ : —
« Ապրիլ 4 ի շաբաթ օրը , աեղուոյս մի քանի թուրքերէն լէպլէսիձի էօմէր շուկայի մէջ ատրճանակ պար-

(*) Ատամայի հիւսիւսային կողմը գտնուող եւ Կիլիկիոյ ամենէն հայաշատ բաղադր եղող Հաճընն ունի 5000 տուն



ՀԱՃԸՆ

պեր և անդին թուրք թաղին մէջ Եարփուգէն եկած Մէրճիմէկ Հիւսէին անունով մէկուն «Նե՞ տուրփօրսընըզ, կեավուրլարը հեր քարաֆտա զբրտրար, հայտեն, պիզէ պուրայր գրանադրզ » պոռալի, պատճառ եղան Հաճընի խոսվութեան:

Օրեր առաջ Հայստանի կողմերը պատերազմ կայի պատրուակով աւելուց պահեստի զօրքերու սպայ թէպէր էֆ. բէտիփ մողվելու համար Հաճընի շրջակայ զիւղերը ելած էր. մինչդեռ պատերազմը սուտ րլարով. Հաճընի վրայ ըլլալիք յարձակման համար գիւղացիները ժողվելու ելած է եղեր: Այս միջոցին Հաճըն չկար ո՛չ աւելակալ եւ ո՛չ ալ հազարապես, միայն ծեր ու անկար հաքիմ մը կը գտնուէր որ ամենուն ալ պաշտօնը ինքը կը կատարէր:

Վերոյիշեալ թէպէր անունով սպան, ճիշտ նոյն շաբաթ օրը կը վերադառնար սատիկանի մը հետ, մինչ սազին հայեր զէն ի ճեսին քաղաքին պաշտպանութեանը ելած

Հայ թնակիչ: Բոնապետութեան շրջանին Կիլիկիոյ շրջանակէն ամենէն աւելի խառնութեան ենթարկուող եւ միշտ կասկածի տակ գտնուող ժաղան էր, որուն թնակիչներէն հարիւրաւորներ բան կը թիւմուէին կամ Ատանայի բանը կը փոխադրուէին սուանց պատճառի եւ լոկ օդային կասկածներով: Կիլիկիոյ ջարդին մէջ ամենէն աւելի վնասուողն եղաւ Հաճընը, որուն 3000 յացերը զոհուեցան Ատանայի շրջակայ զիւղերուն մէջ եւ որոնց քազմաքի ընտանիքները այսօր արիւն արցունի կուրան: Հաճընի երեւննի շեն քաղերը եւ կորիւններու բոյները այսօր որբերով եւ այրի կիներով զեցուած են:

(Ծ.—Յ. Թ.)

Էին արտաքին յարձակման գէմ: Ժամը 11-12 ի միջոցները. թէպէր Հաճընի հիւսիսային կողմը Զաթէսի բառաւած անզը կուգայ, ու հայերը տեսնելուն պէս կը պոսայ. «Նե՞ օլմուսընըզ կեավուրլար, պու նե՞, դուսուրմբարարը սընըզ » են. խօսքերով: Ասոր վրայ հայերը կը հասկցնեն սպային որ զինեալ մարդ չենք կրնար ներս առնել, բայց այս վերջինը կ'սկսի զէնք պարագել հայերուն վրայ, բարերախսամբար թէպէրի արձակած գնդակը պարապը կիրթայ և հայ տղաքներու ինքնապաշտպանութեան համար նեսած կապարը իր արգիւնքը ցոյց կուտայ: Ասոր վրայ Հաճընի բնիկ հսկամները սկսան իրենց բնակարանները թողուլ և ապաստանի Հաճընի ամենամօտ թուրք գիւղերը: Հաճընի առաջնորդ Տ. Ներսէս Ծ. վարդապետի հրամանին համեմատ, ո՛չ մէկ իսկամի կեսնքին կամ ինչքին չի վնասեցինք, թէե կարող էինք:

Ասրիկ օ ի կիրակի օրը, մինչ հայերս կը հակէինք, իրիկուան գէմ Հաճընի հարաւային կողմէն Յ ժամու հեռառութեամբ կիւրէչն ըսուած զիւղին թուրքերը Սիսէն եկող քանի մը հայ ճամբարգներէն կին մը վիրաւորած, և ամբողջին ալ կեանքին սպաննացու էին: Այս եղելութենէն ամբաղջ հայերս զրգուած, ուղեցինք մինչև այստեղ երթալ. սակայն կոսավարութեան կողմէ երկու թուրք և հայերէն ալ միւսմանիթք Մինսա էֆ. ն զրկուեցան նոյն գիւղը: Հազիւ թէ Հաճընէն ժամու մը չափ կը հեռանան, երբ այդ նենազամիա թուրքերը Մինսա էֆ. ի երկիւզ աղգելով կը վերապարձնն Հաճըն, և իրենք կ'երթան կիւրէչն ըսուած գիւղը: Գացողները հոն վար զրուած հայ ճամբարգները ապահով զրկեցին և իրենք հոն մնացին: Հոն ժողովուրզը խարմար են անսասց զրպարտութիւններով որ իրը թէ հայերը մղկիթը, կոսավարութեան պալատը,

զինուորական գրշան և թրքարնակ թաղը այլեր են, թուրքերը բնաջինջ ըրած են և մանաւանդ հաքիմին և այլ մեծերուն կիներն ու աղջիկները չուկաներուն և փողոցներուն մէջ մերկ պատցուցեր, ստինքներէն կախեր, քաշքրտեր և ներքաններուն կաշիներքերթեր, և ասանկ կարգ մը ասանջանքներով նեղեր են են. են. : Իրենց ընտանիքը և գոյքերը լեռները քարայրներու մէջ կը պահն ե. կը պատրաստեին Հաճընի վրայ յարձակիլ: Առջին Հաճընի արեւմտեան կողմը հաղիւ Յ ժամու հետաւորութեամբ Քէօթիւն ըսուած գիւղի Հաճի Աէօղմէն աղանունով գիւղապեար՝ զոր ամբողջ Հաճընի և շրջակայի թուրքերը իրը մարգարէ կը պաշտեն, ամէն կողմի գիւղերը լրատարներ եւ զր գարտութիւններով լեցուած աղդարապեր զրկած է Հաճընի մասին: Մենք, հայերս ալ, թուրքերուն այս ամէն ըրած զիմումներուն և պատրաստութեանց աեղեկանալով, սկէաք եղած պատրաստութիւնները աւասանք:

Ապրիլ 5 երկուշարթի, մինչ ասճիկները գիւղերը զի մելով խուժանը զրդելու կը պարապէին, մենք ուղեցինք Հաճընի հրւափային կողմը հազիւ 4—5 ժամու հետաւորութեամբ գանուած Ռումլուցի հայերը աղատելով Հաճըն թերել: Այս նպատակով առաջարկեցինք հարիւրապեան իօմէր էֆ. ին, որ քանի մը զինուոր տայ մեզի: Էօմէր էֆէնախն յօժարեցաւ, և հրամացեց զրշան գանուազ և րդ հարիւրապեան իսպահիմին որ տայ 15 հատ զինուոր: Երբ հրամանագիրը ներկայագուցինք լիշեալ իսպահիմ էֆ. ն «Ես զինուորներէս հատ մը իսկ չեմ տար», ըսելով մերժեց: Ասոր վրայ էօմէր էֆէնախն ստիպուեցաւ պալատին մէջ գանուող զինուորներէն 14 հատ տալ, Գախմապեամ վէքիլի հաքիմը ընկերակցութեամբ Հաճընի Հայ-Կաթողիկէ.

Ներու Առաջնորդ Տ. Յովհաննէս վարդապետի և 50 է աւելի հայերու գնաց հան: Հազիւ թէ երկու ժամու չափ կը հնանան Հաճընէն, հայերը երկմաելով թէ զուցէ գիւղը գացած աւելն զինուորները թուրքերուն միանալով ջարգենի Հաճընի կիները, կ'առաջարկեն հաքիմին՝ փոխել հայոց չափամասիներուն զինուորներուն մարթիններուն հետ: Հաքիմն ալ կասկած չ'արթնցնելու մտօք, կ առնէ զինուորներէն մարթին և փամփուշաները և կը փոխէ հայոց չափամասիններուն հետ, և կը շարունակեն իրենց ձամրան: Քիչ անպին՝ Պատէլ Օլուխ բառած տեղը երբ կը համին, ահա կը տեսնեն որ Ռումլուի հայեր հետիւն, խոճալի վիճակով կուգան զէպի Հաճըն, իմացնելով թէ Հաճընցի թուրք մը գիւղացիները զրդած և անոնց առջեւ ինկած « հայոէ հավրուրարմ, սիզէ ինսան էթի հէտիրէնէլիս, կետվուրբարըն իզի գալմատը, զրբալըմ, քէսէլիմ » են խօսքերով գիւղը կողոպեեր է: Այ ևս առաջ երթալով հարկ չի մնալով, կուղեն ետ դառնալ, միայն հաքիմը երկու զինուորներու հետ կը յառաջանայ զէպի գիւղ: Միւսները եկան Հաճըն: Օր ըստ օրէ վասանզր սաստկանալու վրայ էր: Հայերը որսի հրացաններէ զատ ուրիշ զէնք չ'ունենալով՝ ստիրուած ետ չի տուին զինուորներուն մարթինն ու փամփուշաները, որոնցմէ իւրաքանչիւր թապեայի մէլ մէկ հատ արուեցաւ:

Ապրիլ 7ին, երեքշարթի, տագնապը նրթալով իր սաստկութիւնը նշմարել կուտար, որուն իրը գորման աւելի զէնք ձեռք ձգելու համար՝ փափաքեցանք զօրանցը գանուող մարթինները ուզել: Ահա ասոր համար Հայերս խումբերու բաժնուած զօրանոցը շրջապատեցինք և Առաջնորդ Տ. Ներսէս Ծ. Վարդապետն ալ կառավարու-

զինուորական գրշան և թուրքաբնակ թաղը այրեր են, թուրքերը բնաջինջ ըրած են և մահաւանդ հաքիմին և այլ մեծերուն կինուրն ու աղջիկները չուկաներուն և փողցներուն մէջ մերկ պատցուցեր, սահնաքներէն կախեր, քաշքրաներ և ներբաններուն կաշիներքերթեր, և ասանկ կարգ մը տանջանքներով նեղեր են են. են. : Իրենց ընտանիքը և գոյքերը լեռները քարայրներու մէջ կը պահեն և կը պատրաստուին Հաճընի վրայ յարձակիլ: Ասդին Հաճընի արեւմտեան կողմը հազիւ Յ ժամու հեռաւորութեամբ Քէօթիւն ըստուած գիւղի Հաճի Լէօլմէն աղանունով գիւղապեար՝ զոր տմրող Հաճընի եւ շըլակացի թուրքերը իրը մարգարէ կը պաշտեն, ամէն կողմի գիւղերը լրասարներ եւ զր զարտութիւններով լիցուած աղդարապեր զրկած է Հաճընի մասին: Մենք, հայերա ալ, թուրքերուն այս ամէն ըրած գիմումներուն և պատրաստութեանց անդեկոնալով, պէտք եղած պատրաստութիւնները աեսանք:

Ապրիլ 6 երկուշարթի, մինչ տաճիկները գիւղերը զի մելով խաւժանը զրդելու կը պարապէին, մինք ուղեցինք Հաճընի հիւսիսային կողմը հազիւ 4—5 ժամու հեռաւորութեամբ գանուած Ռումլուցի հայերը ազատելով Հաճըն սերել: Այս նպատակով սառաջարկեցինք հարիւրապետ Էօմէր էֆ.ին, որ քանի մը զինուոր տայ մեզի: Էօմէր էֆէնախն յօժարեցաւ, և հրամայեց գրշան գանուող և րդ հարիւրապետ Խալբահիմին որ տայ 15 հատ զինուոր: Երբ հրամանսպիրը ներկայագուցինք լիշեալ Խալբահիմ էֆ.ն «Ես զինուորներէս հատ մը իսկ չեմ տար», ըսելով մերժեց: Ասոր վրայ Էօմէր էֆէնախն ստիպուեցաւ պալատին մէջ գանուող զինուորներէն 14 հատ տալ: Գալիմապամ վէրիլի հաքիմը ընկերակցութեամբ Հաճընի Հայ-Կաթոլիկ:

Ներու Առաջնորդ Տ. Յովհաննէս վարդապետի և 50 է աւելի հայերու զնաց հան: Հազիւ թէ երկու ժամու չափ կը հնոանան Հաճընէն, հայերը երկմաելով թէ զուցէ գիւղը գացած տան զինուորները թուրքերուն միանալով ջարգեն Հաճընի կիները, կ'առաջարկեն հաքիմին՝ փոխել հայոց չափմասինները զինուորներուն մարթիններուն հետ: Հաքիմն ալ կասկած չ'արթինցնելու մոօք, կ տոնէ զինուորներէն մարթին և փամփուշները և կը փոխէ հայոց չափմասիններուն հետ, և կը շարունակեն իրենց ձամբան: Քիչ անգին՝ Պատէլ Օլուխ բառած տեղը երբ կը համին, ահա կը տեսնեն որ Ռումլուի հայերը հետիոտն, խղճակի վիճակով կուգան զէպի Հաճըն, իմացնելով թէ Հաճընցի թուրքը մը գիւղացիները զրդած և աննոց առջեւ ինկած « հայտէ եավրուրբամ. սիզէ ինսան էթի եւտիրէ էյիմ, կետպուրլարըն իզի զալմաար, զրրալըմ, քէսէլիմ » ևն խօսքերով գիւղը եողապեր է, Ս.Ա ևս առաջ երթալու հարկի չի մնալով, կուղեն ետ դառնալ, միայն հաքիմը երկու զինուորներու հետ կը յառաջանայ զէպի ի գիւղ: Միւսները եկան Հաճըն: Օր ըստ օրէ վտանոգը սաստիկանալու վրայ էր: Հայերը որսի հրացաններէ զատ ուրիշ զէնք չ'ունենալով՝ ստիպուած ետ չի տուին զինուորներուն մարթինն ու փամփուշները, որոնցմէ իւրաքանչիւր թագեայի մէջ մէկ հատ արուեցաւ:

Ապրիլ 7ին, երեքշարթի, տագնապը նրթալով իր ստոտկութիւնը նշմարել կուտար, որուն իրը գարման աւելի զէնք ձեռք ձգելու համար՝ փափաքեցանք զօրանոցը գանուող մարթինները ուղել: Ահա ասոր համար Հայերս խումբերու բաժնուած զօրանոցը շրջապատեցինք և Առաջնորդ Տ. Ներսէս Ծ. Վարդապետն ալ կառավարու-

թեան պալատ իջաւ և խնդրեց Յրդ հարիւրապեա էօմէր էֆէնտիէն որ մարթինները առժամանակեայ կերպով Հայերուն յանձնուին, դրսէն եկող խուժանին զիմազրելու համար: Էօմէր էֆէնտին և ամբողջ թուրքերը իրենց այս պաշարումը տեսնելով, և իրենց վասահած խուժանին մինչեւ այն ատեն իրենց օգնութեան չի հասնելէն շուարած, սկսան « աման գարտաւար, պիզէն սփզէ քեմիի եօգ, նիւմիսի շայա տր, նէ՞ վար, նէ՞ օլմոււ», երկիւղալից խօսքերով երդում ընել և ըսել թէ մարթինները ուրախութեամբ սփտի յանձնուէին Հայերուն, սակայն տէրութեան պատուոյն կը դպչի: Ասոր վրայ թուրքերը լուր ըրին գիւղերը, օգնութեան հասնիլ: Կառավարութիւնը լուր տուաւ Հայերուն թէ հարիւրի չափ պաշտաման զինուորներ սփտի գան Հայերը խուժանին դէմ պաշտամանելու համար: Արդէն Հայերը պատրաստ էին թափել իրենց արեան մինչեւ վերջին կաթիլը, և երբէք վախ չ'ունէին:

Ասպիլ 21ին, Զորեքշաբթի օրը թուրքերը իրենց ըրած դիմումներուն պառուզը սկսան քաղել հետզհետէ ու զօրի բէօթիւնի թուրքերէն հարիւրներով՝ Հաճընի հարաւային արեւմտեան կողմը Զալզան կոչուած այգեստանի կողմէն յարձակում գործեցին, և բլուրներուն վըրայ արածող այծերուն երամը քչելով տարին: Հայերը յարձակեցան խուժանին վրայ և ետ առին այծերը՝ երկու հոգի զոհ տալով: Անոնցմէ սպաննուածներուն թիւր չի հասկցանք:

Թէեւ զէնքերու ձայնը՝ առ ու սարսափ ազգեց հասարակութեան, սակայն քիչ վերջը երկիւզները փարատեցան ու կոխւը խաղալիք թուեցաւ: Խուժանը ցրուեցինք, սակայն զիսնալով թէ մեր



ՄԻՍ ՌՈՅ ԼԵՄԲԵՐՏ

Հանրնի ամենամեծ եւ անձնուեր բարեւարունիննին է այս օրիորդը, որ երկուր տարիներ կատարեալ գուրզուրանենով խնամեց բազմարի երկսեռ որբեր եւ անմոռանալի ծառայութիւններ մատոյց Հանրնի պատրման միջոցին: Օր. Ռոյ Լեմբերտ՝ Ամերիկա վերադառնալով սիրուն գրելով մը հրաւարակեց, • HADJIN AND THE ARMENIAN MASSACRES, անունով, որուն մէջ ամփոփած է Կիլիկեան ջարդը, մասաւանդ Հանրնի պատրմումը:

կեանքերը վասնգէն ազատած չէին տակաւին, արթնութեամբ կը հսկէինք: Դիշերը սկսաւ այգեստանի հիւղականերուն հրիդումը: Հայերուն մնաց թապեաներէն չի հեռանալ: Ամէն կողմէ հրացանի գնաւակները կարկուափ պէս կը տեղային մեր վրայ, և մնաք սափառած էնք պաշար սասնալու համար տուներու պատերը ծակելով՝ իրարուայցելով:

Թիւֆէնքնի ծիգրանք և անոր օդնական Ապաւան Համբարձումը, Պօյնուեօղունեան և Պօլուզեան վարպետները ամէն վասնգ աչքի տառած աշխատեցան, տարիներէի վեր ժանգուած և խոնգարուած չախմախլըները նորոգելով: Մանաւանդ յիշողութեան արժանի է Եարփուզի վասէ Մէհմէտ վարպետը, որ այդ տապնապալից օրերուն՝ վերսիշեալ Աճէմեան Տիգրան վարպետին հետ Հայերուն չախմախլըներուն նորոգութեան աշխատեցաւ անվարձ և յօժարակամ: Եյս վասնգաւոր ու պաշտեալ վիճակին մէջ ամէն կողմ հեռագիրներով մեր վիճակը պարզել կը ջանալինք, բայց ի զուր, որովհեաւ մեր հեռագիրները չէին հասներ: Ամերիկուհի Միս Ռոօ Լէմպըրթի (^(*)) կողմանէ հեռագիր մը հեռագրատուն տանելով վերսպարձին տեղուոյս Բող. Հայերէն գերձակ Սիցահեան Յարութիւնը երեք գնդակով սպաննուեցաւ: Տեղոյս Առաջնորդ Տ. Ներսէ Ծ. Վարդապետը իր կեանքը Ազգին նուիրած, այս կարկուափ պէս տեղացող կտորադներու մէջէն հեռագրա-

(*) Հաճընի ճակատամարտին մէջ ամենամեծ անձնուիրութիւն ցոյց տուաւ Ամերիկուհի Միս Ռոօ Լէմպըր, որուն կողմէ Մերսինի Անգլիական Հիւպատոսին գրուած ամենախիս հեռագիրներուն շնորհիւն եր որ Հաճընը ազատեցաւ:

(Ծ.—Յ. Թ.)

տուն և այլ պէտք եղած տեղերը կը դիմէր անձամբ, ամէն վտանգ աչքի տառած:

Վերջապէս մեր հեռագիրներէն(^(*)) մէկքանին Ատանա կը հասնի, և կուսակալը՝ որպէս թէ Վահգայի հազարապետին կը հրամայէ օգնութեան գալ: Սակայն այս մարզը գալուն պէս խուժութեած էր: Հայերը՝ սակայն առանց վը հատելու շարունակեցին իրենց ինքնապաշտպանութիւնը մինչեւ Ապրիլ 14ին Վահգայի հազարապետը 50 ոսկի կը խոստանայ անոր, որ պիտի համարձակեր Հածըն մանել, և կրակ ձգել: Մէկը կ'ստանձնէ այս գործը, եւ խուժանին սասափիկ յարձակում գործած միջոցին երբ մնաք զբաղեալ էինք թէնամին վանելու, այս սեւ հոգին կը յաջողի մանել ներս, եւ քարիւզով կրակ տալ Կառավարութեան շնորին զէմ գտնուող Հայոց թաղին: Բարեբախտաբար հրդեհը մնծ համեմատութիւններ առնելէ առաջ՝ կրցանք մարել զայն: Ասոր վրայ զարձեալ սկսանք հեռագիրներ տեղացնել ամէն կողմ: Վերջապէս լուր տարածուեցաւ Ապրիլ 15ին թէ՝ Միսիսի բանակը պաշտպանութեան կ'ուզայ մեզի: Կէս օրին ատենները Միսիսի հազարապետը, Լութֆի պէջ՝ Ս. Սարգիսի իերան ստորոտը հասաւ, ուրիշէ կը դիմէր Հածընը: Այլ և այլ նշաններով կ'ուզէր հասկցնել թէ զմեզ պաշպանելու կուզար: Հածընցիք չի հաւատացին: Հաղարապետը մէկը


(*) Հաճընի պաշտաման միջոցին բարեբախտաբար հեռագրական պաշտաման Հայ երիտասարդ մ'եր Կարապէս եփ. Էվիխաննեան, որուն ծառայութիւնները անոռանալի յիշատակ ող բողուցին: (Ծ.—Յ. Թ.)

[Կիւլիկիոզ Աղէջը, Յ. Յ. Թ.]

զրկեց ըսելով, թէ ինք Միախի վաշտով օգնութեան եկած էր : աճրնցիներուու: Զիլ-օղլուեան իսկուհի անունով հայ կին մը՝ ճերմակ կտաւ մը իրր դրօչակ բանած ձեռքը, արփաբար դուրս ելաւ Հաճընէն, և գնաց հազարապետին քոյ՝ ստուգելու եղելութիւնը: Իսկուհի հանըմ՝ համոզուելով՝ թէ հազարապետը իսկապէս Հաճընը պաշտպանելու կուգար, առաջնորդեց զայն իր բանակով դէպ ի կառավարչատունը, ուրկից փողերը ամէն կողմ խաղաղութիւն յայտարեցին: Հայերը՝ Ներսէս Սրբազնն հօր առաջնորդութեամբ գացին հազարապետին քով, որ ասրահովցուց զանոնք թէ այսուհեանեւ խաղաղութիւն պիտի տիրէ: Քիչ մը ժամանակ անցնելէն վերջ հեռագիր մը կարգաց աւեսելով կարմիր Սուլթանին գաճնկեցութիւնը, և Սուլթան Մէհմէտ Բէշատի գահակարութիւնը, զոր բարեմաղմուռթիւններով և բուռն ծափահարութիւններով ընդունեցինք: Տասն երկու օր տասնեակ հազարաւորներէ բաղկացած խուժանին դէմ քաջաբար դիմադրելէ եաքը աղասեցանք:

Յետոյ ժողովուրդը Առաջնորդին և հազարապետին ընկերակցութեամբ զնաց Հաճընի Ս. Աստուածածին եկեղեցին: Լութֆի պէյ Առաջնորդաբանի սրահէն շատ մը բարի խօսքեր ըստ գութիւն մէջ խոնուող բազմութեան, Սրբազնն Առաջնորդն ալ շնորհ քարոզ մը տուաւ:

Լութֆի պէյի մնինելէն վերջ սկսան խուզարկութիւններ կատարուիլ, և անմեղ հայեր ձերբակալուիլ: Շատ մը հայեր չարաչար տանջանքներու ենթարկուեցան իրեւ խոռվարարներ: »



Աղէսի միջոցին Հաճընի Առաջնորդ
Գեր. Տ. ՆԵՐՍԻԿ Ն. Վ. Ա. Գ. ԳԱՅՆԻԵՒԾՈՆ
(Հիմա Եպիսկոպոս)



Կուբքի պէյ՝ իր զինուորմերով Հաճընի պահպանութեանը կուգայ:

ԳԱՐՍ-ՓԱԶԱՐ⁽¹⁾ ԵՒ ՃԻՆ ԹՈՐՈՍ⁽²⁾


Հաճընցի նշանաւոր ձին թորոսը՝ որ Սահմանադրութեան հոչակումէն ետքը ձիւոր սատիկան եղած էր Գարս-Փազարի: Սայդ ջարգէ մը ազատեց Գարս-Փազարի հայութիւնը հետեւեալ պարագաներուն տակ:

Գարս - Փազարի գախմագամին վատիանորդն՝ սատիկան սասնապեսի մը ձեռքը հրաւերագիր մը տուած էր ար-

(1) Գարս-Ղազար՝ Սիսէն վեց ժամ հեռու դեպ ի Արեւելեան կողմը զսնուող բրաբրևակ գիւղամադ մ'կ. ուր կը զսնուի 1000 հոգիի չափ Հայ թնակչութիւն մը, որոնից զաղբած եւն մեծամասնութեամբ Հաճընէն ու Մարաշէն, եւ որոնց մեծ մասը վաճառականներ ըլլուզ միայն ձմեռուան եղանակին կուգան Գարս եւ ամառը կը վերադառնան դարձեալ իրենց տեղերը, որովհետեւ Գարսի կղիման շատ գեշ է:

(2) Ձին թորոսը Հաճընի կորիւններէն մեկն ըլլուզ, բացոռող անվախ եւ անզապելիօրէն ըմբուս Հայուրդի մ'կ: Շատ պատիկ տարիքէն, իր սոսկալի անուակութեան եւ ըմբուսութեան հետեւանին բաղին մեջ արժանացած էր «նին» մակդիրին որ կը նշանակէ հազուազիւօրէն բաց եւ անվախ: Ձին թորոս տանեակ անզամներ առազակութիւններ բրած, շեռները երած. վիրաւորած, վիրաւորուած, բանտարկուած, բանտէն վիրաւորած եւ դասապարտութիւններ կրած է: Հիմա որ փախած եւ դասապարտութիւններ կրած է: Հիմա որ տարիքը բարական առած է, բաղասմամբ նախկին վիշտական բարական լրջացած եւ բեռնաւորուած է բնամակին հոգերով:

(Ծ.-Յ. Թ.)



Սիսի ինմասլաւսպանութեան վարիչներէն
Կիլիկիոյ միաբան

Տ. ՎԵԽՈՆԴ. Յ. ՎԱՐԴ. ԹՈՒՐՍԱՐԳԻՍԵՍՆ

որ վախնանեցաւ աղէտէն ետքն ի Կ. Պոլիս, 1870ին ծնած ի Հանրէն, 1893ին երուսաղէմի Ժառանգաւորաց վարժարանէն Երջանաւար էլած, եւ 1895ին վարդապետ ձեռնադրուած էր ի Սիս:

Հակայ զիւղերու խոլամներուն կարդացուելու. համար : Տամնապեան ալ երկու սատիկան առած էր իրեն հետ, որոնց մէկն էր ձին թորոսը : Սյա վերջինը թուղթին մէջ ի՞նչ ըլլալը չէր զիտեր : Երբ զիւղերը կը համնին և թուղթը հնա կը կարգացուի, կ'իմանայ որ գախմապամի փոխանորդն և Գարս-Փաղարի երեւելիները կը ծանուցանեն շրջակայ զիւղերու խոլամներուն թէ՝ «Ա.Տանայի մէջ կեափուրեներն ոք ելան, եկե՛ք, եկեք Գարս - Փաղար, որպէս զի կեափուրեները զարնենք մենք ալ » : Նոյն զիշկըն իրենց ետուեն կը համնին Գարս-Փաղարէն զրկուած երկուստիկաններ, որոնք տամնապեատին կ'ըսեն որ ձին թորոսը չ'ընկերանայ իրենց, այլ ետ զառնայ : Տամնապեան անարդանօք կը վարուի Հաճընցին հետ, «կետլուր» կը կոչէ զայն, մ.արթինի հրացանը ձեռքէն կատնէ «կեափուրին ձեռքի մարդին չի վալեր» ըսելով և ձին ալ կուզէ առնել : Ձին թորոս ձին չի տար : Տամնապեառ իր հետեւորդներուն կը հրամայէ սպամնել ձին թորոսը, բայց տան տէր թուրքն որուն տունը օթեւանած էին, կիսավառ փայտ մը քաշելով թոնիրէն, կը յարձակի տամնապեատին վրայ, ըսելով թէ ի՞նչ իրաւունք ունի իր տան մէջ կետվուր մը սպամնելու, թո՛ղ զիւղէն գուրս ելլեն, ի՞նչ կուզեն ան ընեն : Ոստիկանները կը մնկնին զիւղէն գուրս ձին թորոսը սպամնելու մտագրութեամբ, մինչ զիւղէն գուրս՝ Գարս Փաղարի վրայ քալելու համար մեծ բազմութիւն հաւաքուած էր, որուն մէջ կը սպրդի ձին թորոսը և իրեն վրայ ուղղուած գնդակներէն տեղուոյն խոլամները միայն կը զարնուին կ'իյնան : Ճամբանները լուգիսնալով, ձին թորոս ցորենի հորերուն քովէն կը ուղղըթի, մինչ զինք հալածողներն այն հորերուն մէջ կիյնան : Վերջապէս կարող կ'ըլլայ խուժանէն առաջ Գարս

Փազար՝ համնիլ, հոն ալ իր գէմը ելլողներուն կ'ըսէ թէ թուղթեր կը բերէ կառավարութեան, և անշնաս մանեւ նեղով զիւղաքաղաքը կը յորդորէ տեղուոյն թերահաւատ հայ երեւելիներն որ կառավարութեան գուսն երթան և իրենց կեանքին չնորհումը ինողբեն, ըստ Շէրիի ապաստանելով կամ մզկիթ մը և կամ կառավարական պաշտօնատունը : Հայ երեւելիներն պաղաստանօք կը զիմեն գախմապամի փոխանորդին որ զիրենք կը վանտէ, ամբաստանելով թէ կառավարութեան պատօնատունը կամ մզկիթները կոխել կուզեն : Եւ լոելով որ հայ երեւելիներուն զիմումին պատճառ եղերէ է ձին թորոսը, բանտարեկ և զանակոծեկ կուտայ զայն : Ձին թորոս՝ որ անանկ ծեծեր չատ կերած է և բանտէ փախչելու ճարպիկութեան մէջ մեծ վարժութիւն ունի, ծեծին ցաւը մոռնալով նոյն հետայն կը փախչի բանտէն, մարթինն իսկ առնելով զինք սպասար պահակին ձեռքէն և հայերուն քով երթալէ եաքը խորհուրդ կուտայ հայերուն, իրենց առներն ու կահ կարասին թողուլ և ապահով տեղ մը ապաստանիլ, մինչեւ որ փոթորիկն անցնի : Հայերը իր առաջնորդութեամբ կը քաշուին քարուկիր գալրոցին ու չէնքերուն մէջ, փայտեայ շէնքերը վար կ'առնեն և ըստ կարելոյն կամբանան ընդ ամենայն ութ հարիւր հայ ընտանիք, որոնցմէ 600 ը շրջակայ զիւղերէն : Տեղուոյն հայ վաճառականները պէտք եղած ուտեսատեղներ կամբարեն չուտավ : Բոլոր այս բազմութեան մէջ (իբր 4000 հոգի) կը գանուի ընդամենը 26 մարթինի հրացան . ուրիշ երկրորդական զէնքերով կամ որսի հրացաններով և չորս թիթեղեայ տուփ լիցուն վառօթ զար վաճառական մը կը հայթայթէ, բայց կ'որոշուի մարթինի դնդակներուն պարապ զլակները կրկին լեցնել գտնուած կապարներով ու վառօթավ : Երբ խու-

ժանը կը համնի զիւղերէն, գախմազամի վոխանորդն ու
հարիւրապետը կ'ըսեն բազմութեան որ հետեւեալ օրն
Ռւրբաթ գան, աւելի լաւ կը յաջողին Ռւրբաթ օրով, և
աւելի մեծ բազմութեամբ գան: Խուժանը կը բաշով:
Հայերն այս բանը աւեսնելով և վաճառքին մեծութիւնը
կուանելով, իսկոյն զուրս կ'եղեն, իրենց թաքստոցներէն
և զիւղին մէջը տանող բոլոր փողոցներուն բերանը աւ-
մուր պատեր կը հիւսեն, կը փակեն լոյրը մուտքերը.
Իսկ իրենց գանուած չէնքերուն մէջ և շուրջ, ինչ որ զիւ-
րավառ է կը քակեն և մէջանեղէն կը վերցնեն, որպէս զի
չի հրկիվուին և իրենք կրակի մէջ չի մնան խեղճ Ասա-
նացիներուն պէս: Ճին Թորոս որ այս յուսահաս ժողո-
վուրդին հրամանատարութիւնը կ'ստանձնէ, կը պատուի-
րէ որ բնաւ նախայարձակ չ'ըւլսն և երբ իրենց վրայ
կրակ աեղացնէ խուժանը, ներս քաշովին, լաւ պատրաս-
տուին, բնաւ զուրս չ'եղեն, և իրենք պարապ աեղը
գնդակ չարձակեն: Կիներն ու աղաքը ամենէն աւելի
պաշտպանեալ աեղուանիքը գնելով, միայն զէնք բանելու
կարող այրերով կը պատրաստուի խուժանն ևս մղելու:
Հետեւեալ օրն Ռւրբաթ, առառան ազօթքէն ետքը «Մու-
համեմէն Սալավար» աղաղակներով խուժանը կը յարձակի.
կը թալանէ հայոց բոլոր տուներն ու խանութները, յե-
տոյ կրակի կուտայ և ի վերջոյ կը յարձակի ժողովուր-
դին վրայ: Հայերը կը համբերեն, չեն պատասխաներ,
մինչեւ որ խուժանը կը խոնուի պատապարուած չէնքե-
րուն շուրջը: Այն ատեն հայք միասին կրակ կ'ընեն մի
քանի անգամ և խուժանը թէպէս կը փորձէ հրդեհի մատ-
նել պատապարուած ժողովուրդը բայց չի յաջողիր: Ո-
րովհետեւ հրձիգութիւն փորձողները իրենց կեանքը վրայ
կուտան լաւ նշանառութեան չնորհիւ: Խուժանն ի վեր-



Գարս—Փազարի ներս

ՃԻՆ ԹՈՐՈՍ ՏԱՂՏԱՂԱՆԵՍՆ

ջոյ կր ցրուի անէծք կարգալով ձին թորոսին, որ 'ի զերեւ հանեց իրենց շար խորհուրդը, բայց 'ի միամին տառնելով Գարս-Փաղարի հարուսա կողոպուտը, որովհետեւ շրջակայ շատ մը գիւղերու շուկան Գարս-Փաղարն է։ Հայերն երեք շարաթ գուրս չեն ելլեր, մինչեւ որ կառավարութիւնը հարկ եղած ապահովութիւնը կուտայ, և դօրքերու պաշտպանութեան ներքեւ իրենց տեղերը կ'առաջնորդէ։ շրջակայքն եկած հայերը։ Դուրսը մնացած հայերը, որոնք գրացի թուրքերուն տուները ապաստանած էին, ողջամբ թաղ կը տրուին։ ձին թորոս գատի կենթարկուի իրը ժողովուրդը գրգռով և իրար անցնող, բայց 'ի վերջոյ կարձակուի իր պաշտօնէն հանուելով։ Ահա այսպէս Գարս-Փաղարի հայութիւնը աղասիցաւ սայդ կասարածէ մը, չնորհիւ ձին թորոսի քաջութեանն ու արթնամառութեանը։

Գարս-Փաղարի շրջակայ գիւղերուն մէջ գանուռով շրջան վաճառական և արհեստաւոր Հաճընցի հայերն ջարգուեցան, որոնց մէջ էր անուանի քաջ, հակայ և պարթեւահասակ Հաճընցի Աթան Զիլինկիրեան էֆէնտին։

Ֆ Է Ք Է Ի Դ Է Պ Ք Ը

Ֆէքէ կամ Վահգայ որ կը գանուի Ախի և Հաճընի մէջաւողը, Կիլիկիոյ ջարդին մէջ ենթարկուեցաւ խոտվութեան, տեղւոյն և շրջակայ գիւղացի թուրքերը ուղեցին հայերը ջարդել և սակայն չնորհիւ տեղւոյն գախմագամին աշարուրջ հակողութեանն ու մարդասիրութեանը, հայերը աղասիցան, հազիւ մի քանի զոհեր տալով։ Նոյնայէս Ֆէքէի մօտ գտնուող եէրէ - Պագան գիւղն ալ անձնապաշտամութեան չնորհիւ աղասիցաւ։

Ա.ՏԱՆԱՅՅԻՆ ՆԱՀԱՆԳԻՆ գրեթէ ամէն կողմերը խոռվութիւն կը տիրէր 1909 Ապրիլ 1 էն մինչեւ 15։ Այս տասն և հինգ օրուան մէջ թաղանուեցան, ջարգուեցան, քանզուեցան և այրեցան բոլոր քրիստոնէաբնակ գիւղերն ու գիւղագաղաքները։ Միայն Սիլիֆքէ (Սիլևրիլի) ի սահնակը մասամբ գերծ մնաց աղէտէն։ Գարախալը կամ Զէճէլի գաւառակի կեղրանը գանուռդ մի քանի Հաճընցի հայերը՝ աղասիցան տեղւոյն գախմագամին մարդագախրութեանը չնորհիւ, յիշեալ տեղակալը աղնուութիւնն անեցած էր կեղրանը գանուռդ հայերը պաշտօնասաւն բերելով բանարկել և խուժանին յախարարել որ, եթէ պէտք ըլլայ ինք իր ձեռքովի պիտի սպաննէ։ Հակառակ խուժանին բուռն յարձակութերուն գախմագամի զէնք 'ի ձեռին բանախն դուռը սպասած է պահելով և պաշտպանելով տասնեակ մի քրիստոնեաներու կեսնեցերը։ Իսկ Գարախալի գիւղերը գանուռդ թշուառ Հաճընցի արհեստաւորները ամբողջապէս ջարգուեցան։ Նոյնայէս Ատանայի մօտիկը գանուռդ ինձիրլի և Հայ գիւղերն ու վեց ժամ հեռուն գանուռդ Գարախալ, Եռումուրթալը և շրջակայ տեղերը գտնուող մեծամասնութեամբ Հաճընցի հայերն՝ ամբողջապէս ջարգուեցան անխնայ, կատարեալ վայրագութեամբ։

ՎԱՅՐԱԳ ԹՐՔՈՒՀԻ ՄԸ ՍԻՆԷՄ ՀԱՆԸՄ

Կը պատմն թէ։ —

Ատանայէն Յ ժամ հեռու՝ Ղայրը գիւղին մէջ բնակող Ապտաղ Խալլօի աղջիկը Սինէմէ հանըմ՝ վայրագ և ճիւաղ այն թրքուհին է որ, իր աղջեցութեան չնորհիւ

ժողվել տուաւ իր զիս-զն ու շրջակաները գտնուաղ երկ-
սեռ հայերը, և անոնցմէ գեղեցիկ աղջիկներն ու հարսե-
րը զատելով իր ուղած թուրքերուն հետ ամուսնացուց
և մաս մը հայեր ողջ ողջ գիւղին փուռը լեզնել տալով
այրեց, անոնց աղաղակներովը զոււրճացաւ, և ամենէն
վերջը մաս մը հայեր ու գետեղերը փոխաղբել տալով ինք
իր ձեռքովը մորթեց և չուրը թափեց . . . :

Ահա կի՞ն մը, որուն անիծեալ կիսանդրին կարմէ որ
ցուցաղբուի համաշխարհային ցուցահանդէսներու մէջ
իբրեւ Քսաներօրդ Գարու Սնդիմութեան Մարմնացումը
կնօջական տարաղին տակ . . . :

ԱՏԱՆԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԵՐՁԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

[Ատանայի Առաջնորդութենէն]

Ասանա քաղաք՝ 605 այրի և 1174 որբ. հոս աւելի
զրացիներ սպաննուած են:
Տարսոն և Գողոլուգ՝ 132 այրի և 150 որբ. սոսկալի
եղած է ջարզը:
Տէօթ-Եօլ՝ 73 այրի և 96 որբ. ինքնապաշտպանութեամբ
աղասուած:

Օճաղը՝ 54 այրի և 129 որբ. շատ կորուստ տուած են:
Էօղէրլի՝ 5 այրի և 14 որբ. քիչ կորուստ տուած են:
Համիտիէ՝ 16 այրի և 31 որբ. բոլոր զրացիները՝ 800էն
աւելի ջարդուած են:

Օսմանիէ՝ 27 այրի և 63 որբ. { Ամենասոսկալիօրէն տե-
Պաղէէ՝ 49 այրի և 105 որբ. { զի ունեցած է ջարզը
այս երկու տեղերուն մէջ:

Գըզլան Սավրանլը՝ 6 այրի և 16 որբ:
Եսմբդ Տէյիրմէն՝ 17 այրի և 36 որբ. հոս այր մարդ չէ
միացած.

Լարաճլը՝ 74 այրի և 161 որբ. շատ քիչ այր մարդ միացած է:
Խոսնը՝ 83 այրի և 250 որբ. շատ քիչ այր մարդ միացած է:
Խօյագ՝ 8 այրի և 29 որբ. այր մարդ չէ միացած:
Կէօք-Զայր՝ 14 այրի և 37 որբ. քանի մը ծերեր միա-
ցած են:

Գուշճռը՝ 2 այրի և 2 որբ:
Քիւնէպէր՝ 10 այրի և 18 որբ. քանի մը այր մարդիկ
միացած են:

Քէլէր՝ 6 այրի շատ չեն միասուած:
Քիշնէզ՝ 15 այրի և 34 որբ. շատ քիչ այր մարդ միա-
ցած է:

Էնթիլիի՝ 14 այրի և 42 որբ. երկու մարդ միայն միացած է:
Յասրլը՝ 17 այր և 34 որբ. վեց այր մարդ միայն միա-
ցած է:

Հասան-Պէյի՝ 187 այրի և 423 որբ. մեծ մասը զիմադրու-
թեամբ աղասուած:

Միսիս՝ 69 այրի և 96 որբ. բնաւ այր մարդ միացած չէ:
Հայ-գիւղ՝ 19 այրի և 25 որբ. մեծ մասը ջարդուած:
Ինձիրլի՝ 22 այրի և 21 որբ. մեծ մասը ջարդուած:
Ապա-օղլու՝ 8 այրի և 21 որբ. մեծ մասը ջարդուած:
Շէլի-Մուրաս՝ 8 այրի և 10 որբ. մեծ մասը աղասուած:
Թէօմիւր՝ 18 այրի և 20 որբ. բոլորովին ջարդուած:

Իսկ Քիւրտ-Պաղէէ, Արփալր, Կէմի-Միւրէն, Ապիտին-
փաշա ըսուած գիւղերը այրերէն զատ ո՛չ տղայ ձգած են
ողջ և ո՛չ կի՞ն:

5/18 Օգոստ. 1911 ՆերՍէՍ Եղիսկ. ԴԱՆԻԵԼԵԱՆ

Յ Գ. այս ցուցակին գուրս են Ատանայի Հայ-Բողո-
քական, Ասորի-Կաթոլիկ, Սիւրեանի, Քիլտանի, Հայ
Հռովմէականաց այրիներն ու որբերը:

ՆԱՅՆ

ՀԱԼԷՊԻ ՆԱՀԱՆԳԻՆ ՄԷՋ ԱՆԹԱՔԻՌՈՅ (*) ԶԱՐԴԵ

Ականատես մը կը պատմէ .—

(*) Անքայիս Հայեցի նահանջին հարաւային կողմը
գտնուող գաւառակ մ'կ, որուն մէջ Հայերը 800ի չափ
եին:

ժամը 9 ին յարձակումը տարածուեցաւ և մի քանի ժամուան մէջ բնաջինջ եղաւ ամբողջապէս Անթաքիոյ զբժռական հայութիւնը :

Ամբողջ քրիստոնեաները ջարդելէ ետքը քարուքանդ ըրին և այրեցին Հայոց ու Հայ Բողոքականաց եկեղեցիները : Անթաքիոյ մօսէն անցնող Ասիի գետը քրիստոնեաներու դիակներով լեցուեցաւ : Անթաքիոյ մէջ գրեթէ հայ չի մնաց . 800 հայ բնակիչներէ միայն 20 հոգիի չափ պատեցան, ասոնք ալ վիրաւոր և հիւանդ :

Անթաքիոյ ջարդին կազմակերպիչներն ու հրամանատարները էին, ջարդէն չորս օր առաջ Պոլսէն եկած միւթէսարքքը, թուրք երեւելիներէն Հիւանի աղա, Խալէֆ աղա զատէ Վահիս, Պէրէքէթ զատէ Ռիֆաթ և Ռէշիս : Ասոնք շրջակայ դիւլացիները ժողվեցին և զինելէ ետքը քրիստոնեայ թաղերուն վրայ առաջնորդեցին» (¹) :

ՔԷՍԱՐԻ⁽²⁾ ԶԱՐԴԸ

Ականատես մը կը պատմէ .—

«Անթաքիոյ ջարդէն ետքը 15000 թուրք, Փէլլահ, քիւրտ և չէրքէզներէ բազկացած խուժանը՝ Ապրիլ 9 ին յարձակեցաւ Քէսապի վրայ : Քէսապի հայութեան մէկ մասը ջարդուեցաւ և հրդեհներուն բոցերը տեսնող Ֆրան-

(1) «Ճերիսէի Շարղիյէ» ն. 7216 :

(2) Քէսապ՝ Անթաքիոյի 12 ժամ հեռու Ճերլ-Շուռուր զազային վերաբերող զիւղաբաղամ'կ: 700 տուն Հայ բնակիչ ունիք :

(Ե. — Յ. Թ. .)

սական շոգենաւ մը՝ ծովեղերք մօտեցաւ և նաւասափները զրկելով լեռներէն ժողվել տուաւ 6000 հայեր, զորքս փոխազրեց Լաթաքիա կամ Լազգիէ :

Ահապին թիւով խուժանը՝ Քէսապն ալ տակնու վրայ լնելէ ետքը, Ասիի գետն անցաւ և Շուլմուսս լեռներուն մէջ պահ մը հանգչելէ վերջը, շրջակայ քրիստոնեայ գիւղերուն վրայ յարձակելու պատրաստուած էր. բարերախտարք Միւլէյտիէի միւտիր Աէօբէլի Խալիս էֆ.ի ձեռք առած զգուշական միջոցներուն շնորհիւ, ստիպուեցան ցրուիլ և ազատեցան 11000 ի չափ քրիստոնեաներ սոսորդ ջարդէ մը :

Եօղուն-օլուգէն՝ չերամաբուծութեան համար՝ Անթաքիս, Պիթիս, Համճի Հապիսի, Խլտրպէյ և Քէսպուսից գացած 200 տունի չորս քրիստոնեաներ բնաջինջ եղան: Քէսապի չուրջը գտնուող քրիստոնեայ գիւղերն ալ թալանելէ ետքը այրեցին: Այս կողմերուն նիւթական կորուսաք 200000 ոսկիէ աւելի է: Քէսապի ջարդէն փախած 6000 ի չորս քրիստոնեաներ՝ Լազգյէի միւթէսարք մարդասէր փաշային գուրգուրանքին արժանացան: Այս պաշտպանութեան մէջ ամենամեծ բաժին ունեցաւ աեղւոյն անսուչ Տ. Մոլսէս վարդապետը :

Ցիշեալ հայրենասէր և պատուական միւթէսարքքը՝ ջարդը զարդելէ և ապահովութեանը վերահաստատուելէ ետքը, իր պաշտպանութեան տակ գտնուող բազմաթիւ քէսապցիները անձամբ տարաւ Քէսապ, ինչ որ իշխանութեան սահմանէն դուրս էր, եւ հոն մի քանի օր մնալով քրիստոնեաներուն հանգստութիւնը ապահովեց և ապա զարձաւ Լազգիէ :

ԳԵՐԵԳ-ԽԱՆԻ⁽¹⁾ ԶԱՐԴԸ⁽²⁾

« Ապրիլ 5ին, ԳԵՐԵԳ - Խանի շրջակաները գտնուող
12 ի չափ գիւղերու թուրք, Զէրքէզ, Քիւրտ և Կրետէցի
ժողովուրդը ԳԵՐԵԳ խանի վրայ յարձակելով մի քանի
ժամ անրնդհատ կրակի բռնեցին գիւղը, և յետոյ գիւղ
մտնելով բոլոր քրիստոնեաները տեղ մը լեցուցին : Նախ
տուներն ու խանութները թալանելէ ետքը այլեցին :
Քրիստոնեաներուն մէջ գտնուող կիներէն գեղեցիկները
գտաելով տարին և մնացածներուն գլուխները ճերմակ
գատելով տարին և մնացածներուն գլուխները ճերմակ
փաթթոց փաթթելով՝ ԳԵՐԵԳ խանի մօտերը գտնուող և
իսկական ուխտատեղի մը տէրն եղող Մուսթաֆա փա-
րավական քուղական գիւղին այլով առաջնորդեցին : Հոն այրերը սպանեցին և
շային քով առաջնորդեցին : Հոն այրերը սպանեցին :
մնացած այրի ու որբերը յիշեալ փաշային յանձնեցին :
Այս աներեւակայելի վայրագութեանց միջոցին այրերէն
ոմանք փախան : Խեղճ հայ մը ԳԵՐԵԳ խանի մէջ իր
կինն ու զաւակները յարդանոցին մէջ պահելէ ետքը լեռ
կիրած էր, վերագարձին տեսնելով որ յարդանոցն այ-
փախած էր, վերագարձին տեսնելով որ յարդանոցն այ-
փախած էր, խելագարեցա-
ռած և բնասնիքն ալ մոխիր զարձած էր, խելագարեցա-
ռած և սնձնասպան եղաւ .


ԳԵՐԵԳ խանի մէջ այրեցան 34 խանութ . 66 տուն,
2 փուռ, 3 որձարան, 1 օթէլ, 15 պահողութ (խան)
և 121 տուն : Խոկ ջարդուող հայերուն թիւն է 82
և կորուած են 15 հոգի : 250 ի չափ այրի կիներ և
որբեր՝ վերջին աստիճան թշուառ վիճակի մէջ, հետիւնն

(1) ԳԵՐԵԳ-ԽԱՆԻ ԽԱԿԵԼՏԵՐՈՒՆԻ եւ Հալեպի մեջտեղը
կը գտնուի, ջարդեն առաջ 25 տունի չափ Հայեր կա-
յին, որոնք խաննի եւ փերեզակ եին : Ծ.-Յ. Թ.

(2) «Աւետարեակ» :

Քետապի ջարդեն խակելտերուն օհեռդ վենիսից
մեջած զոր մը բորբոքելու հայութիւնը
ՊԵՏՐՈՎԱՅԻ ԵՎԵՍՄԵՐԻ ՇԵՆՃԱՅԻ ԽԱՆ

Պ.Ա. ԽՈՒՆԻ ՉՈՎԻՄԱՐՄԱՆ
(Արքենուր յեցութեանը)



ՀԱՅԵՐԵՆ ԱՏԱԲԱՆ ԷԼՈՅ ԱՄԵՐԻԿԻ
ՄԵՐ ԲԱԿԻՆԱԿԻՆ ԱՋ ԿԱՄԱՐԱԳԱ
ՎՐԱՅԻ ԽՈՎԱՅԻ ՉՈՎԻՄԱՐՄԱՆ
(1886-1909)



զիճակով երթալու պայմանաւ, Հալէպէն եկած զինուորներուն յանձնուուելով Պէլլան զրկուեցան: Գրըգ-խանէն փախցուած կիներէն շատերը գեռ կը մնան Քիւրաերուն հանքը: Շատ մը վայրենիներ՝ իրենց հետ բազմաթիւ հայու կիներ բերելով, պատկուած ըլլալին յայտնեցին և դարձեալ ետ տարին իրենց զիւղերը:

Գրըգ խանի ջարդին սիջոցին չարաչարօրէն սպաննուեցան շրջականները գանուող Ամսխա Տէլիրմէն դարշգիւղուն 20 ի չափ հայ ջաղացպաններն ու հացագործները:»

ԹԷՅԼԱՆԻ ԴԷՊԲԸ

«Պէլլանի շուրջը գանուող Աթրդ, Գանլը տէրէ, Արք Զընար, Սօզաննը, Մէզկիթէօնի և Հաճի Մուսալը զիւ գերուն քրիստոնեաները՝ իրենց ունեցածը, յարձակող քիւրզերուն ծգելով փախան և գժուարաւ Պէլլան ինկան: Այս զիւղերը ամբողջապէս թալանելով այրեցին:»

Պէլլանի ժողովուրդը այս սոսկախ գէպէն սարսահան գուածուն քաշուեցաւ և Ապրիլ 5 էն մինչեւ 10 տուն միաց: Մեր պաշտպանութեանը համար կառավաշմութեան և Հալէպի նահանգի կերպանին զիմեցինք, բութեան 9 զինուոր զրկուած էր մեր պաշտպանութեանը ուրիէ 9 զինուոր զրկուած էր մեր պաշտպանութեանը համար: Պէքիր չալուշի հրամանին տակ գանուող այս համար: Պէքիր չալուշի հրամանին հասած տաեն փոքրաթիւ զինուորները՝ Հալէպէն Պէլլան հասած տաեն Աթըգի զիւղի կողմէրէն բազմաթիւ խուժան մը յարձաւ Աթըգի գիւղի կողմէրէն բազմաթիւ խուժան մը յարձաւ Պէլլանի վրայ: Մեր պաշտպանութեան զրկուած կեցաւ Պէլլանի վրայ: Մեր պաշտպանութեան զրկուած 9 զինուորները կատարեալ անկերդութեամբ և անձնուի զինուորները պէմ զրին ահազին խուժանին: Գախազամ ըութեամբ գէմ զրին ահազին խուժանին:»

պէլլան անկեղծ ջանքերուն չնորհիւ Գրըգ խանի մէջ գտնուող 40 զինուորներն ալ հոն հասան և Աստուծոյ օգնութեամբ ազատեցանք:

Պէլլանի շրջականները՝ քրիստոնեաներէն Աթըգի մէջ 4 և ճամբանները 3 հոգի սպաննուեցան:»

ՍԻՒՎԵՅՏԻՈՅ (*) ԴԷՊԲԸ

«Սիւվէյտիա զիւղախմբին քրիստոնեանները շերամարութեան համար ամէն աստրուան պէս դարձեալ Անթաքիոյ կողմէրը զացած էին, այս խեղճները ամբողջութեամբ ջարդուեցան Անթաքիոյ և շրջականներուն ջարդին մէջ:»

Քէսասղի ջարդէն ետքը խուժանը յարձակիլ փոքրեց Սիւվէյտիոյ վրայ, և սոսկախ բարերախտաբար նոյն սամենը Սիւվէյտիոյ նաւահանգիստը ժամանած Անգլիական մարտանաւի մը ներկայութիւնը սարսափեցուց զիրենք և ետ դարձան: Այսպէս սղատեցաւ Սիւվէյտիոյ հայութիւնը անխուսափելի ջարդէ մը:

Սիւվէյտիոյ մէջ քրիստոնեանները չի ջարդուեցան, և սակայն գուրսերը գանուող 500 ի չսովի հայեր բնաջնջն եղան: Ժողովուրդը ներարկուած վանդէն սարսափած օրերով լեռներուն զլուխը մնաց և թշուառութիւնը ծայր ստիճանին հասաւ:

Աղէտին սարսափը բաւական անցնելէ ետքը Սիւվէյ-

(*) Սիւվէյտիա՝ Անթաքիոյին վեց ժամ դեպի հարաւ գտնուող ծովեզերեայ զիւղախումբ մ'կ, որուն հինգ զիւղերը հայաբնակ են, եւ որոնք կ'զբաղին շերամարութեամբ:

(Ծ. — Յ. Թ.)

զիմակով երթալու պայմանաւ, Հալէպէն և կած զինուոր-ներուն յանձնուելով՝ Պէլլան զրկուեցան: Գրըգ-խանէն փախցուած կիներէն շատերը գեռ կը մնան Քիւրտերուն ձեռքը: Շատ մը վայրենիներ՝ իրենց հետ բազմաթիւ հայու կիներ բերելով, պսակուած բլանին յայտնեցին և զարձեալ ետ ապահն իրենց զիւզերը:

Պըրըդ խանի ջարդին սիջոցին չարաչարօքէն սպահն-նուեցան շրջականները գտնուալ Ամուխա Տէյրմէն գարշը զիւզերուն 20 ի չափ հայ ջաղացպահներն ու հացագործները : »

ԹԵՅԼԱՆԴ ԴԷՊԲԸ

«Պէլանի շուրջը գտնուող Աթրդ, Գանկլ տէրէ, Առը
Զընար, Սօզանձր, Մէզկիթէօնի և Հաճի Մուսալը զիւ-
զերուն քրիստոնեաները՝ իրենց ունեցածը, յարձակով քիւր-
տերուն ձգելով փախան և գժուաբաւ Պէլան ինկան:
Այս զիւզերը ամբողջապէս թալանելով այրեցին:

Պէլանի ժողովուրդը՝ այս սոսկալի գէպիէն սարսա-
փած տուն քաշուեցաւ և Ապրիլ 5 էն մինչեւ 10 տուն
մայ։ Մեր պաշտպանութեանը համար կառավի-
րութեան և Հալէպի նահանգի կեղրանին դիմուցինք։
ուրիէ 9 զինուոր զրկուած էր մեր պաշտպանութեանը
համար։ Պէքիր չափուչի հրամանին տակ գտնուող այս
փոքրաթիւ զինուորները՝ Հալէպին Պէլան հասած տակն
Աթըզի գիւղի կողմերէն բազմաթիւ խուժան մը յարձա-
կեցաւ Պէլանի վրայ։ Մեր պաշտպանութեան զրկուած
9 զինուորները կատարեալ անկեղծութեամբ և անձնուի-
րութեամբ գէմ զրին ահազին խուժանին։ Դաիմազամ

պէջին անկեղծ ջանքերուն չնորհիւ Գըրըգ խանի մէջ գտնուող 40 զինուորներն ալ հոն հասան և Աստուծոյ օգնութեամբ ապահեցանք :

Պէլանի շրջակաները՝ քրիստոնեաներէն Աթբգի մէջ 4
և ճամբաները Յ հոգի ապաննուեցան։»

ԱՐԵՎԱՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

«Սիւլէյափա զիւղափոմրին քրիստոնեանները չերամաւ բուծութեան համար ամէն ատրուան պէս գարձեալ Անթաքիոյ կողմերը գացած էին, այս խեղճերը ամբողջութեամբ ջարգուեցան Անթաքիոյ և շրջականներուն ջարդին մէջ :

Քէսապի ջարդէն և առը խուժանը յարձակիլ փորձեց
Սիւվէյտիոյ վրայ, և սակայն բարեբախտաբար նոյն ասենը
Սիւվէյտիոյ նաւահանգիստը ժամանած Անգլիական մար-
տանաւի մը ներկայութիւնը սարսափեցուց զիրենք և ետ
դարձան։ Այսպէս աղաւեցաւ Սիւվէյտիոյ հայութիւնը
անխուսափելի ջարդէ մը։

Սիւլյախոյ մէջ քրիստոնեաները չի ջարգուեցան, և սակայն դուրսերը զանուառ 500 ի չափ հայեր բնաջինջ եղան։ Ժողովաւրդը ենթարկուած վատանգէն սարսափած օրերով լեռներուն զլուխը մնաց և թշուառութիւնը ծայր աստիճանին հասաւ։

Աղէտին սարսափը բաւական անցնելէ ետքը Սիւլէյ-

(*) Սիւլկյաշիա՝ Անքափիայէն վեց ժամ դեպի հարավ
գտնուող ծովեզերեայ զիւղախումբ մ'կ, որուն հինգ
զիւղերը հայաբնակ են, եւ որոնք կ'զբաղին շերամաբու-
ծութեամբ։

զիմակով երթալու պայմանաւ, Հալէպէն եկած զինուոր-ներուն յանձնուելով՝ Պէլլան զրկուեցան: Գրրպ-խանէն վախցուած կիներէն շատերը գեռ կը մնան Քիւրտերուն ձեռքը: Շատ մը վայրենիներ՝ իրենց հետ բազմաթիւ հայու կիներ բերելով, պստկուած բլանին յայտնեցին և զարձեալ ետ ասարին իրենց գիւղերը:

Դըրբէ խանի ջարդին սիջոցին չարաչարօքէն սպան-
նուեցան շրջականները գանուռով Ամուխա Տէյիրմէն գարշը-
զիւզերուն 20 ի չափ հայ ջաղացպաններն ու հացագործ-
ները : »

ԹԻՑԼԱՆԻ ԴԷՊՔԸ

«Պէլսնի շուրջը գտնուող Ամրդ, Գանկը տէրէ, Առը
Զընար, Սօզանճը, Մէկկիթէօնի և Հաճի Մուսալը զիւ-
գերուն քրիստուկեաները՝ իրենց ունեցածը, յարձակով քիւր-
տերուն ձգելով փախան և գժուարաւ Պէլսն ինկան:
Այս գիւղերը ամբողջապէս թալանելով այրեցին:

Պէլանի ժողովուրդը՝ այս սոսկալի գէպքէն սարսա-
փած տուն քաշուեցաւ և Ապրիլ 5 էն մինչեւ 10 տուն
միայ։ Մեր պաշտպանութեանը համար կառավա-
րութեան և Հալէպի նահանգի կեղրոնին գիմնցինք,
ուրկէ 9 զինուոր զրկուած էր մեր պաշտպանութեանը
համար։ Պէքիր չափուչի հրամանին տակ գտնուող այս
փոքրաթիւ զինուորները՝ Հալէպին Պէլան հասած ատեն
Աթըզի գիւղի կողմերէն բազմաթիւ խուժան մը յարձա-
կեցաւ Պէլանի վրայ։ Մեր պաշտպանութեան զրկուած
9 զինուորները կատարեալ անկեղծութեամբ և անձնուի-
րութեամբ գէմ զրին ահազին խուժանին։ Պահմագամ

պէջին անկեղծ ջանքերուն շնորհիւ Գըրըդ խանի մէջ գտնուող 40 զինուորներն ալ հոն հասան և Աստուծոյ օգնութեամբ ազատեցանք :

Պէլանի շրջականները՝ քրիստոնեաններէն Աթբգի մէջ 4
և ճամբանները Յ հոգի ապահնութեցան։»

ՍԻՒՎԵՅՏԻՈՅ (*) ԴԷՊՔԸ

«Այսլիքափառ զիւղափառին քրիստոնեաները չերամաբուծութեան համար ամէն տարուան պէս գարձեալ Սնթաքից կողմերը գացած էին, այս խեղճերը ամբողջութեամբ ջարդուեցան Սնթաքիոյ և շրջականերուն ջարդին մէջ:

Քէսապի ջարգէն ևորը խուժանը յարձակիլ փորձեց
Սիւվէյտիոյ վրայ, և սակայն բարեբախտաբար նոյն ասենը
Սիւվէյտիոյ նաւահանգիստը ժամանած Անգլիական մար-
տահաւելի մը ներկայութիւնը սարսափեցուց զիրենք և ետ
դարձան։ Այսպէս աղատեցաւ Սիւվէյտիոյ հայութիւնը
անխուսափելի ջարգէ մը։

Սիւլէյանոյ մէջ քրիստոնեաները չի ջարդուեցան, և սակայն գուրսերը զանուազ 500 ի չափ հայեր բնաջինջ եղան։ Ժողովաւրդը ենթարկուած վտանգէն սարսափած օրերով լեռներուն զլուխը մնաց և թշուառութիւնը ծայր աստիճանին հասաւ։

Աղէտին սարսափիը բաւական անցնելէ ետքը Սիւլէյ-

(*) Սիւլվյասիա՝ Անքափիային վեց ժամ դեկտի հարաւ
գտնուող ծովեզերեայ զիւղախումբ մ' է, որուն հինգ
զիւղերը հայաբնակ են, եւ որոնի կ' զբաղին շերամաբու-
ծութեամբ։

տիոյ միւտիրը սկսաւ սպասնալիքի, սպահանջելով մեղմէ կարգ մը երեւակայական զէնքեր:

Ասիի գետը՝ անթիւ անհամար դիակներ կը տանէր դէպ 'ի ծով, նուիրելու համար անշուշտ քաղաքակիրթ աշխարհին:

ՄԱՐԱՇԻ ԴԷՊՔԸ

Տեղացի ականատես և անցուգարձերուն իրազեկ մէկը կը պատմէ՝ . -

« Ատանայի ահաելի ջարդին լուրը երբ առինք ահ ու դողի մասնուեցանք, բայց քաղաքը անփոսվ կը մնար: Երբ խոռվութիւնը մինչեւ Մարաշի սահմանակից Պաղչէ գաւառակը տարածուեցաւ խլրտումի նշաններ տեսնուեցան: Մարաշէն Ատանա գացող քաղմաթիւ կարաւանը երբ Պաղչէի շրջականները Քէօրէկիք կոչուած տեղը ժամանած էր, Պաղչէի շրջակայ թուրք գիւղացիներէն յարձակուածի ենթարկուած էր: Կարաւանի քրիստոնեայ ճամբորդներէն ոմանք յարձակուներու ձեռքէն փախչելով Ապրիլ 3 ին Մարաշ հասան: Իրիկուան դէմ հայ երեւելիներէն ոմանք Միւթէսարքի Հայտառ պէտին երթալով՝ ինդիրը պատունցին և զգուշական միջոցներ ձեռք առնուիլն ինդրեցին: Սակայն այս դիմումին կարեւորութիւն չի տրուեցաւ և խոռվութիւնը տարածուեցաւ Ատանայի սահմանէն դուրս Մարաշի գիւղերը: Նախ՝ Սարլար և Կէօրձէկիք գիւղերուն մէջ գանուող 21ի չափ հայերուն վրայ յարձակում գործուեցաւ: Սարլարի մէջ տասն և հինգ տարեկանէն վար տղաքներէն զատ՝ միւսները ջարդուած էին, նոյնպէս Կէօրձէկիք՝ մանուկներէն և

կիներէն զատ, մնացեալները դանակէ անցած էին: Ատանայի ջարդէն փախած քառասունի չափ հայեր՝ ելողու գիւղի թուրքերէն սպաննուած և միայն ասոնցմէ երկու քին գրամը առնուելով արձակուած էին, որոնք հեւ ի հեւ վաղելով եկան ինկան Մարաշ: Այս վայրագութեան յանդգնող թուրքերէն ոմանք Ապրիլ 5 ին կանուխէն Մարաշ գալով Ատանայի կողմերը կատարուած ընդհանուր ջարդի աւետիսը կուտան Մարաշի իսլամներուն: Սրդէն մարաշի հայութիւնը սարսափի մատնուած՝ ջարդի լուրին թուրքերուն մէջ տարածուին ու պաշտօնապէս հաստատուիլ լսելով սկսաւ մտահոգ ըլլալ: Նոյն օրը կէս օրին Պուղաց պաղարէն մի քանի թրքուհիներ ցորենի սակարկութիւն ըրած միջոցին հայերուն կ'ապառնան ըսելով « Այսօր Զեր վերջին օրն է, ջարդ պիտի ըլլայ»: Հայերը այս լուրը առածնուն պէս քաշուեցան տուներնին: Այս խուճապին միջոցին Զարչու պաշը և Սէրայ ալթը շուկաները գանուող երկաթագործ և այլ արհեստաւոր թուրքերը յարձակեցան փախչող հայերուն վրայ և վիրաւորեցին 19 ի չափ հայեր որոնցմէ 9 հատը նահատակուեցան: Խուճապն ու իրարանցումը հազիւ մէկ ժամ տեւեց: Այս միջոցին Մարաշի թուրք երեւելիներէն Պայզիսպատէ Գատարի փաշա՝ անմիջապէս կառավարական պաշտօնատունը գնաց և այնտեղէն անմիջապէս հեռագրական պաշտօնեան և թաղապետութեան քարտուղարը կառավարիչին քով դրկեց ինդրելով որ խոռվութեան առաջքը առնուի: Անմիջապէս տեղուոյն թուրք և հայ երեւելիներէն ժողով մը գումարուեցաւ, որոնք փոխարձ ապահովութիւններ տալի ետքը շուկան ելան և վայրկենապէս խոռվութիւնը զապեցին:

Թէեւ Մարաշի խոռվարարական խլրտումին առաջքը

առնուեցաւ, սակայն մինչեւ Ապտիւլ-Համբարի անկումը՝ վախն ու սարսափը շարունակից: Երբ լսեցինք Առլիման Մէհմէտ Բէշատի գահակալութիւնը վերջին ծայր ուրախացանք և ապահով եղանք մեր զոյսութեանը: Այս կերպով Մարաշի թուրք և հայ երեւելիներու համերաշխութեան չնորհիւ աղաւեցաւ Մարաշը երկրորդ աղէտէ մը, որուն առաջինին ենթարկուած էր խիստ ցաւալիօրէն 1895ի թուականներուն: Սակայն Մարաշի զիւղերէն ամսնք՝ գժրախատաբար ենթարկուեցան Աստանայի նահանդին մէջ տիրող խոսվութեան ազգեցութեանը:

Պազէէի և շրջականներու թուրքերուն վայրագութեանց տեղեկացող՝ Զազրը օղու, Թընտրճագ, Տէրէ-քէօյ և Քէշիֆի հայ զիւղերուն շուրջը գանուող Աարրլար, եւ օղու Զագալլը թուրք զիւղացիները կը յարձակին հայ զիւղերուն վրայ և Քէշիֆի 70 տունները կ'այրեն. ամէն ինչքերնին կը թալաննեն և խեղճ զիւղացիները՝ եկեղեւոյ մէջ լեցուելով ինքնապաշտպանութեան կը զիմնն: Ասոնցմէ 7 հոգի կ'սպաննուին և երկու հոգի կը վիրաւորուին, իսկ մնացածները ողջ առողջ կ'աղաստին: Զազրը օղուի զիւղէն անձի կորուտ չ'ըլլալով ամննքը մէկ Թընտրճագ զիւղը կապատանին և սակայն տուններնին կայրի և ինչքերնին կը թալաննուի: Թընտրճագ զիւղին վրայ յարձակող խուժանը զիւղ մտնելու համարձակութիւնը չէր ունեցած և այս կերպով աղաւեցաւ Թընտրճագն ալ:

Թընտրճագի արգէն թշուառ զիւղացիները՝ իրենց առօրեայ գործերէն զրկուելով յետին ասախճան թշուառութեան ենթարկուած Մարաշ թափուեցան:

Մարաշի քաղաքին և շրջակայ զիւղերուն անձի կորուստը 70 ի չափ է և մինչեւ հիմա Մարաշի անձի կորուստը պաշտօնականքննութեամբ 800 ի հասած է:

ԱՆՏԵՐԸՆԻ ՇՐՋԱԿԱՆԵՐՈՒՆ ԴԷՊՔԸ

Մարաշի շրջականներէն Անտերըն գաւառակի զիւղերէն Ա.ձէմիլի, Ինճազ, Տըրդատը, Տէյիրմէն աէրէյի զիւղացիներն ալ շրջակայ թուրքերուն յարձակմանը ենթարկուելով ունեցածնին յափշտակուած և 15 ի չափ անձի կորուստ ունեցած են: Ասոնց մէջ յիշատակութեան արժանի գէպքն է եւտեւեալը. — Խուժանը աէլիրմէն աէրէյի հայերուն առաջարկած է որ խլամութիւնն ընդունին, ասոնցմէ հայ մը մերժած է եղած առաջարկն պատասխանելով որ « վոխանակ կրօնքս վոխանու, պատիւալ մեռնելը աւելի նախամնածար է ինձ համար » և խկոյն կը նահատակուի այս շատ յանդուգն և հաղուազիւա Քրիստոնեան:

ԿԷՕՔՍԻՆԻ ՇՐՋԱԿԱՆԵՐՈՒՆ ԴԷՊՔԸ

Կէօքսինի շրջականները գանուող հայ զիւղերուն վրայ թուրք խուժանը յարձակելով թալանած էր բոլոր իրենց ինչքերը և զիւղացիները լեզապատառ փախած ինկած էն Զէյթուն: Զէյթունցիք, անմիջապէս զիւղացիներն իրենց զիւղը առաջնորդելով տեղաւորած, և թալանուած ապրանքները խուժանին ձեռքէն առնելով վերագարձուցած էին գժրախատ և թշուառ հայ զիւղացիներուն:

ՏՊԱԿՈՐՈՒԹԻՒՆԸ ԶԵՅՅՈՒՆԻ ՄԷջ

Առանցիք մէջ սկսող և անմիջական կերպով Կիլիկիոյ ամէն կողմերը մեծ համեմատութիւններով տարածուող ահաելի ազէտը, խորին ցաւ և զայրոյթ պատճառեց Զէյթունի, որուն յանդուզն և խիզախ ժողովուրդը պահ մը բոլորովին ջղագրգուած, ուղեց շարժիլ ամէն կողմ, առանց կարեւորութիւն տալու գալիք հետեւանքներուն. և սակայն աեղացի երեւելիններուն և Կաթ. փոխանորդ Տ. Վաղարշակ Ծ. վարդ. ի ՚ի գործ զրած ջանքերուն շնորհւ, ժողովուրդը հանդարտնեցաւ, սպասելով Օսմ. Կառավարութեան ՚ի գործ գնելիք Արգարութեան:

Զէյթունցիք իրենց անձնուէր հայրենասիրութեան տատիճանը ցոյց տուին, Սիսի պաշարման միջոցին Կիլիկիոյ Ա. Կաթողիկոսին ուղղեալ հետեւեալ հեռագիրով. — «Զերթանկագին ասողջութեան լուրին կսպասենք, ՚ի հարկին պատրաստ ենք՝ զձեզ աղատելու համար մեր արիւնին վերջն կաթիւն իսկ թափելու»: Ասոր ՚ի պատասխան Շնորհ. Ա. Կաթողիկոսը անմիջապէս հեռագրած էր որ, ողջ առողջ է և աեղերնին հանդարտ մնան:

ՀԱՅԵՊԻ ՆԱՀԱՆԳԻՆ ՄԵջ ԵՂԱԾ ՎՆԱՄՆԵՐԻ

(Հալեպի Առաջնորդ Գեր. Տ. Շահէ Ծ. Վ. Ր. Կ. կողմէ դրկուած)

| Ա.ԾԱՀԻ ԿՐԵԱԿԱՆ ԿՐԵ. Ա.Պ. | ՆԻՒՐԱԿԱՆ ԿՐԵԱԿԱՆ ՎՐԵ. Ա.Պ. |
|--------------------------------|----------------------------------|
| 192 | 2,417,722 |
| 93 | 879,138 |
| | 219,859 |
| | 153,637 |
| 173 | 8,070,000 |
| | |
| 6 | |
| 2 | |
| 2 | |
| 145,919 | |
| 94,836 | |
| 368 | 11,981,111 |

Խօկինսկրունի պատկանող գիւղերուն մէջ
Նէրկիղիք 6 տուն թալէէ ետքը այլուած
Գարա-աղաճ
Ֆարթլալը
Գրչա տէրէսի 15 տուն և 1 շերամատուն այլուած
Ազայ 18 » այլուած

Անձի կորուստի թիւէն գուրս կը մնան բազմաթիւ պահաւուստ Քրիստոնեաներ, որոնք շահու համար եկած էին վերոյիշեալ աեղերը:

ՏՐԱԿԻՈՐՈՒԹԻՒՆԸ ԶԵՅՅՈՒՆԻ ՄԷջ

Առանայի մէջ սկսող և անմիջական կերպով Կիլիկիոյ ամէն կողմերը մեծ համեմատութիւններով տարածուող ահուելի ազէտը, խորին ցաւ և զայրոյթ պատճառեց Զէյթունի, որուն յանդուգն և խիզախ ժողովուրդը պահ մը բոլորովին ջղազրպուած, ուղեց շարժի ամէն կողմ, առանց կարեւորութիւն տալու գալիք հետեւանքներուն. և սակայն աեզացի երեւելիններուն և Կաթ. փոխանորդ Տ. Վաղարշակ Ծ. վարդ. ի ՚ի գործ զրած ջանքերուն շնորհիւ, ժողովուրդը հանգարսիցաւ, սպասելով Օսմ. Կառավարութեան ՚ի գործ գնելիք Արզարութեան:

Զէյթունցիք իրենց անձնուէր հայրենասիրութեան տատիճանը ցոյց տուին, Սիսի պաշարման միջոցին Կիլիկիոյ Ա. Կաթողիկոսին ուղղեալ հետեւեալ հեռագիրով. — «Զերթամնկազին ասողջութեան լուրին կսպասենք, ՚ի հարկին կաթողիկոսին կամաց միջոց առաջարկու համար մներ արիւնին վերպատրաստ ենք՝ զձեզ ազատելու համար միջոց արիւնին վերջին կաթիւն խակ թափելու»: Ասոր ՚ի պատասխան Շնորհ. Ա. Կաթողիկոսը անմիջապէս հեռագրած էր որ, ողջ առողջ է և աեղերնին հանգարտ մնան:

ՀԱՅԻՊԻ ՆԱՀԱՆԳԻՆ ՄԵջ ԵՂԱԾ ՎՆԱՄՆԵԲԻ

(Հայեափի Առաջնորդ Գեր. Տ. Շահէ Ծ. Վ. րդ. կողմէ դրկուած)

| Անձինչ կորուս | Անձինչ կորուս | Նիւթական կորուս Դր. ոլց |
|------------------|------------------|-------------------------------|
| 192 | 2,417,722 | |
| 93 | 879,138 | |
| | 219,859 | |
| | 153,637 | |
| 173 | 8,070,000 | |
| | | |
| 6 | | |
| 2 | | |
| 2 | | |
| 145,919 | | |
| 94,836 | | |
| 368 | 11,981,111 | |

Անձի կորուսափ թիւէն դուրս կը մնան բազմաթիւ պահաւութիւններ, որոնք շահու համար եկած էին վերոյիշեալ տեղերը:

ՄԱՐԱՆԻ ԱՐԿՈՎԵԼ. Գիլել Եպիսկոպոս Առաքած առաջնորդություն կ ըստ Առաջնորդության կ ըստ Առաջնորդության

(Մասնաւությունը պահպանվում է պատմական գործառությունների մեջ)

30 *Otago University 1910*, *W. Murray*

(۱۰)

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE

ԶԱՐՈՂԱԿԱՆ ՄԻԶՈՑՆԵՐ

1909 Ապրիլ ամսոյ առաջին կեսին Կիլիկիոյ մէջ մաս-
նաւանդ Առանայի և մասումը Հարէպի հաճանագներուն
մէջ տիրող սոսկայի խոսքով թիւնները՝ քիչ մնաց որ կը
տարածուէր փոքր Ասիոյ ամէն կողմինը, սպառնալով հա-
րիւր հազարաւոր կեանրիրու և սակայն բարերախտա-
բար Սուլթան Համբարի գոհընկեցութեան և կեզր. Կա-
ռավարութենէն արուած ամենախիստ հրամաններուն
շնորհիւ՝ զինուորական զօսպողական և կաշկանդիչ միջոց-
ներ ձեռք առնուեցան. որպէտք սահմանափակուեցաւ
Կիլիկիոյ մէջ, և Օսմանեան հայրենիքը փրկուեցաւ ահա-
ւոր գտնավիճէ մը: Առանայի և Հարէպի սահմանակից
հաճանագները՝ ինչպէս կեսարիա, Եփէրէկ, Թօմարզայ,
Գոնիս, Սեբաստիա, Արարկիր, Խարբերդ, Ակն և նոյն
գոնիս, Սեբաստիա, Արարկիր, Խարբերդ, Ակն և նոյն
իսկ մինչեւ Տիղրանակերտ բնակող քրիստոնեանները և
մասնաւորապէս հայերը շատ մնձ վախեր անցուցին և
երբեմն աեզեր պղտիկ խրառութիւնը ալ անզի ունեցան,
սակայն բարերախտաբար կառավարութեան զսողական
անկեզծ ջանքերը թողլ չի տուին ցաւալի գէպքերու կրկ-
նութեան:

ՄԱՐԱՇԻ ԱԽՎԱԾԵԱԼ, ԳԻՒՂԵԲՈՒՆ Վ. ՆԱԽԵՔԵՐԻ
(Մարաքի առաջնորդաւաճեն դրկուած)

| | | Անձինք | Կիրուաս | Այլրած Տամաս |
|------------|-----------------------|--|---------|-----------------|
| Բէլֆոր | — որ | 74 տուն հ. 436 բնակիչ ուներ, թաղաժանած և ազգուած | 12 | 74 |
| Զաղորուար | — » 35 » հ. 250 » » » | » | » | 35 |
| Կէօպհանկիր | — » 22 » հ. 170 » » » | » | » | 22 |
| Սարըլուր | — » 12 » հ. 69 » » » | » | » | 16 |
| Ճամփորդիր | — » 6 » հ. 40 » » » | » | » | 12 |
| Անընդդր | — » 80 » հ. 385 » » » | » | » | 6 |
| Տուրանը | — » 60 » հ. 305 » » » | » | » | 80 |
| Դաւիթիր | — » 20 » հ. 112 » » » | » | » | 60 |
| Աճէլիր | — » 20 » հ. 135 » » » | » | » | 20 |
| Մարտուն | | | 15 | 20 |
| | | | 16 | 329 |
| | | | 71 | 712 |
| | | | 783 | |

ՅՈՒԽՈՒԱ 1910, ԽՄՊՀ

(ԿՈՒԲՔ)
(Առաջնորդաւաճեն Հայոց Խարսչուն)

ԶՍՊՈՂԱԿԱՆ ՄԻԶՈՑՆԵՐ

1909 Ապրիլ ամսոյ առաջին կէսին Կիլիկիոյ մէջ մասնաւանդ Աստմայի և մասամբ Հայէպի նահանգներուն մէջ տիրող սովորի խոռվաթիւնները՝ քիչ մնաց որ կը տարածուէր փոքր Ասիոյ ամէն կողմերը, սպառնալով հարիւր հաղարաւոր կեանքերու և սակայն բարերախտաբարար Սուլթան Համբար գահընկեցութեան և կեզր. Կառովարութենէն արուած ամենախիստ հրամաններուն ոսորհիւ՝ զինուորական զապոլական և կաշկանդիչ միջոցներ ձեռք տանուեցան. որով աղէտը սահմանավակուեցաւ կիլիկիոյ մէջ, և Օսմանիան հայրենիքը փրկուեցաւ ահականավերական գոհավէմէ մը: Աստմայի և Հայէպի սահմանակից հահանգները՝ ինչպէս կեսարիս, Էլիքրէկ, Թօմարզայ, Գանխա, Սեբաստիա, Աբարկիր, Խարբերդ, Ալին և նոյն գոհիս, Սիլիումի և այլ քաղաքներու բնակով քրիստոնեաները և իսկ մինչեւ Տիգրանակերտ բնակով քրիստոնեաները և մասնաւորապէս հայերը չափ միծ վախեր սնցուցին և եղբեմն տեղիր պղտիկ խրառամներ ալ տեղի ունեցան, սակայն բարեբախտաբար կառավարութեան զսպոլական ասկեղծ ջանքերը թոյլ չի տուին ցաւողի գէպքերու կրկնութեան:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄՐ. ՖՊԱՀՈՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐՇԻՔՔ
ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԵՏԻՆ ՄԱՍԻՆ^(*)


(Համարակուած «Նիւ-Յորք Թայլմ» օրաբերքին մէջ)

— Խսիվիկ շոգենաւին մէջ, որ զիս Մէրսինէն Պէտրութ տարաւ, անհար մնացած 40 փոքր հայ աղջիկներ կային։ Երկու միսիօնարուհներ կը հոկեին չարդէն վերապրած այդ փոքրիկներուն, որոնք տախասակամածին վրայ մերթ կը քննազնին, մերթ կը խազային կամ կերպէին «Տէր Յիսուս Սիրող Հոգւոյս», երգը թուրքերէն լիզւով։

Նաւին խցիկներէն մէկին մէջ եօթը տարեկան փոքրիկ աղայ մը մահամերձ կը պառկէր, նիհար գունատ աղայ, որուն խոշոր աչքերը և հիւծած մարմինը բոլոր զինք տեսնողներուն սիրազ յուզմունքով կը լիցնէին։ Երբ խուժանը սկսաւ Սնախոքի մէջ հայերը բնաշխնչ ընել, շատ մը քրիստոնեաներ խանի մը մէջ ապաստանեցան։ Իսլամ պանդոկապեազ, իր հիւրերուն խեզճութենէն ըզգածուած դուռը գոցեց և խուժանին ըստ թէ ներսը մարդ չի կայ։ Պահ մը խլամիները այս խորամանկութենէն խարստեցան, բայց յետոյ վերապարձան, մինչ իրենց սուրերէն և գանհակներէն արիւն կը կաթկթէր։ Մարդարէին անունը կանչելով պահողով խուժեցին և հոն ապաստանած բոլոր քրիստոնեաները մեռցուցին։ Այս փոքրիկ աղան իր հօր գիրկին մէջն էր, պատուաւոր աշխատանկը ջորեղան մը, որ ամէն կողմ գարձաւ և ամէն ջանք՝ ի գործ զրաւ պղափին աղատելու համար, բայց կրկնակի հարուածներու տակ մեռած ինկաւ։

(*) «Կոչեակ» 23 Հոկտ. 1909

REV. AND MRS. HENRY MAURER



Ասահայի մէջ նահատակուած
Հանրնի Ամերիկեան Սիսիսար

ԱՅ. ՀԱՅ. ՄԱՐ. ՄԱՐ. ԵՒ ԲԲ. ՏԻՄԻՆԸ

Երբ հայրը սպաննուելով պատուհանէն գուրս ձգուեցաւ, տղուն ալ որուն արմուկը արդէն ջախջախուած էր գնդակով մը — կուրծքին զարկին հրացանով, երկու անգամ դաշտնահար ըրին, և յետոյ պատուհանէն գուրս նետեցին, իր հօրը զիակին վրայ։ Ետքը ողջ գտնուեցաւ քրիստոնեայ զիակներու դէզի մը վրան։

Միեւնոյն ատենը խուժանը կը չրջէր Սնտիոքի մէջ — քրիստոնեայ աշխարհի պատմութեան ամենէն նուրբական վայրերէն մէկը Ս. Պողոսի Առաքելութիւններուն չուկէտը — սպաննելով քրիստոնեայ այրերը և յարձակելով Քրիստոնեայ կիններու վրայ, առանց՝ ջարդերը գաղրեցնելու համար փոքր ինչ ընդգիտութեան հանդիպելու կառավարութեան կողմէ։ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՐԵՍԻՆ ՆԵՑՈՒԱԾ ԱՅՆ ԾԱՆՐ ՆԱԽԱՏԻՆՔԻՆ ՄԷՋ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏՍԱԽԱՆԱՏՈՒԹԻՒՆԸ Է ՅՈՒ ԲՈՅԱՅԱՅՏ ԼՈՅՍԻՆ ԶԱՓ ԲՈՅԱՅԱՅՏ Է։ Հետազոտութիւնները կը ցուցին թէ երկրին զիսաւոր պաշտօնեաները, Ատանայէն մինչեւ Սնտիոք, շատ լաւ զիտէին թէ քրիստոնէից ջարդ մը պիտի բլար, և թէ իրենք բան մը չըրին զայն արգիլելու համար։ — Ոչ, երբեմն տեղեր մինչեւ իսկ քաջալերեցին խուժանը և օգնեցին անոր զէնքեր բաժնելով։

Հալէսի և Խոկէնտէրունի մէջ ալ ջարդ մը պիտի ըլլար, բայց երբ Անգլիական փոխհիւպատոսին խնդրանքով Անգլիական զրահաւոր մը՝ 50 զիննեալ անձեր և մաքսիմի թնդանօթ մը ցամաք հանեց Խոկէնտէրունի մէջ։ Այս ուժի ցոյցը ահաբեկեց խուժանը և Հալէսի ու Խոկէնտէրուն տպատեցան։ Առերիոյ կուսակալը ինծի ըստ Ատանայի մէջ մեծ ջարդն սկսելէ ճիշտ ամիս մ'առաջ ինքն վերանասուել էր, Դամասկոսի մէջ Վոլքաններուն և

Սպատիւ Համբարի ուրիշ արբանեակներուն արիւնարբուծրագիրներուն և ազգարարած էր կ. Պողոսի կառավարութեան։ Ինչ որ հարկ էր, սոսկ Դամասկոսի կուսակալին բոնելիք հաստատ դիրքն էր, արգիլելու համար ամենաշփոք իրատում մը քաղաքին մէջ։ Ատանայի կուսակալը պէտք եղածին չափ զիննեալ ոյժ ունէր իրերու ընթացքն իր ազգեցութեան տակ առնելու համար. բայց մերժեց իսլամ խուժանին միջամտել։ Եւ չի հայելով իր յայտնի յանցապարտութեան, ոչ միայն ձերբակալուած կամ պատժուած չէ, այլ նոյնիսկ տակաւին իր ատահճանը կը պահէ Ատանայի մէջ։

Երբ նկատի կ'առնուի իսլամութեան կողմէ քաղաքակրթութեան ուղղուած այս մարտի հրաւէրը, Ամերիկայի ժողովուրդը պէտք է ը իրանէ թէ ոչ մէկ կարեւոր իսլամ կախուած է։ Ես Պողոսի մէջ կախուած տեսայ զօրապետ մը, կառավարական պաշտօնատար մը և քանի մը զինդապետներ, բայց ասոնք պատժուեցան որովհետեւ իսլամի արիւն թափած էին և իսլամ իշխանութեան դէմ գաւաճանած էին։ Այն ափ մը մարդիքն որ Ատանայի մէջ կախուեցան քրիստոնեաներ սպաննելուն համար, աննշան քանի մը զիւղացիներ էին լոկ։ Հարուստ ու զօրութեան տէր ոստիկանները որ ջարդը կազմակերպեցին ու ժողովուրդը մղեցին սպաննութեան, թարանի ու սրբաւղջծութեան, պատիմ չեն կրած։ Այս առաջնորդներէն շատերուն Ատանայի ու թարուսի մէջ անունները կառավարութեան արուեցան։ բազմաթիւ ապացոյցներով թէ անոնք մասնակից էին ջարդերուն։ Անոնց նայութեան մասին մութ կէտ չ'կայ։ Ես զիակմ պարագաներ որ թուրք պաշտօնեաներ իրատ տուած են անդէն քրիստոնեաները յայտնապէս սպաննուղ ոճրագործներու, լին (Կիլիկիոթ ԱՂէջլ, Յ. Յ. Թ.)

ները փախչիլ, որպէսզի կառավարութիւնը դժուարութեան չի մտանուի, երբ Քրիստոնեաները իրենց ձերբակալումը պահանջեն:

Ճշմարիտ է թէ Ատանայի և Մէրսինի մէջ կարդ մը յիմար և զգայավար հայեր հայկական հին պատերազմի երգեր երգեցին: Ճշմարիտ է թէ «Յուլիս Կեսարի» թատերական մէկ ներկայացումին տաեն հայ պոռոսախօս մը տաքի եղաւ և պոռոց թէ Կայորը կրնար մերժել տառչարկուած թագը, բայց հայստանի տպագայ թագաւորը սիստ չ'մերժէ այն թագն որ իր զլուխին վրայ սիստ զրուի սիրանուէր հայրենասէրներէ⁽¹⁾: Աւզիզ է թէ աղմակալից, անփորձ գեռահաս հայ և կապակուրաք, որ Կիլիկիոյ գաշար պատերազ իր ժողովուրդը խրառուծ էր քիչ տաել, ծախել իրենց զգեստը և զէնք գնել, ինքզինքը լուսանկարել տաւած էր զիստն վրայ արքայական թագով⁽²⁾ և թէ Ատանա զէնք ցամաք հանել տաւած էր խրաքանչիւրէն անձնական շահ մը հանելով⁽³⁾: Շիտակ է թէ երկու հարիւրի չափ ուխտեալ հայ հրացանակիրներ կային որ հարիւրառ խրամներ մեռցուցին հայոց թագը

(1) Ատանայի մէջ թեաւ տեղի ունեցած չէ այսպիսի դեպ մը, պարզապես յերիւրան մ'կ այս գրպարտուրինը եւ թշնամիներու կողմէ պատմուած ըլլալու և Յարգելի Յօդուածագրին:

(2) Ահա բոլորովին շինծու գրպարտուրին մը, որ ինքնին պարզապես ծիծաղելի եւ հերթել իսկ չարժեր: Անտարակոյս այս «Արքայական թագ»ի երեւակայական առապելն ալ թշնամիներու կողմէ յերիւրուած ըլլալու է:

(3) Այս աշ սխալ է:

(Ե. — Յ. Թ. .)

պաշտպանելու համար⁽¹⁾: Բայց ուրիշ կարգ մը հայերու ծայրայեղութիւնները պատճառ չէին կրնար ըլլալ որ 30 հազար քրիստոնեաներ սպաննուէին, անմաց տուներն այրուէին, կիներն ու տղաքը անպատռէին, և կեղեցիները կործանուէին և պրապղծուէին, հարիւրառոր մզններով ամբողջ գիւղեր և աղարակներ յայտնապէս թալանի արբուէին:

Որչափ աւելի բան տեսաց և որչափ աւելի բան լսեցի, այնչափ աւելի որոշ եղաւ իմ մաքիս մէջ թէ Ապտ իւլ Համբաւ և վօլքանձիները զգուշութեամբ և կատարեալ ծրագիրով ջարգերը կանուխին կազմակերպեցին: Սիրելի ներէն մեկը Ավելուլահ և Քեազիմ⁽²⁾; Քերքուքի նախկին կառավարիչ խուռ սեւամորու բուրք մը այցելուրին ներ կատարեց Մէրսին, Ատանա, Թարսու, Անտիոք եւ հայոց զնօւմին համար պատրաստուած ծրագրին ուրիշ կերպները: Խորհրդակցաւ տեղային կարեւոր անձերու հետ, որը՝ ծանօթ է թէ խուժանին ուղղութիւն տուին ջարգերու աան: Առաս զրամ ծախսեց, և ուր որ կ'երթար վօլքանձիներու ընկերութիւնը յանկարծական զործունէութիւն ցոյց կուտար և մահմէտականներու զիրքը Քրիստոնեաներու հանդէպ կ'սկսէր փոխուիլ: Օդին մէջ

(1) Օրինական անձնապաշտպանութեան դիմողները ինչպէս «ուխտեալ հրացանակիրներ» կ'ըլլան: Եթէ յիշեալ փոյքարին տղաներն ալ ըլլային Ատանային մասսաք պատմած ժրիստոնեաներու այսօր զոյուրին չի պիտի ունանային:

(2) Ավելուլահ-կէ-Քեազիմ դատուեցաւ եւ ազատ արձակուեցաւ:

(Ե. — Յ. Թ. .)

սպառնալիք և մահ կար : Պէտք է յիշնէ թէ այն լախտերն որոնցմով Ատանայի ժողովուրդն իրենց Քրիստոնեայ զոհերուն ուղեղները գուրս կը թափէին , նոր զէնքեր էին , ճիշդ այդ նպատակով շնուած :

Մարաշի մէջ տեղային պաշտօնեաներն՝ շատ մը քրիստոնեաներու ազգաբարեցին թէ տեղային կառավարութիւնը զիրենիք կատորելու Քրաման առած էր և թէ խրնչիրը միայն սա էր թէ ինչպէս պէտք էր մեռնէին իրենք :

Խառնըի մէջ հայերը ամբողջութեամբ ջարգուեցան : Անոնցմէ մէկ քանիին առաջարկուեցաւ իսլամ կրօնքը ընդունիլ և երբ անոնք մերժեցին Քրիստոսը ուրանալ , անմիջապէս զարկին : Կիներն ու աղջկիները իրենց մէջ բաժնեցին և քահանայ մը իւղի մէջ թաթխելէ ետք ողջ այրեցին : Տեղային կառավարութիւնն ոչ միայն թոյլատու գանուեցաւ այս բոլորին , այլ նոյնիսկ երբ երկու շարաթեաք՝ ջարդէն փախչելով , լեռներու մէջ օրերով խոտ ու տող քանի մը անձեր աւերած գիւղը սպրդեցան , մէկիկ մէկիկ սպաննուեցան և տեղւոյն կառավարութիւնը ձայն չի հանեց :

Փողոցները քրիստոնեաներու զիակներով լեցուած քաղաքներէն ու զիւղերէն ո՛չ մէկին պաշտօնեաները կախուեցան : Առաջնորդող անձերէն ոչ մէկն ո և է պատիժ կրեց : Ուր որ ոյժ ցոյց արուած է , հոն կարգ կանոն հաստատուած է զիւրաւ : Երբ խալամ պաշտօնեաներ ըստ պաննուեցան և Օսմ . Երեսի . Ֆողովը յարձակում կրեց , կառավարութիւնը շատ փութկոտ գանուեցաւ ռահվիրաները կախելու : Բայց զիւթէ ամբողջ Քրիստոնեայ հաստարակութեան մը — որ Կիլիկիոյ գաշտին ամենէն ճարտարագէտ և յաջողակ ժողովուրդն է — ոչնչացումը , պաշտօնական ո և է վրէմի չէ հանդիպած : Եւ ես Ատանա

և առաջ առենու աեսայ այն զօրապետը , որ ջարդն սկսելու հրաման առւած էր , որ սպաշտօնական զգեստով փողոցը կը պատէր , մինչ 20,000 մարդիկ ու տղաք , նպաստով ապրելու վիճակին հառած , հոս ու հոն խեղճ միացած էին :

Ո՛չ , պատժելու անկարողութիւնը չէ , ոչ ալ չարդին հեղինակները գանելու և ապացուցանելու գյուղարութիւնն որ արդարութեան ձեռքը զործելէ կը կեցնէ Թուրքիոյ մէջ : Պատճառն այն հաւատքն է թէ Քրիստոնեայ աէրութիւններն որ ոնկիրջանայիօրէն քաղաքական խնդիրներով կ'զբաղին սոսկ և կայսրութեան մէջ իրենց վաճառականութիւնն ապահովելու կը նային , պիտի մոռնան և պիտի ներեն :

Կրնայ ըլլալ — ու ես ալ համոզուած եմ — որ սահմանագրական կառավարութիւնը նպատակ դրած է խաղաղութիւն և հաւատարութիւն յառաջ բերել տարրեր ցեղերու և կրօնքներու մինչեւ , բայց մինչեւ որ Քրիստոնեայ ազգերու մէկ ժողովը՝ ջարդին իրական պատասխանատունները պատժելու հոմար չի պնդէ և չ'ազդարաբէ Թուրքիոյ՝ այսպիսի ոճիրներու կրկնութեան զէմ , Փոքր Ասիրյ արիւնարբու խուժանները սահմանազրութիւնը պիտի նկատեն ապիկար ոյժ մը , և նոր կառավարութեան ակարանալուն պէս ուրիշ ջարգ մը կրնայ հեանելի :

Եթէ իսլամ մոլեսանդներուն հասկնալ տրուիթէ զինեալ Քրիստոնեայ աշխարհն որոշած է չարտօնել այլեւս հայերու ո և է ջարդ . շատ հաւանական է որ անոնք նոր կառավարութեան վրայ ա'լ աւելի մեծ աշխով նային : Եւ կ . Պոլսոյ վերջին փորձառութիւններէն կը հասկցուի թէ ոչինչ այնքան կրնայ զսպել և քաղաքակրթել տպէտ խուժանը քան չուանի մը տեսքը :

Երբ Դամասկոս էի, Բաղդէտական Պատրիարքը հօն եւ կու Պաղասատէն։ Նորին Սրբազնութիւնը անսայ ևս և հետո խօսակցեցայ: «Ի՞նչ որ Միջերկրականի Քրիստոնեաները կ'ուզեն հաւասարութենէ աւելի ապահովութիւնն է» ըստ ան: «Թամ, կառավարութիւնը կրնայ մեր կեանքն ու ինչքը ապահովցնել եթէ ուզէ, քանզի մինչեւ իսկ աղէտ ժաղավարզը բնական միաւում մ'աւնի առաջնորդողներու հետեւելու։ Եւ քիւրաւերը պիտի հպատակին կառավարութեան երբ աեանեն թէ ան անկեղծ է իր ջանքերուն մէջ։»

ՔՐԻԼՈՒՄԻԵ

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՆԷՏԻՆ ՍԷԶ ԶՈՂՈՒԱԾՆԵՐՈՒՆ ԹԻՒԸ (*)

Առանա և չըջակայ աղարակները զոհերուն թիւն է 9780

| | | |
|-------------|--|------|
| Հայ-զիւղ | | 1280 |
| Ինձիրլի | | |
| Շէլո-Մուրաս | | |
| Գայրրլր | | |
| Կէմի Սիւրէն | | |

| | | |
|---------------------------|--|-----|
| Միհմանսար | | 850 |
| Թանրի-Վէրափի և աղարակները | | |

| | | |
|-------------|--|------|
| Միսիս | | 1558 |
| Ապա-օղլու | | |
| Սայ-կէշիս | | |
| Գարտ-իսալու | | |
| Համիսիէ | | |

(*) Այս վաւերական ցանկը յաղուած է Ազգ. Պարչ. Քննիչ Մասնախումբի տեղեկագիրեկն։ (Ծ. — Յ. Թ.)

| | |
|--------------|---|
| Երգին | { |
| Զօդ-Մարգուան | |
| Օճազլը | |
| Էօղէրլի | |
| Նամարլը | |

| | |
|-------------|---|
| Եարփուզ | { |
| Գայիփազ | |
| Քիշնիշ | |
| Էքպէզ | |
| Էյրի Պուճազ | |

| | |
|-----------|---|
| Հաճըլար | { |
| Քիւրէճի | |
| Տէմերէք | |
| Թէյէք | |
| Գայա պաշը | |

| | |
|-----------|---|
| Պաղէ քէօյ | { |
| Քէլլէր | |

| | |
|---------------|---|
| Էնթիլի | { |
| Քիւնէս | |
| Փաշա չիփիլիկի | |
| Պոսթան | |

| | |
|------------------|---|
| Պաղէ | { |
| Գուշնու Մուսթափա | |
| Գրզըլաճ | |
| Հասան Պէյլի | |
| Սաֆրանլը | |

| | |
|---------|---|
| Լափաճլը | { |
|---------|---|

| |
|-------|
| Լասնը |
|-------|

| |
|------------|
| Կէօք չայլը |
|------------|

| |
|----------|
| Գուբալար |
|----------|

1171

1577

2623

18839

| | |
|------------------------------------|--------------|
| Հայոց զոհերը | 18839 |
| (*) Յունաց տուած զոհերուն թիւն է | 1250 |
| (*) Ասորիներու » » » » | 850 |
| (*) Քաղգէացւոց » » » » | 422 |
| Ատանայի նահանդին մէջ ընդհ. գումարը | 21361 |
| Հալէպի » » » » | 1151 |
| | 22512 |


Հնդհանուր գումար քան երկու հազար
հինգ հարիւր տասն և երկու :

Առանց մէջ չեն գանուիր պանդուխաները,
որոնց թիւը միշտ անորոշ մնացած է :

(*) Յունաց, Ասորիներու և Քաղցկացւոց զոհերուն
բիւերը՝ իրենց Առաջնորդարաններին առնուած են:

ՀԵՇԱԳԻՐՆԵՐՈՒ ԲԱԺԻՆ


Կիլիկիոյ աղէտին վերաբերեալ վաւերամեռուղթերէն
կարեւոր մէկ մասոր կը կազմեն՝ նոյն միջոցին փոխանակուած
կարգ մը հեռազիրներ, որոնք որոշ կերպով կը լուսա-
րանեն աղէտին շատ մը կէտերը: Կիլիկոյ աղէտին հեռա-
զիրները զիսաւորաբար երեք մասի կը բաժնուին.— 1.
պատօնական հեռազիրներ, որոնք են Օսմ. կառավա-
րութեան՝ կեղրոնէն գաւառային իշխանութեանց հետ



Կիլիկիոյ աղէտին պատօնաբանաւուներէն


Առանայի կուսակալաւ

ՀԵՇԱԳԻՐՆԵՐՈՒ ԱՂԷՏԻ



ԽՈՍ ՇԱ.Ա.Բ. ՊԱ.Յ

որ Մէրիմիլ ազանց միջ վասնդեւմը եւ
անմու անուի ծառալութիւնն մասու առէտէն ետք:



Ալեքսէն անմիջապէս Եսքը Աւանայի կուսակալութեան կոչուած
ՊԱ.ՊԱ.Ն.—ԶԱ.ՏԷ. ՄՈԽՄԹ.Ս.ՅՍ. ԶԷՀԱՆԻ ՓՍ.ԾԱ.

գովանակած հեռագիրները : 2. — Հայ-Ազգային հեռագիրներ , որոնք են Ազգ . պատրիարքարանի գաւառացին Առաջնորդութեանց հետ փոխանակուած հեռագիրները : 3. — Անձնական հեռագիրներ , որոնք են անհատներու կողմէ փոխանակուած կամ պաշտօնական աեղեր արտուած հեռագիրները : Այս հեռագիրներուն ամբողջութիւնը եթէ տալուիլ հարկ ըլլայ հատորներ կը կազմեն , մենք սափառուած ենք միայն կարեւորները ամփոփել այս էջերուն մէջ :

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ (*)

Ա.ՏԱ.Ն.Յ.Ց. ԶԱ.Պ.Գ. ՊԱ.ՏԱ.Ս.Խ.Ա.Տ.Ո.Ւ.Ն.Ե.Բ.Հ.
ԿՈՒՍՈ.ԿՈ.Լ. Ճ.Վ.Ա.Տ. Պ.Ե.Ց. ՀԵՌԱԳԻՐՆԵՐԸ

Առանա 1 Ապրիլ 1325 (1909)

Ներքին գործոց նախարարութեան

«Ոստիկաններէ , ժանուարմաներէ և կանոնաւոր զօրքերէ բաղկացած զիշերասրան խումբերը երէկ իրիկուընէ ի վեր քաղաքին զանազան մասերուն մէջ կը շրջին : Հաւկառակ ասոր սարսափիք բարբովին վարաստած չ'է : Ապակառակ ասոր սարսափիք բարբովին վարաստած չ'է : Ապացուցուած է որ եկեղեցին եկած լուրերուն վրայ՝ Հացայի կոցած են իրենց խանութիւները , զորս առաւտուն բացած էին : Այս ընթացքը տեսնող խամմներն ալ նոյն ընթացքին հեռոււած են : Զինուորական հրամասարին և իրեկայտներու ներկայութեան հարկ եղած խորխամբելիքներու և յանձնարարութիւնները արտուած են : Քրիստոնեաց երեւելիներն ալ իրենց կարգին հրաւիրուած են գալու , ասմաց զալուն կ'սպասուի միեւնոյն անհրաժեշտ յանձնարարութիւնները իրենց ալ ըլլալու համար : »

Առանայի կուսակալ Ճ.Վ.Ա.Տ.

(*) Այս հեռագիրները յաղուած են 1909 Ապրիլ 1-ին ի վեր իրաւակուած օրաբերքերէն : (Ծ. — Յ. Թ. —)

Առանա 1 Ապրիլ 1325

Ներքին գործոց նախարարութեան,

«Առառութնէ ի վեր տիրող խոռվութիւնները իրիկունը մսսամբ դադրեցան։ Խաղաղութեան համար պէտք եղած միջոցները ձեւք կ'առնուին։ Նահանգիս պատկանող Լիփա ներուն մէջ կարգ ու կանոնը ապահովելու համար պահստի վաշտեր մաս առ մաս գէնքի տակ առնուեցան։ Սիսէն և Թարսուսէն սպասուած 150 պահեստի զօրքերով՝ պահակաղօքերն աւելի պիստի ուժովնան։»

Առանայի կուսակալ ՃէվԱ.Տ

Առանա 1 Ապրիլ 1325

Ներքին գործոց նախարարութեան,

«Համիտիէի մէջ ալ խոռվութիւններ ծագած ըլլալով, հոն ալ ջարդ և թալան սկսած են։ Եարփուզի պահեստիներու վաշտէն՝ տեղւոյն վրայ զինուորներ զրկուելու համար հրամաններ տրուեցան սէտք եղած տեղերը։ Գըրեցինք՝ որպէսզի խաղաղութիւնը վերահաստատելու համար անհրաժեշտ խորհուրդներ տալով՝ կարելին ընեն։ Հոս հրացանաձգութեան աղմուկները կը չարունակուին։»

Առանայի կուսակալ ՃէվԱ.Տ

Առանա 1 Ապրիլ 1325

Ն. Գ. նախարարութեան. (կարեւոր եւ սիպողական)

«Նահանգին ներքին մասերուն մէջ խոռվութիւնները մնծ համեմատութիւններ կառնեն, անհրաժեշտ նկատուեցաւ զինուորական վաշտերը իրմնց տեղերուն մէջ պահել։ Հաստատուած ըլլալով որ պատրաստ ոյժին բուն ջոկատը ժամանակին և կացութեան պահանջներուն չի համապա-



Մուսքածա Զիննի փառայի յաջորդող
Ա.ՏԱ.Ն.Ս.Օ.Յ. ԿՈՒՍՈՒ.Կ.Ս.Լ. ՃէվԱ.Տ. Պէտ

տասխաներ, հրամասարին հրամայուեցաւ անմիջապէս զէնքի տակ կոչել Սիլիֆքէի սրահեռավիներուն վաշար, —որոնք Բ. Զօրաբանակին իր սրամկանին — և Մէրսինի ճամբալ Ատանա դրկել:»

Ատանայի կուսակալ ՃԵՎԱՏ

Ատանա 2 Ապրիլ 1325

Ն. Գ. նախարարութեան.—(կարեւոր եւ սիփողական)

«Կը ծանուցուի թէ Համբատիէ և Մէրսինի մէջ ալ խրոպութիւններ ծագած են: Կանչուած զօրախումբերուն հրամայուեցաւ կարգը վերահաստատելու համար աշխատախ: Նահանգիս կեզրուը այս առաւօտ գրգռութիւնը և յարձակումները վերական: Թէեւ կ'աշխատինք քիչ առ քիչ շատցող ոյժերու միջոցաւ՝ տիրող մտայնութիւնը մեղմել, սակայն գեռ չէ նուազած, որովհետեւ պահեստի զօրաբաժնին ջոկատներան տեղափոխութիւնը շատ դժուար է և յապազումներու կ'ենթարկուի: Շատ լու պիտի ըլլար Պէլրութէն ստիպողաբար մէկ կամ երկու վաշտ կանոնաւոր զօրք դրկել, այսակի և Մէրսինի — որ օտարներու և հիւպատումներու բնակավայրն է — դունդերը զօրացնելու համար:»

Ատանայի կուսակալ ՃԵՎԱՏ

Ատանա 2 Ապրիլ 1325

Ներքին գործոց նախարարութեան:—

«Մէրսինի Անդլիական հիւպատուր՝, որ երէկ իրիւ կուն երկաթուղիսլ Ատանա եկած էր, ըստու ինձ որ քաղաքը պիտի շրջադարյի, հակառակ անոր որ զօրաբաժնին հրամատարը իրեն ծանուցած էր՝ քաղաքին ենթարկուած

յեղափոխական վիճակին պատճառուած նմանօրինակ ձեռնարկի մը վտանգաւոր ըլլալը, սակայն անփկա իր մասդրութեան վրայ պինդեց և մէկ սպայ ու 10 զինուորներու հետ ճամբայ եղաւ: Անփկա այս առաւօտ վերագարձաւ և նախապէս իրեն հետեւողներէն զատ հետն առաւ նաեւ ժանտարմաններու հրամատարը և նորէն մեկնեցաւ դէպի քաղաքին ներսերը: Դեռ չէ վերագարձած: Քաղաքին շատ մը թաղերուն մէջ հրդեններ ծագած են և ներկային հրէջ միջոցները կը պաւագն:»

Ատանայի կուսակալ ՃԵՎԱՏ

Ատանա 3 Ապրիլ 1325

Ներքին գործոց նախարարութեան

«Այս գիշեր թէեւ Ատանայի խոռվութիւնները քիչ մը մեղմացած կ'երեւին, լոյց քաղաքին զանազան մասերուն մէջ սարսափելի հրդեններ կը շարունակուին և նաւհանգին ամէն կողմուրը — բացի սահմագէ մը — համակխոռվութեան մէջ են: Նախարարութիւնը զիսէ թէ ի՞նչ վիճակի մէջ կը գտնուին կուսակալութեան սատիկան-զինվիճակի մէջ կը գտնուին կուսակալութիւնը: Բառուորները և սատիկանական կազմակերպութիւնը: Բացարձակապէս անկարելի է ապահովութեան պաշտօնեալ մը մէկ տեղէն ուրիշ տեղ մը փոխազրել:

Զորս գիշեր է զօրախումբերու հրամատարին հետ զինուորական թաղը կը գտնուիմ: Ո՞չ միայն անհատնում զինուորական թաղը կը գտնուածաւ չենք կրցած քնանալ, այլ և զբազումներու պատճառաւ չենք կրցած քնանալ, այն չոր հացը զոր ժամանակ իսկ չենք ունեցած ուաելու այն չոր հացը զոր կրցանք հայթայթել: Կացութիւնը շատ վտանգաւարաւ կրցանք հայթայթել: Կացութիւնը շատ վտանգաւարաւ զինքի տակ կանչուած գաւորէ: Կարգը պահպանելու համար զէնքի տակ կանչուած գաւորէ: Իսալութիւն թարապուսի ջոկատներուն մարդիքը՝ Գարա-իսալութիւն և թարապուսի ջոկատներուն մարդիքը՝ ենթարպատուակելով որ իրենց գիւղերը յարձակումի ենթարպատուակելով

կուած են՝ իրենց զէնքերովը ցրուած են, և թարսուսի գունդերն ալ բանի սոգեկառք մտնելով նմանապէս մեկնած են: Խոկէնտէրունի պահաստիներու գումարտակը 60 մարդէն աւելի չի զրկեր Ճէպէլը-Պէրէքէթ, որովհետեւ խոկէնտէրունի մէջ գերազրգութիւնը և շարժումը ըսկած են: Եիզամիեներու վաշտին երեք հարիւր մարդիքը չորս օրէ ի վեր բաժնուած բաղմաթիւ կէտերու վրայ ուր որ հակոզութիւնը անհրաժեշտ է, բայց ոչ իրեւ պահապան զօրք այլ զիշերապահ (պէքճի): Եթէ քանի մը օրէն — թերեւս վազը — անոնք ցրուին, այլեւս արրամազրելի ոչ մէկ ոյժ կը մնայ: Մէրսինի կացութիւնն ալ մտահոգիչ է: Բնակիչները երեք օրէ ի վեր կտուալարչատունը պաշարած են և զէնք կը պահանջեն: Հիմա ուրեմն երկու վաշտ շուտով զրկուիլը շատ անհրաժեշտ և ստիպողական է:»

Ատանայի կուսակալ Ճէվ.Ա.Տ

Ատանա 8 Ապրիլ 1325

Ներքին գործոց նախարարութեան

«Չորս օրէ ի վեր նահանդին կեղրոնը խազալութիւն կը տիրէ: Որով մինչեւ ցարդ գոցուած վաճառատունները կը բացուին և գործաւորները իրենց գործերուն կ'երթան:»

Ատանայի կուսակալ Ճէվ.Ա.Տ

Ատանա 13 Ապրիլ 1325

Օսմ. Երեսփ. Փողովոյ նախագահին

«1325 Ապրիլ 1ին կուսակալութեանո կեղրոնին մէջ՝ միւրալիւմաններու և հայերու մէջ ծագած խոսվութիւնները տեւեցին երեք օր: Այս պահուս արամազրելի զինուած ոյժով և հրամանատարին օդնութեամբը երկար

գժուարութեանց զիշեր ցորեկ հանգուրժելէ ետք կարելի եղաւ առաջքը առնել: Մինչեւ երէկ անզորութիւն կը տիրէր: Երէկ կէս օրուան մօտ հայկական թաղերու մէջ նոր պայթումներ լսուեցան, ինչ որ յուզում և խռովութիւն սերմաննեց իսլամ բնակչութեան մէջ, որոնք սկսան կառավարական պաշտօնատունը խուժել: Անմիջապէս զինուորներ զրկուեցաւ և պայթումներ լսուած թաղը պաշարուեցաւ:»

Արժանահաւատ կերպով եղեկացանք քէ մէկ ժանի հայ Ֆետայիներ էին խթում հանողները:

Դիշերը հրդեհ ծագեցաւ քաղաքին մէջ երկու տեղեր, հակառակ՝ առաջքը առնելու համար վասնուած ջանքերուն, գործը չափազանց ծանրացաւ և գժուարացաւ: Խոսվութեան առաջքը առնելու և հրդեհը մարելու համար, մեր ձեռքը գտնուած միջոցները անբաւական էին:

Միայն երէկ առատու համոզ մէկ քանի կանոնաւոր զօրաբաժիններ՝ պահակախումբերու բաժնուելով և ձեռք առնուած զինուորական զանազան միջոցներով առ այժմ կարելի եղաւ խոսվութիւնը հանգարանեցնել:

Ժողովութիւննը՝ թաղերը ինչպէս նաև օտար հաստատութիւնները պաշտպանած է:

Խոսվութիւննը Հաճընի ինչպէս նաև նահանգիս զանազան կողմերուն մէջ կը շարունակուի:

Կը յուսացուի թէ Հաճընի մէջ խաղաղութիւնը պիտի վերահաստատուի, նկատելով որ Սիսի պահեստիները, ինչպէս նաև մարմին մը որ պաշտօն ունի հաշտութիւն կ'սքելու, զրկուած են մէկ քանի օր առաջ: Նիզամիչ գօրաբաժին մը զրկուած է Տէօրթեօլի և Ճէպէլը Պէրէքէթի բնակչութեան մտահոգութիւնը ցրուելու համար: Այս զօրաբա

[Կիլիկիոյ Աղէմլ, Յ. Յ. Թ.]

Ժինները կարող են կարգը վերահաստատելու Տէօթեօլի, Ճէպէլը Պէրէքէթի և Խոլահյէի մէջ, հետեւապէս այս մասին պէտք եղած հրահանգները արուեցան:

Կացութիւնը շատ ծանրացած և զրգութիւնը ծայր աստիճանին հասած էր: Միայն 300 հոգինոց կանոնաւոր զօրաբաժինի մը պատրաստ դանուիլը, զէնքի տակ կոչուած պահեստիներու անվարժ և անկանոնութիւնն ու համազգեստ չունենալը պատճառ եղան դժուարութեանց:

Երկրին երեք օրուան մէջ խաղաղիլը՝ որ 50-60 հազար բնակիչներ այս ու այն կողմ յարձակմանց ենթակայէին, պարզապէս ձեռք տանուած միջոցներու արդինքն է, նոյնպէս օրէնքի անսասասոցներու վրայ՝ որ կողմին որ պատկանին կրակելու համար զօրախումբերու արուած հրահանգները դիւրացուցին դործը:

Իրու է որ եթէ գէպիին սկիզբը արամազրելի ըլլար պէտք եղածին շափ զինու որ և մէկէ աւելի անգամներ եղած խնդրանքներուն դոհացում արտէր, կարգ ու կանոնը աւելի կանուխէն կարելի կ'ըլլ որ վերահաստատել:

Ներքին Գործոց Նախարարութեան խորհրդական Ատիլ պէտի նշանակալից և խորհրդաւոր մէկ հեռագիրը, որ զանազան մեկնութիւններու աեղի առւաւ:

Կ. Պոլիս 1 Ապրիլ 1325

Աւանալի կուակալուքեան

«Մեծագյն ուշադրութեամբ հոգ ասարէք որ վեսս չի հասնի օտարահպատակներու, կրօնային հաստատութեանց և հիւպատասարաններու:»

Ներքին գործոց նախարարի խորհրդական ԱՏԻ.

ՃէՊէԼԻ ՊէՐԵԲԷԹ (ԵՐԶԻՆ)Ի ՄԻԹԵՍԱՐԸՑ
Ա.Ա.Ֆ ՊէՅԻ ՀԵՌԱԳԻՐՆԵՐԸ

Ճէպէլը Պէրէքէթ կամ Երզինի միւթէսարը Ասաֆ պէյ՝ աղէտին տարածմանը համար ամէն միջոց գործադրեց և նոյն իսկ Օսմանիէի, Պաղէէի, Հասան Պէլլիի և Մջականերուն մէջ ջարդուած հազարաւոր քրիստոնեաններուն գահիճը այս մարզը կրնայ սեպուիլ: Անխիզն կառավարիչը Ատանայի աղէտին լուրը առած վայրկեանին հեռագրած էր Օսմանիէ և Պաղէէ որ Ատանայի հայերը ապստամբած և տակնուվրայ ըրած են քաղաքը: Այս սոսկալի լուրը հասած տաեն տեղւոյն թուրքերը բնականաբար զրգուուած և մոլեսանդական տպիտութիւնով մը քար ու քանոդ ըրած էին այն կողմներուն հայութիւնը: Դժբախտաբար թէեւ չունինք այն անիծեալ հեռագիրներուն պատճէնները, սակայն պարունակութիւնները լաւ ենք ամենէն հաւատալի և իրազեկ աղբիւրներէ: Հոս պիտի ներկայացնենք միայն Ներքին Գործոց Նախարարութեան ուղղեալ խոռվայոյզ և զրպարատպից մի քանի հեռագիրները, որոնց մէջ ալ կը պատկերացնէ իր ներքին սեւ հոգին: Աղէտէն հատքը կազմուած Ատանայի Պատերազմական Ատեանը՝ Ատանայի կուսակալ Ճէվատ պէյի տրուածին առափանչութեամբ պատճեան միացնեալ խոռվայոյզ մ'ալ գատապարտեց այս մարզը, որուն համար կը լսնէք թէ այսօր զարձեալ կարեւոր պաշտօնի մը կծուած է: Ահա Ասաֆ պէյի հեռագիրներէն մի քանին, որոնք իր կեանքին սեւ էջերը պիտի կազմեն և իր զոհերն ու հազարաւոր որբերն ու այլիները անէծք պիտի կարգան յաւիտեան:

Երզին Յ Ապրիլ 1325

«Այսօր Տէօրթ-Եօլի շրջականներէն 4000ի չափ Հայեր՝ Մարթինի հրացաններով զինուած՝ գիւղաքաղաքին ուր զը կ'ամրանան, ծառեր կը կարեն, պատճեններ կը չինն: Կը տեղեկանանք թէ՝ շրջակայ գիւղերու Իոլանթները իրենց սահմաններուն մէջ կը հաւաքուին: Ոստիկանութեան քօմիսէրը, ժանաւարմաններու հրամանասարը և քանի մը երեւելիններ զրկուեցան Օձագլըի դիւզը, երկու կողմերուն ալ խրամաններ տալու և մինչեւ զօրախումբերու գալուսարը սպաննութինները արգիւլու համար:»

Ճէպէլը Պէրէքէթի միւթէսարը Ս.Ս.Ֆ ԷՍԱԾ

Երզին Յ Ապրիլ 1325

«Այս կողմէն շատ ուժգին հրացանաձգութիւն մը կը լսուի: Եթէ յարձակումը սկսի պիտի ստիպուիմ ընտանիքիս և բնակչութեան հնատ Օսմանիէ ապաստանիլ, քանի որ այս տեղը պաշտպանելու համար բնակիչներէն և զինուորներէն առ առաւելն 200 հոգի միայն պիտի կրնան կոռուիլ: Սանձագնիս (այսինքն իր վարչութեան տակ գանուող գաւառներն ու գիւղերը) բոցերու մէջ է, անպատճառ երեք կամ չորս վաշտ զօրք զրկելու է:»

Երզին Յ Ապրիլ 1325

«Կացութիւնը երթալով կը վատթարանայ: Պազչէի մէջ ոստիկաննապետութիւնն իսկ վստահելի չէ: Տէօրթ-Եօլի մէջ մօսաւորապէս հինգ հազար՝ Մարթիններով զինուած հայ կայ: Անոնք ամրութիւններով զիւզը շրջապատած են և հետզհետէ կը պաշարեն շրջակայ գիւղերը: Սանձագին կեղրոնք սոսկալի կերպով սպառնալիքի տակ է: կիները կուլան: Սանձագը ողբ ու կոծով կը թնդայ: Շնորհ


Օսմաննիէի մէջ նահաւակուած

Ա.Խ.Բ. ՄԵԴԻՍ.Գ. ԷՐԵՎԱՆԻ ՔՐԱԿԱՐԱԿԱՆ

Այնուայի և Խորբերդի Աւուածարաւ նական վարժարաններէն շրջամատար:



Օսմաննիէի մէջ նահաւակուած
Հիւսիշ-Բանանուցի և իր հաւելեցուած



ըլլուի աճապարանքով գոնէ կանոնաւոր զօրքի ջոկատ մը դրկելու և Խսկէնատէրունի պահնասիները այս գիշեր խոկ ճամբաց հանուին։ Պաղէի գախմագամը կը ծանուցանէ թէ Զեյրունեն եւ Մարատէն բազմաբիւ Հայեր զիւղախումբը պիտի ալրեն։ Կը խնդրենք որ այս վառանդը խափանելու համար սախալողական հրամաններ տրուին Հայէսի իշխանութեան։»

Երգին Յ Ապրիլ 325

«Տէօթ-Եօլի Հայերը թիւով հինգ հազարէն աւելի են։ Խրաժներ տալու համար զրկուած հազարապետը և իրեն ընկերացողները վերագարձան չի կրնարով անոնց հետ աեսակցիլ։ Հայերուն կողմէ ժողովուրդին վրայ սոսկալի հրացանաձգութիւն մը սկսաւ։ Խոլամները զիմադրելու համար, գաւաղաններ միայն ունին, մինչդեռ միւխաները կատարելապէս զինուած են։ Մեր ժողովուրդը հայերուն կէսէն ալ քիչ է։

Եթէ այս զիշեր Տէր մի արասցէ անոնք յաղթեն (Հայերը) և կեզրոնք գան, ոչ մէկ ողջ մարդ պիտի մնայ։ Անմիջապէս հոս զրկեցէք Խսկէնատէրունի մարդիկը և այն ջոկատը որ պարտի գալ ասկից զատ փափաքելի է որ Միսիսէն ալ ջոկատ մը զրկուի։ Վայրկեանները հետզհետէ աւելի թանկազին կ'ըլլան և ողբ ու կոծերը մինչեւ երկինք կը բարձրանան։»

Երգին Յ Ապրիլ 1325

«Պաղէի գախմագամը կը տեղեկազրէ թէ դէպեկը մեծապէս ծանրացած են, թէ ժողովուրդը յուզուած է, աղաղակներ կ'արձակէ և թէ պէտք է հոն զօրագունդեր զրկել։ Քանի որ ասկից զրկելը անկարելի է, եթէ կարելի է Խոլահիէ և Օսմանիէ Գաղաններէն օգնական ուժեր զրկուի։ Խոլամները կը համախմբուին, յանձնարար-

ուեցաւ գախմագամին որ անոնք (խամամերը) միմիայն ինքզինքնին պէտք է պաշտպանեն, բայց ինչպէս որ Զեր Վահամութեան ծանօթ է, բակիչները չի պիտի կրնան ինք զինքնին պաշտպանել, որով բացայաց է թէ ծանր դէպեկը տեղի պիտի ունենան, զօրախումբերու պէտք կայ։»

ՍԻԾԻ ԿՈՐԱՎԱՐԻՉ ՀԱՍԱՆ ՊէՅԻ ՀԵՌԱԳԻԹՆԵՐԸ

Գողան (Միա) Յ Ապրիլ 1325

«Գարս գաւառակին խում բնակչութիւնը ինչպէս նաև շըլակայքի Զէրքէլ, Զէչէն և ուրիշ վաշկառու ցեզնը Ատանայի և Համիլոնէի Խոլամ ու Հայերուն միջեւ ծագած դէպեկը էն վերագրգուած Գարս գաւառակին Հայերը չարգելու ծրագիրը կազմեր են։ Քրիստոնեանները այս մասպետիւնը հմանալով զինուած, հաւաքուած, պատնէններու ետեւը զիրք բանած և իրենց թաղերուն ու եկեղեցներուն մէջ ամրացուն են։ Այս պատրաստութիւնները պատճառ եղած են որ յուղումը աւելնայ Խոլամ բնակչութեան, որ նրէկ քազքին չուրջը համախմբուած էր։ Անմիջապէս Խէլէմնները և երևելինները պէտք եղած խրանները տաւին բնակչութեան և յաջողեցուն քիչ մը հանդարտեցնել։ Միւնայն տաւին աւելացի 25 պահեստի զօրք ուժապարանքով հրախրուելով, զինուած երէկ գիշեր Գարսի վրայ զրկուեցան զօլ աղասի էմին էֆ.ի հրամանատարութեամբ։ Զինուորական խումբը՝ տեսնելով որ Հայերը չէին ուզեր իրենց պատնէններէն զուրս ելլել, և շրջակայքի բազմութիւնը առանց խրան մտիկ ընել ուզելու, աւելի բազմութեամբ կը համախմբուէր, որով անկարելի էր ցրուել հակառակորդներ-

րը, այսօր սախուեցան զէնքի դիմել։ Շատ մը տեղեր հրդեհ ծագած բլալը կ'իմացնեն մեզի։

Տրամադրելի զինուորական ուժերը քիչ առաջ դէպքին վայրը զրկուեցան։ Բայց կ'երեւի թէ՝ կառավարչանիստ քաղաքէս մէկ քանի ժամ հեռուն գտնուող զիւղերն ու ագարակները պաշարուած, հրդեհուած։ ինչքերը և արջանները թալանուած և գողցուած են։ Այս գէպքերը հասարակաց կարծիքին վրայ մեծապէս աղջած են, հետեւարար շատ հաւանական է որ ցաւալի դէպքեր ծագին այսուղի իսկամ և Քրիստոնեաներու միջև։ Խոռվութեանց ծաւալումը արգիլերու համար մեծագոյն ջանքեր ի գործ գրուած են, բայց անկարելի է կատարելապէս յաջողի այս ջանքերուն մէջ, քանի որ իրեւոյժ քանի մը ոստիկան զինուոր միայն ունինք և պահստիները անդափոխելու համար մեծ դժուարութիւններ կը կրենք։ Կացութեան մասին կուսակալին տեղեկութիւններ պիտի տրուի։ Գոնէ հու՝ աճապարանքով վաշտ մը զինուոր զրկելու շնորհը չի զլացուի։»

Գողան (Սիս) Յ Ապրիլ 1325

«Կարելի եղածին չափ շուտ և արագօրէն բաւականաչափ զօրք զրկելու համար տրուած հրամանները գործադրուած են։ Ասկից զատ Ատանայէն Հայոց առաջնորդին կողմէ զրկուած պատուիրակութիւն մը իսկամ ազգարենակչութեան յորդորներ տուաւ։ Վերջապէս մինչեւ՝ հահանգին կեղրոնէն գալիք զօրախումբերուն ժամանումին բոլոր միջոցներուն զիմուեցաւ։ Երկու կողմի ամենէն ազգեցիկ երեւելիններէն մէկ քանին ժողով գումարեցին և անոնց Պատրիարքարանին ու Շէլս իւլ իսկամութեան կողմէ խիստ աղդաբարարութիւններ եղան։ Բացարուեցաւ թէ՝

Արյուշի մէջ նահաւակուած
ՊԱ.Տ. Ա.Ա.Տ.Ա.Ն. Թ.Օ.Գ.Ա.Վ.Լ.Ե.Ր.Ա.

Հարիբոյի, Ֆեռի Հայ Բող նարզիշը էր։

(1854—1917)

Աւանայի մէջ նահաւակուած
Պ. Մ. Ա. Բ. Տ. Ի. Պ. Տ. Օ. Մ. Ա. Վ. Ա. Ա.

Հարիբոյի, Այրիքանի Կ. Թ. Վարդէ էն շշամաւարս

(1835—1909)



նմանօրինակ յարձակումներ և բոնաբարումներ արգիլուած են, ինչպէս քաղաքային օրէնքներով նոյնպէս Շէրիաթով, բացատրուեցաւ որ մենք պէտք է համերաշխ և խաղաղ ապրինք, հետեւելով Միութեան Արդարութեան և Հաւասարութեան սկզբունքներուն, որոնք հաստատուած են Սահմանադրութեամբ, թէ՝ մենք պէտք է որ զիրար սփրենք և փոխադրածարար յարգենք մեր իրաւունքները, թէ՝ պէտք է անմիջապէս վերջացնել խոռվութիւնները, թէ՝ ամէն մարդ ըստ առաջնորդ պէտք է իր գործին երթայ և զգուշանայ խաղաղութիւնը վրդովելու հանգամանք ունեցող ամէն դործէ։ Ուրեմն յուսալի է որ այս ջանքերը ձգտին բաղխումները արդիկելու և կարգն ու ապահովութիւնը անմիջապէս հաստատելու։

ՄԵԾ ԵՊԱԲՔՈՍԻՆ ՀԵՌԱԳԻՐԸ

ԱՏԱԿԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒՔԵԱԾ

«Գարսի մէջ կոհւները սկսած, կեզրոնին շրջակայքը գտնուող ազարակները յարձակումներու ենթարկուած և թարանուած են, Գողանի բոլոր ուժերը զրկուած են, պահեստիներու տեղափոխութիւնը մեծ գժուարութիւններու կը հանդիպի. ուստի Գողանի կառավարիչը շուտով վաշտ մր զօրք զրկուիլը կը պահանջէ։ Որոշուեցաւ ուժերը միացնել և անմիջապէս զրկել։ Բայց մինչեւ իրենց հասնիլը անհրաժեշտ է որ բոլոր կարելի միջոցներուն դիմուի. Կառավարիչը հաւիրուեցաւ ամենէն ազգեցիկ պարագութիւններէն մէկ քանին կանչուին և Շէյխ-իւլ-իսլամի ու Հայոց Պատրիարքարանի պատուիրակութեան կողմէ անոնց խրաններ արուին, մէկ

խօսքով ամէն բաղխում և յարձակում հեռացնելու համար անոնց պէտք եղած խրանները տալ հրամայուեցաւ։

Կարելի եղածին չափ չուտ հանդարասութիւն և խաղաղութիւնը վերահսկուած է կողմէ ամենէն ազգու և անմիջական միջոցները անշուշտ կը հաճիք ձեռք առնել։»

«Թագվիմի Վեգսի» պաշտօնաթերթի 24 Մայիս 1325 թուակիր համարին մէջ հրատարակուած է տեղեկագիր մր, սասրազրուած Ատանայի կուսակալ Մուսթաֆա Զինի, զինուորական Հրամատարին և սպաններու կողմէ։ Այս տեղեկագիրը բացարձակապէս կը հերքէ այն լուրը թէ Տէտէ-ազամէն զրկուած երկու գումարակա զինուորները Ապրիլ 21 իջարին մասնակցած են։ Հրամատարը կ'ըսէ որ յիշեալ Զօրախումբը Ատանա մասաւ Ապրիլ 12ին կիրակի առաւօտ և բանակեցաւ Գրշա Մէյսանի կոչուած անզը։ Իրիկունը զինուորները ըստ սովորականին զինուորական բանակատեղին առջեւ տողաշրուած էին, ժամը 10ին (ը. թ.) քաղաքին կողմէն հրացանաձգութեան ձայններ բառեցան։ Քիչ յետոյ զնդակները զինուորներուն աջին ձախին սկսան թափուիլ։ Իսլամները որ զիրքերուն մէջ հաւաքուած էին կը պոռային թէ «Հայերը իրենց յարձակումները վերսկասն»։ Սակայն զինուորները զինուորական իշխանութիւնն շարժելու հրաման առած չ'ըլլալով այնպէս զէնքի տակ մնացին հրամանի սպասելով։ Հրամատարը որ կը ձանշնայ զինուորներուն անձնութիւննը, խստիւ կը հերքէ հրացանաձգութեան և կողուուածի մասնակցած ըլլալուն լուրը։ Զինուորական մթերանոցներուն մէջ ըլլա-

իվ քննութիւնը ցոյց պիտի տայ թէ զինուորները բնաւ զէնը չեն պարպած : Ատանայի բոլոր զինուորականները կր խնդրեն կառավարութենէն որ գասարանին յանձնուի «Օսմանիշէր Լօյտ»ի Մէրսինի թղթակիցը , որ զինուորները երկրորդ ջարդին թալաններու մասնակցած , չենքեր հրդեհած րլալու յանցանքով ամբաստանած էր : »

«Կառավարութիւնը կր յայտարարէ նաեւ թէ ոչ մէկ կոյս թուրքերուն կողմէ պղծուած է , մէկ հաս միայն հայութ անունով մէկու մը կողմէ պղծուած և այն ալ Պատերազմական ատեմնին յանձնուած է : »

«Լա Թիւրքի» լրագիրը կը գրէ թէ պաշտօնական հեռագրի մը համաձայն Ատանայի մէջ միայն 1000 մարդ ջարդուած է , որոնց 250ը խարճ : Ատանայի կուսակալին մայիս 1 թուակիր հեռագրին համաձայն Ատանայի նահանգին մէջ 1924 խարճ սպաննուած և 533 վիրաւորուած են , իսկ հայերէն միայն 1455 հոգի սպաննուած և 383 հոգի վիրաւորուած են : Վիրայէթին ամբողջ բոհակչութիւնն է 350,000 , որոնց 48,475 հոգին հայ են »(*) :

Սոլէտէն ետքը Ատանայի կուսակալութեան կոչուած Պատանզատէ Մուսթաֆա Զինի փաշայի կարեւոր մէկ պաշտօնագիրը

Նիրքին գործոց նախարարութեան

«Խոլամներուն ազատ ճգուած ըլլալուն լուրը սխալ է : Ամէն օր կ'առնեմ խարճ և ոչ խոլամ բանտարկեալներուն

(*) Այս տղերը կը դնենի իրեւ մմոյշ այն սեւ օրերուն մէջ տիրող հոգեթանութեան կամ աղետին յացս օտարաց թերեւացման համար ցոյց տրուած ջաներուն :
(Ե.—Յ. Թ.)

թիւը , որով պէտք է հերքել այդ լուրը , «Մանզումէի էֆքեար»ի , «Ճէրփաէի Շարգիէ»ի (*) և ուրիշ թերթերու թղթակիցներուն նպատակը այնպէս հաւտացնել տալ է թէ Հայերը ձերբակալուած են . իսկ Խոլամները ազատ կը շրջագային : Սակայն կատարուած պաշտօնական քըննութիւններէն՝ Խոլամ երեւելիներուն դէմ ապացուցուած և ոչ մէկ բան գտնուեցաւ , թերեւս ապագայի քննութիւններուն մէջ անոնք ալ յանդիմանելու բան մը գտնուի : Հայերու Կրօնական պետին , Հայոց Պատրիարքարանի վրկած պատուիրակութեան ըսած ենք թէ կրնան առանց վախի մեղ ցոյց ալ այն Խոլամ երեւելիները , որոնք խոռվութիւններու մամակցած են , բայց մինչեւ ցարդ մեղի բան մը չեն յայտնած : Մէկ քանին՝ անստորազիր տեղեկագիրներ զրկած են Պատերազմական Ատեմնին , որ պատախանած է թէ լուրջ քննութիւն մը տեղի պիտի ունենայ , խոռվութեանց կազմուկերպիչ և սատարողները գտնելու համար : Կարելի չէ առանց ընդհանուր դատավագին գրական ամբաստանութիւններուն և առանց ամբաստանեալին , Պատերազմական Ատեմնը ամբաստանել և կառավարութիւնը իրեւ յանցաւոր ցոյց տալ : Ամբաստանողները թող անուններ տան , հետաւողնութիւններ տեղի ունենան , այն առեն պիտի տեսնենք թէ ամբաստանութիւնները ճշմարիտ են թէ ո՛չ :

Գալով թարսուսի Հայերուն դէմ եղած բռնի վկայութիւններուն , երբ հեռազիր պատախանը առնեմ Զեզի կը պատախանեմ : Կառավարութեան անձանօթ է Գր-

(*) «Մանզումէի էֆքեար» եւ «Ժաւանակ» օրարերուն թղթակիցն էր այս պատմութիւնը գրողը եւ «Ճէրփաէի Շարգիէ»ի թղթակից եղբայրը Պ. Պետրոս Թէրզ եւան :

բըգ-խանի բոլոր հայերուն ջարզուած ըլլալու պարագան, քանի որ այս դիւզը Հաղէպի կուսակալութեան կը պատկանի:

Զոհերուն թիւը 30,000 հաշուելը զրագարատութիւն է: Զոհերուն ընդհանուր թիւը 10,000էն վար է: Հակառակ բոլոր ջանքերուս չի կրցայ իսկական թիւը ճշգել, բայց ամէն պարագայի մէջ 30,00) եղած ըլլալը պէտք է հերքել: Զրպարատութիւն մըն է նաեւ երբ կ'ըսնն թէ Պութս կամ ալլուր յուզումնայի հեռագիրներ զրկողներուն սպառնալիքներ կ'ըլլան: Թերթերուն հրատարակութիւնները հերքելու համար իմ տեղեկագիրներս կը բաւեն: »

Ասանայի կուսակալ ՄՈՒՍԹԱՅԻ. ԶԵՂՆԻ

1909 Մայիս 19 «Օսմանիչեր Լոյտայն. —

«Ասանայի կուսակալը հեռագրով կը տեղեկացնէ թէ՝ իսլամութիւնն ընդունիլ ուզող հայ կիներուն խնդրագիրները կը մերժէ, որպէսպի չ'ենթադրուի թէ հայուհեները վախու և ձնշումի ազգեցութեան տակ են: Այնուրը թալահողներու կողմէ առեւանդուած և բոնի ամուսնացուած հայ կիներու և երիտասարդ աղջիկներու շուրջ կը դառնայ»:

Արտաքին գործոց նախարար Րիփաթ փաշայի պատասխան-հեռադիրը Հ. Յ. Դաշնակցութեան կեզրոնին ուղղուած, Ժէնէվի Օսմ. ընդհ. հիւպատոսին միջոցաւ:

«Աթանակուլ» 28 Մայիս 1909

«Վերջին խռովութեանց մէջ հայերը մասամբ յանցաւոր են: Կարելի պիտի ըլլար ջարդերուն առաջքը առ-

նել ևթէ զօրագունդերը ժամանակին հասած ըլլային, պէտք է կառավարութեան վրայ կատարեալ վաստահութիւն ունենալ, որն որ խիստ միջոցներ ձեռք տուած է խռովութեանց պատմանատուները պատմելու համար:»

Ներքին գործոց նախարարութեան խորհրդական Ատիլ պէյի բացատրութիւնները Օսմ. Երեսփ. Ժողովին առջեւ.

«Ատանայի գէպկերը ցաւալի և կսկծալի են և ասոնց հեղինակները արժանի են անէքքի և զգուանքի: Ապրիլ 1ին Ատանային հեռագիր մը եկաւ, որով կը տեղեկացնէն թէ հան յիզագուսութիւն մը ծագած է և թէ թարանի կը արուի: Նախարարութիւնը այս հեռագիրը ըստանալուն պէս՝ հեռագիրով անհրաժեշտ հրահանգներ տուաւ կուսակալութեան: Այս հրահանգներով ըստուած էր. — Շարժման մէջ դրեք Տրամադրելի բոլոր պահակները, զինուութեաները, ժանարմաները, ոսքիանները. ամեն կողմ դրկեցէ: Երկու կողմին ալ խրաներ տուէ, բացարձակ հանդարտութիւն պահեցէ, բոլոր խռովարակները արգիլեցէ: Պատերազմական նախարարութեան գրած ենք, պէտք եղած ամենեն մօսիկ զօրախումբերը պիտի դրկուին, մինչեւ այդ ատեն ի գործ դրեք ամեն միջոց: Ընդհարումներու առաջն առէք: Հոգ Տարէ որ ընակչութեան զանազան Տարրերը իրարու դէմ շելլան եւ թէ 08ԱՄՆԵՐ. 0. ՆՀԱՆԳԻՍ Չ'Է-ՆԵՆ: Միւնոյն ատեն պատերազմական նախարարութեան գրուեցաւ աելուոյն վրայ զրկելու բաւարար ոյժ, ամենամօտ վայրերէն: Մեծ եպարքութեան ալ զիմում եղաւ: Նախարարութեան հեռագիրներն ու պաշտօնա-

գիրները՝ զինուորական ուժին վութով առաքումը կը պահածէին և հրահանդները կրկնուեցան հետեւեալ օրը և յաջորդ օրերը։

Բաց սասափ Զորեքշաբթի օրը նախարարաց խորհուրդ գումարուեցաւ։ ևս հարցուցած էի պատերազմական նախարար Էտհէմ փաշային «Եթէնափիմ, աեղական զինուորական ուժերը բաւական են», «ո՞չ» պատասխանեց, ասոր վրայ հարցուցի թէ «ո՞ւրկէ կարելի է զինուորական խումբեր զրկել, պատասխանեց թէ «երկու զօրաբաժին կը պատրաստուի Բ. զօրաբաժնակէն։»

Մինչեւ կուսակալութեան տեղեկութեանց համաձայն խոտվութիւնները կը տարածուէին և սկսած էին ուրիշ տեղերու մէջ ալ, ուրեմն երկու զօրաբաժին չէին կրնար բաւել, հետեւապէս պատերազմական նախարարութենէն պահանջեցի որ սափողաբար զրկեն Սիլիֆքէի զօրաբաժինը, զոր կուսակալը կ'ուզէր։ Պատասխանեց թէ պիտի զրկեն Սիլիֆքէի զօրաբաժինը, բայց մինչեւ այս միջոցին այլեւս անօգուտ էին երկու զօրաբաժնները։ Այո՛, ըսի զրկեցէք Սիլիֆքէի զօրաբաժինը, բայց զրկեցէք գոնէ երկու զօրաբաժնները, նոյնիսկ եթէ կարելի է ուրիշ տեղերէ ալ զօրագունդեր զրկուին, գործը թող չերկարի։ Ամէն կողմէ կազմակերպեցին բոլոր արամազրելի ուժերը և զրկեցին։

Դժբախտաբար ժամանակին չողենաւներ պատրաստ չ'ըլլալով՝ զօրախումբը յուպազեցաւ և այն ատեն հոն ժամանեց որ այլեւս ատեն չկար առաջքն առնելու խոռվութեանց։ Վերջին հեռագիր մ'ալ կայ կառավարիչէն։

Եթէ ժողովդ կը փափաքի մեր զրած հեռագիրներն ու պաշտօնագիրները արամազրելի են, մէկը միւսին եւ անէն կը կարգամ։»

ՀԱՅ-ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Սիս 4 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Ամէն կողմ ընդհանուր ջարդ, թալան, և հրկիզում կը շարունակեն։ Այսօր կ'ապաստի յարձակումը նաև Միսի վրայ։ Ժողովուրդին սարսափը սոսկալի է, ինզրեցէք կառավարութենէն արտգափոյթ տնօրինութիւն։ Ժողովուրդին կենաց առանցովութեան և հանդարտութեան վերահստատումը կ'աղերսենք։»

Կիլիկոյ Կաթողիկոս ՍՍ.ՀԱԿ

Առանա 4 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Զարդն ու հրդեհը գաղրեցան, աւերն ու վեասը շատ մեծ են։ Սափողաբար օգնութիւն։ Քաղաքէն գուրսի վիճակէն տեղեկութիւն չունինք։»

Առաջնորդական փոխանորդ ԱՐՍԵՆ ՔԱՀ.

Առանա 4 Ապրիլ 1909

Հայ-նոռմեականաց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Երեք օր շորունակ քրիստոնեայ ժողովուրդը վայրագորէն ջարգուեցաւ, կ'ողովառուեցաւ և հրկիզուեցաւ։ Անձի ահազին կորուստ կայ։ Եկեղեցուոյ շրջափակը խոռնուած է ահաբեկ և սովորուել ժողովուրդը։ Դեռ կը շարունակեն ջարդն ու հրկիզումը։ Գիւղը գտնուող մեր տրունակեն ջարդն ու հրկիզումը։ Գիւղը գտնուող մեր գարակն ալ բոլորովին փճացած է։ Հայհանուր վիճակը յուսահատական ։ Թգնութիւն։ Միւնոյն դէպքեր Տաղասոն, Սիս և այլուր։»

Հայ-Հոռմէմէականաց Առաջնորդ ԹէՌԶԵՍՆ

Համբին 6 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Աստանայի, Սիսի և Տարսոնի մէջ տեղի ունեցած խրովութիւններուն և յուղումներուն պատճառով քաղաքիս բնակիչները գուրս չեն ելլեր։ Հասկցուած է որ շրջակայ խալամ գիւղացիներն՝ աւարառութեանց և ընդհանուր ջարդի համար քաղաքիս վրա պիտի յարձակին։ Այս տեղի սովոր ա՛լ աւելի սասակացաւ, վասնդի մէջ ենք։ Կը խնդրենք որ անմիջական օգնութեան համար։»
Առաջնորդ Հայոց ՆերԱկա ՎԱՐԴԱՊԵՏԵՑ

Կ. Պոլիս 6 Ապրիլ 1909

Ատանայի Առաջնորդութեան

«Աստանայի նահանգին վշտայի պատահարներուն համար մեզ հետ միւս հասարակութեանց և Օսմ. Երեսփոխանաց կողմէ գիւղում եղաւ վարչութեան, խոստացաւ անկարգութեանց տառչքն տանել, հանգարտութիւնը վերահստատեալ և կարօտելոց օգնել, Ազգային շրջանակի մէջ ալ կարեւ որն ի գործ կը զրուի։ Եերկայ վիճակն ընդարձակ տեղեկագրեցք։»

Պատրիարքական Տեղապահ ՅՈՎՀՈՆՆԵԿ ԱՐԺԱԲՈՒՅՆԻ

Կ. Պոլիս 6 Ապրիլ 1909

Ատանայի նահանգին Հայ Առաջնորդութեանց

Ցուոք կիմացուի թէ Պաղչէ գաւառին մէջ ալ ջարզը կը շրաբնակի գէպին հանգարացման համար աշխատեցէք կուսակալին և կաստարարութեան պետերուն հետ։ Ազգուագէս կը յանձնարարուի վերջին ծայր ջանալ հանգարաբութեան և վերջ առաջ կասորածին։ Այս Ազգութեան շրջանին մէջ Մահմանագրականութեան և Հայրե-

նասիրութեան հակառակ եղելութեանց յառաջ գալուն պատճառներն անհասկնալի են։ Շէլիս-իւլ-իսրամ էֆ. ին կողմէն ալ թուրք ժողովուրդին հարկ եղած յորդորները կատարուած են։»

Պատրիարքական Տեղապահ ՅՈՎՀՈՆՆԵԿ ԱՐԺԱԲՈՒՅՆԻ

Ատանայի կրօնական պետերուն կողմէ տրուած հեռագիրներէն մեկը .

Ատանա 6 Ապրիլ 1909

Օսմաննեան Երեսփոխանական ժողովոյ նախագահ

Մուսթաֆա Նուրի պէյ էֆ. ի

«Ճինկիղիսան և Թիմուրլէնկի օրերուն մէջ տեղի չունեցած անիրաւութեանց և հարստանարութեանց ենթարկուեցանք։ Անդորրութեան և հաւատարմութեան մէջ գանուող ժողովուրդ մը՝ խզի և արգարութեան հակառակ անբացարելի վայրենութեանց ենթարկուեցաւ։ Թալան, հրզեն և ջարզը՝ վճացումը ահողջացուցին, անօթութիւն և հիւանդութիւնները մնացածը պիտի լրացնեն։ Ատանայի նահանգը ոչ-խալամ ժողովուրդին համար աւերակոյտ գերեզման մը եղաւ։ Խալամ ժողովուրդին ոչ խալանիերու վրայ՝ ասանկ առանց խզածակիլը թոլլատրող և նոյնիսկ օգնող կառավարութեան մը կառվարութիւն անոււանելու կը կասկածինք։ Ուստի առանց ժամանակ կորսուցնելու վիճակնիս քննելու։ Վեսանիս վճարելու և պատասխանատու պաշտօնեանները գատարաբելու համար մասնաւոր յանձնաժողովի մը զբրկուիլ՝ մարդկութեան, Արգարութեան և ճշմարտութեան անունով կը խնդրենք։»

Հաճըն 6 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Առանայի, Սիսի և Տարածնի մէջ տեղի ունեցած խրսովութիւններուն և յուզումներուն պատճառով քաղաքիս բնակիչները գուրս չեն ելեր: Հասկցուած է որ շրջակայ խրամ դիւզացիներն՝ աւարառութեանց և ընդհանուր ջարդի համար քաղաքիս վրա պիտի յարձակին: Այս տեղի սովո՛ ա՛լ աւելի սաստկացաւ, վասնգի մէջ ենք, կը խնդրենք որ անմիջական օգնութեան հասնիք:»

Առաջնորդ Հայոց ՆերԱյլ ՎԱՐԴԱՊԵՏ

Կ. Պոլիս 6 Ապրիլ 1909

Առանայի Առաջնորդութեան

«Առանայի նահանգին վշտայի պատահարներուն համար մեզ հետ միւս հասարակութեանց և 0ոմ. Երեսփոխանաց կողմէ զիւռում եղաւ վարչութեան, խոսացաւ անկարգութեանց առաջին առնել, հանդորտութիւնը վերահստատել և կարօտելոց օգնել: Ազգային շրջանակի մէջ ալ կարևորն ի գործ կը զրուի: Ներկայ վիճակին ընդարձակ տեղեկագրեցք:»

Պատրիարքական Տեղապահ ՅՈՎՃԱՐՈՒԻՆԻ

Կ. Պոլիս 6 Ապրիլ 1909

Առանայի նահանգին Հայ Առաջնորդութեանց

Ցաւօք կիմացուի թէ Պազէ գաւառին մէջ ալ չարզը կը շարունակէ գէպքին հանդարտացման համար աշխատեցէք կուսակալին և կասավարութեան պետերուն հետ: Ազդուագէս կը յանձնարարուի վերջին ծայր ջանալ հանդարտութեան և վերջ առա կոստրածին: Այս Ազատութեան շրջանին մէջ Սահմանադրականութեան և հազրե-

նասիրութեան հակառակ եղելութեանց յառաջ գալուն պատճառներն անհասկնալի են: Շէյս-իւլ-խալամ էֆ.ին կողմէն ալ թուրք ժողովուրդին հարկ եղած յորդորները կատարուած են:»

Պատրիարքական Տեղապահ ՅՈՎՃԱՐՈՒԻՆԻ

Առանայի կրօնական պետերուն կողմէ տրուած հեռագիրերէն մէկը.

Առանա 6 Ապրիլ 1909

Օմանեան Երեսփոխանական Ժողովոյ նախագահ

Մուսթաֆա Նուրի պէջ էֆ.ի

«Ճինկիզխան և Թիմորլէնկի օրերուն մէջ տեղի չունեցած անիրաւութեանց և հարատահարութեանց նոթարկուեցանք: Անդորրութեան և հաւատարմութեան մէջ գանուող ժողովուրդ մը՝ խղճի և արգարութեան հակառակ անբացարելի վայրենութեանց ենթարկուեցաւ: Թալան, հրդեհ և ջարզը փճացումը աջազմացուցին, առնօթութիւն և հիւանդութիւնները մեացուծը պիտի լրացնեն: Առանայի նահանգը ոչ-խրամ ժողովուրդին համար աւերտկոյտ գերեզման մը եղաւ: Խորամ ժողովուրդին ոչ խալաներու վրայ՝ ասանկ առանց խղճալու յարձակիլը թոյլատրու և նոյնիսկ օգնող կառավարութեան մը կառվարութիւն անուանելու կը կասկածինք: Աւսոփ առանց ժամանակ կորսնցնելու վիճակնիս քննելու, վիասնիս վճարելու և պատասխանառու պաշտօնեաները գատապարտելու համար մասնաւոր յանձնաժողովի մը զըրկուիլը՝ մարդկութեան, Արգարութեան և ծամարտութեան մնանով կը խնդրենք:»

Մէրսին 6 Ապրիլ 1910

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Ասանայի Առաջնորդարանին հեռագիրները վերջին աստիճան թշուառութիւն կը նկարազրեն։ Միջոցները անբաւական են, կը խնդրեմ որ հեռագիրով իրենց անօթութեան անմիջապէս օգնութեան հասնիք։»

ՅՈՒՂԱՆՆԵՍԻ ՔՀՆՅ.

Սլո 7 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Ամէն կողմ ջարդ ու հրդեհները կը շորունակուի՛ն։ Կիլիկիոյ կաթողիկոս ՍՍ.ՀՅՈՒ

Սլո 7 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Նահանգին շատ տեղերը արեան և կրակի մէջ կորան։ Սիսի շուրջը չի մնացին ադարակի տուն (չի փթթվիք), արտ և գոյք։ Մեր քաղաքը պաշարուած էր. կառավարութեան և տեղացի խորամ հայրենակիցներու ջանքով աւաղակներն երեկ մասամբ ցրուեցան։ Մեր ժողովուրդը վախէն վանքին մէջ ապաստանած է։ Կայսերական կառավարութեան թախանձեցէք բաւական ոյժ փութացնել, վասն զի տակ ենք։»

Կիլիկիոյ կաթողիկոս ՍՍ.ՀՅՈՒ

Հաճըն 8 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Ասանայի, Սիսի և Գարսի կողմերը առաջ եկած շրջոթութիւնները՝ և չորս օր առաջ ելագութանցի Հասան անունով անձի մը խալամերու թաղին մէջ բարձր տանիւ-

քի մը վրայ եղնելով անվ խալամեր, զինուեցէք. քրիստոնեանները չարդելու օրը հասած է» պոտալը՝ և շուկային մէջ թուրքի մը կողմէ զէնք արձակուիլը. ժողովուրդը մեծ յուղումի մասնեց և որով չարագործներու քաղաք մասնելը և ո և է յարձակում արդիկելու և անձնաւուղարկանութեան համար ժողովուրդը զինուեցաւ ու գիրք բանեց։ Երեք օր առաջ շրջակայ թումու գիւղի քրիստոնեաններան վրայ յարձակումներ, թաղանձներ և ջարդեր աեզի ունեցան, և նոյն շրջականները գանուող կասթամանէ գիւղը պաշարուեցաւ։ Նոյն օրը Սիսէն եկողմի քանի քրիստոնեաններ յարձակումներ կրեցին և ժողովուրդին շատերուն ինչքերը մարտնի արուեցան, կին մը ծեծէ վերաւորուեցաւ։ Հիմա քաղաքը ամէն կողմէ պաշարուած է և երէկուընէ իվեր շրջակայ աւանները զբանուող երկու հազարի չափ արգիլներու խրճիթները կրակի արուեցան։ Այս առառ խալամերը յարձակեցան քաղաքի վրայ և մարթինիններով 1—2 հոգի ապաննեցին։ Բազարը պիտի փճանայ եթէ անմիջական օգնութիւն չի հասնի, արդէն իսկ անօթութիւնէ և հիւանդութենէ մեռնողներ եղան։ Հայրենիքի սիրոյն համար կը խնդրուի օր աւելի մեծ վասանցներու և կորաւաններու տեղի չտալու համար ուր օր սկզբը է զիմէք և ընդ փոյթ տնօրինութիւններ պահանջէք։»

Հաճընի Առաջնորդ ՆԵՐՍԵՍ

Կ. Պոլիս 9 Ապրիլ 1909

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ի Սիս

Զեր հեռագիրները ստացանք։ Պատրիարքարանէն ու բաշուած պատուիրակութիւննը երեկ ճամբայ ելաւ։ Վար-

Հապեար հրաման ըրաւ որ դէպքը զսպելու անկարող քաղաքային և զինուորական պաշտօնեամները անձնապէս սպառափանաառ ճանչցուին։ Կը խնդրենք որ իրաց վիճակը մտնրաման կերպով և հետագաով ժանօթացինէք մեզ։ Արկածելոց վութով օգնելու համար ապէտաք եղած միջոցները ձեւք առնելուած են։»

Պատրիարքական աւելացան ՅՈՎՃԱՆՆԵՍ ԱՐԺԱՐՈՒԵՒ,

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս
1909 Ապրիլ 9

«5 - 600 հայեր Առանցքն հաս ժամանեցին բոլորովին մերկ և անօթի, ուր ապաստանելինին չեն զիտեր։ Օգնեցեք։»

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս
1909 Ապրիլ 12

«Հս հայերը ջարդուեցան, հարիւրաւոր այրիներ և սրբեր կան, կացութիւնը խիստ ծանր է, օտարազդիները կոստավորութենէն կը պաշտպանուին։

Ամերիկան միսիոնար ՔԵՆԵՑԻ

Հայոց Պատրիարք թեան Կ. Պոլիս
1909 Ապրիլ 12

«Մեր համանուր, Անտիոքի, Գրրոր խանի, Սուէտիոնի, Պէլլանի և Բոկենաէրունի մէջ 1500 կոստուածներ կան։ Երենց տուները կրակի արուած, և ինչքերն ալ ամրող ջոկին կողովառւած են։ 12,000 է աւելի որբեր և այրիներ, բաց օգին մէջ, ծուէն ծուէն եղած սովորուկ, իւրանդ և անխնամ մնացած են, թշուառ և գութի արժանի վիճակի մը մէջ են։ Այս կուտակուած աղէտեալներուն մեծ մասը կոստավորութենէն օգնութիւն չ'ստանար եւ.

ինչ որ կը հայթայթեն անսնց համար շատ ոչինչ է։ Բաղմաթիւ հեռագիրներ և նամակներ ուղարկած եմ։ Դժբախտագար ոչ մէկ պատափան ստացած եմ։ Հոս բացուած համգանակութիւնը նոյն իսկ չի բաւեր այս խեղճերուն համար աղ գնելու։ Եթէ գիտեր թէ ուր զիմնեմ, ո՞ր կողմը զառնամ, յանուն Աստուծոյ և մարգկութեան սիրոյն, կ'աղաչեմ որ մեզի անմիջական օգնութիւններ վրկել տաք։ Անհամբեր կ'սպասնեք որ կառավարութիւնը արգինաւոր միջոցներ ձեռք առնէ սպասուած և ուղուած օգնութիւնը մեզի հասցնել տալու համար։ Կառավարութենէն հաւասարագէտ կը խնդրենք թախանձանօք, որ մեր Առաջնորդութեան հայ գարձնել տայ բոլոր մեր կիներն ու աղջիկները զորա դէպքերուն միջոցին բանի ուժով խալամացուցած և բանի կերպով խլած են իրենց ամուսիններէն և ծնողքներէն։»

Հայոց Առաջնորդ ՇԱՀԵ ՎԱՐԴ.

Տէօթ-Եօլ 15 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«20,000 խալամներէ սպաշարուած ենք, ընդդիմութիւն կ'ընենք անմիջական օգնութեան հասէք։»

Առաջնորդական փոխանորդ ՍՍՀԱԿ ՔՀՆՅ.

Տէօթ-Եօլ 15 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Զուրբ կտրեցին, ծարաւութենէն պիտի մեռնինք։»

Առաջնորդական փոխանորդ ՍՍՀԱԿ ՔՀՆՅ.

Գաստական 15 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

« Զորս օրէ իվեր անկարգութիւններ տեղի ունեցան, ամէն բան հրկիզուեցաւ և շոգենաւը 2500 փախստականներ Պլյատիթ սպառաւ : »

L
o
n
g
q
q
/j
t
14
U.
q
p
/j
1909

Հայոց Պատրիարքութեան ՚ի կ. Պօլիս

«Մինչեւ այսօր հրկիզուածներուն թիւը 3000ի հասած է : Շոգենաւաները հետպհատէ բազմութիւնը լեռներէն հաւաքելով ուրիշ տեղեր կր փոխազրեն : Վերջին աստիճան թշուառութեան մէջ ենք : Զեր անմիջական դիմութեան և օգնութեան կապահենք : » ՄՈՎԱՅԻՍ ՎՐԴ :

ל. מאיר קבוץ 14 יולי 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պոլիս

աթէատրի շրջականները թուրքերն ու թուրքմէնները
1500 տարի թաղանի տուբին և այրեցին։ Հազարի չափ
ըստանիքներ վնասուեցան, որոնց կէսը առաջնորդարանս
ապօստանոծ է։ Երեք օր է անօթի և մերկ վիճակի
մէջ են, թէև կառավարութիւնը օգնութեան հասած է,
ասկայն միայն ասիկա չի բաւեր. մարդասէրներու և պատ-
րիստքարտանի ու շաղրաւթիւննը կր հրաւիրենք, և կր խնդ-
րինք օր կարեւոր նպաստ մը անմիջապէս փութացնէք,
մանրամասնութիւննը նամակավ կ'առանաք։»

ՄՈՎԱԽԱ ՎԱՐԴԱՊԵՏ

ՃԵՐԵԲ Կիպնահ 14 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պալիս

«Կհավուր-տաղի գիւղերէն Պաղչէ, Ճէպէլը-Պէրէքէթ,

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE: 1913 10-1250



խառնը, Լավիաճլը, Քիշնէդ, Էնթիլիի, Քէլէր կատարելապէս ամհետացած են, բայցի Հասան—Պէլիէն որ երկու օր հետղնեաէ շատցող անթիւ հրոսակումբերու զիմագրած է, չենք գիտեր թէ գեռ կը զիմագրէ, Կետպուրապի մէջ այլես հայ չի մնաց :»

Պաղէէն ազատած մը ԳՐԻԳՈՐ ԿԵՕՎՃԵԱՆ

Ասանա, 16 Ապրիլ 1909

Հայ-Բողոքականաց Ազգապետութեան, Պայպը-Հառուզ Կ. Պոլիս

«Փրօփ. Ա. Լեւոնեան որ Այնթապէն Հայ-Բողոքականաց Քրիստոնէական միութեան ժողովին իր պատուիրակ կուգար, Օսմանիէի մէջ սպաննուեցաւ զինեալ խուժանին : Օսմանիէի մէջ 15 հոգի բողոքականաց եկեղեցւոյն մէջ այրեցան, կ'ենթադրուի թէ յարգելի երեցներ էին ատոնք, որ հոն հաւաքուած էին ժողովի համար :»

Հաճըն 16 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Միսիսի հազարապետին ժամանումովը յարձակումները ու հրացանաձգութիւնները դադրեցան :»

Հաճընի Առաջնորդ ՆերՍէՍ

Հաճըն 16 Ապրիլ 1909

Վեր. Մր. Փիքի Կ. Պոլիս

«Միսիսի վաշտին հոս ժամանումովը, քաղաքին մէջ կարգապահութիւննը հաստատուեցաւ : Հիմայ ամենքս ալ հանգիստ ենք :»

ԼԵՄՊՐՈՒԹ



Ասանայի նախկին Առաջնորդ

ԴԵՐ. Տ. ՄՈՒՇԵՎ. ԱՐՅԵՎԱՐՄԱՆՊՈՅԱՑ

Առանու 20 Ապրիլ 1909

Հայ-Հռովմեականաց Պատրիարքութեան Կ. Պոլիս
«Սիսի. Առանուայի և Հաճընի քոյրերը ողջ և առողջ
են. Անձկութեամբ կ'ազասենք որ լուրջ և սահմաղական
միջացներ ձեռք առնուին խաղաղութեան վերահսանաւ-
ման համար :»

Հայ-Հռովմեականաց առաջնորդ Թէ՛րԶելեն

Կիոլրու, 18 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս
«Երբ Սելանիկի զօրքը Առանու հասաւ ջարգը վերովոր-
սաւ, այս անդամ ուրեցան մեր գոյրոցները եկեղեցին և
Ազգային կալուածները : Զեն թողուր որ մնացած հայերը
գաղթեն, Առաջին կոսորածէն եւաքը Մէրախն փաղչողնե-
րը յաշողեցան փախչիկի կիոլրու : Իրաց վախճանիր տ-
նասոյդ է :»

Ի դիմոց Կիոլրու Հայ Գալթականաց Լ. ՓՈՓԱԶԵԼԵՆ

Հալէպ, 19 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս
«Բոլոր այս պատահարներուն պատճառը Առանուայի կո-
տուկալին և հրամանատարին անկարողութեւնն է, Լովմա-
սիակալին և հրամանատարին անկարողութեւնն է, իրենց
քիոյ մէջ 5000 ազէտեալ կայ որ հայ կը խնդրեն, իրենց
ինչքերը կ'ուղեն և զիրջին պատահարներու պատասխա-
նասուներուն խիստ պատժուիլը կը պահանջեն :»

Հալէպի Առաջնորդ ՇԱՀԷ

Իսկէնատէրուն 20 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս
«Ճէպէլը Պէրէքէթի Միւթէսարլը Ասաք պէյ, որ ծա-

նօթ է իր բռնապետական արարքներովը, 30,000 վայրե-
նի խուժանի մը միանալով հրացան և փամփուշտ բաժ-
նեց և ցրուեց մեր զիւղերուն և Այս զիւղախուժին
վրայ, որոնք յարձակելով ժողովուրդին մեծ մասը ջար-
վեցին, մեր գոյրերը, կենդանիները և ամէն ինչերը յա-
գացին, մեր գոյրերը, կենդանիներն ու ազարակ-
փշտակելով թալանեցին, և մեր տուներն ու ազարակ-
փշտակելով թալանեցին, և մեր տուներն ու ազարակ-
փշտակելով իրացնիքնիս Տէօրթ-եօլ
ները այրեցին, հազիւ կրցանք ինքզինքնիս Տէօրթ-եօլ
նետել, Տէօրթ-եօլն ալ խկոյն պաշարուեցաւ և մեր
կեանքը, ընտանելիան Արրութիւնն ու պատիւը պահելու
կեանքը, ընտանելիան Արրութիւնն ու պատիւը պահելու
համար 13 օր պաշարումի տակ մնացինք առանց կաթիւ
համար 13 օր պաշարումի տակ մնացինք առանց կաթիւ
մը զուր ունենալու, ժողովուրդին մէկ մասը մեռաւ ծա-
մը զուր ունենալու, ժողովուրդին մէկ մասը մեռաւ ծա-
մը զուր ունենալու, կիւղապէս չնորհիւ Սահմանադրութեան
ազգեցութենէն, Վերջապէս չնորհիւ Սահմանադրութեան
Քօրաբանակէն զրկուած քաջարի Օսմանեան զինուոր-
թ. Զօրաբանակէն զրկուած քաջարի վերցուեցաւ, մեզի ջուր
ներու օգնականները պաշարումի վերցուեցաւ, մեզի ջուր
ներու հուռեցաւ և քիչ մը շունչ առինք, Միւթէսարլը կը
չնորհուեցաւ և քիչ մը շունչ առինք, մինչդեռ մեր բա-
պնդէ որ մեր տեղերը վերադառնանք մինչդեռ մեր բա-
պնդէ որ մեր տեղերը վերադառնանք չենք կրնար զուրս ելլել, ո-
նին գործին նայելու համար չենք կրնար զուրս ելլել,
բովհետեւ գեռ կեանքերնիս կատարեալ երաշխաւորու-
րովհետեւ գեռ կեանքերնիս կատարեալ երաշխաւորու-
րովհետեւ գեռ : Մինչեւ որ քննիչ յանձնախումբը չիգայ
թեան տակ չէ : Մինչեւ որ քննիչ յանձնախումբը չիգայ
թեան տակ չէ : Մինչեւ որ քննիչ յանձնախումբը չիգայ
թեան տակ չէ : Մինչեւ որ քննիչ յանձնախումբը չիգայ
թեան տակ չէ : Մինչեւ որ քննիչ յանձնախումբը չիգայ
թեան տակ չէ : Մինչեւ որ քննիչ յանձնախումբը չիգայ
թեան տակ չէ : Մինչեւ որ քննիչ յանձնախումբը չիգայ
թեան տակ չէ : Մինչեւ որ քննիչ յանձնախումբը չիգայ
թեան տակ չէ : Մինչեւ որ այս բարե-
փոխարժէրը հաստոցանել տուէք : Մինչեւ որ այս բարե-
փոխարժէրը ըլլան՝ մեր օրապահկը զրկեցէ որ անօ-
նորսութենէ չի մեռնինք : Հայի կարօտ ենք, մեծ ու պլզ-
թութենէ չի մեռնինք : Հայի կարօտ ենք, մեծ ու պլզ-

զիթութեանը կը կարօտինք, որպէսզի անօթութենէ չի
մնոնինք:»

ԱՏՈՐԱԳՐՈՒԹԻՒՆԵՐ

Մարտ, 20 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պալիս

«Մարաշի պատկանող և 500 բնակիչ ունեցող մեր
Տէրէ—քէօյ գիւղին վրայ յարձակեցան, հազիւ ինքզինք-
նիս ազատեցինք, գոյքերնիս և արժափնիս բոլորովին
թաղանի արուեցան: Անօթութենէ պիտի մեռնինք, թա-
խանձագին կը ինդրենք որ փութով նպաստ և ուտեստ
հասցնէք մեզ:»

ՎԱՐԴԱՆ ՔՃԵՅ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Մարտ 16 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պալիս

«Կրակի արուած 13 գիւղերէն (1000 տուն) հազիւ 400
հոգի կայ ազատած, որոնք Մարաշի մօտ Ցէնտրճաքի մէջ
են: Հասան Պէլլիի (400 տուն) բոլոր կիները և տղաք-
ները ժողովուրդին կողմանէ բանստարկեալ մնացած են:
Թշուառութիւնը զարհուրելի է, կառավարութիւնը ան-
հոգ կը գտնուի օգնելու համար. ընդհակառակն տեղական
իշխանութիւնները խիստ հրամաններ կուտան որպէսզի
ուշացած տուրքերը զանձուի. Ապացոյցներով հաստատե-
ցինք որ քաղաքին 1000 հոգիներէն՝ որոնք դաշտը կը
գտնուէն 300ը կոտորուած են: Խաղաղութիւնը վերա-
հաստատուած չէ: Թուրք ժողովուրդը՝ դէմ է իշխանու-
թեան, այն պատճառաւ որ այս վերջինները ձերբակալել
առւած են վերջին ջարդերու կազմակերպիչներէն 12 հո-

զի: Ամէն օր ցոյցեր կ'ընեն և իրենց ազատումը կը
պահանջեն եթէ խառնակութիւնները վերական, այս ան-
գոմ առաջուցնէ շատ ու ելի գէշ պիտի բլայ քանի որ
իշխանութիւնները արդիկելու համար պէտք եղած ոյմը
բնու չունին: Կ'ուղինք որ վերջին խառնակութեանց
պատասխանատունները իրենց արժանի պատիմը կրեն:
Ենք անկեղծօրէն կրնանք ազատուցանել և ցուցնել
Զեզի կազմակերպիչները որոնք հետևեալներն են Քէ-
ֆէրափիզ գիւղէն Խուրչիտ, Էլօպլու Էմրոզէ, Եէշիլ Տէրէ-
յէն Համի Ֆարինի, Լոնուէյն Համի Մէսմիլ: Ասոնք են
որ իրենց գիւղնուն մեռքբերը գրգռած և զանոնք հա-
յերուն վրայ ուղղած են: Կը պահանջինք որ այդ մար-
դիկը անմիջապէս բանառկուին և պատճուին:»

Առաջնորդական Տեղապահ

Այնիւ 20 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Մեր ճշգրիտ տեղեկութեանց համաձայն ազէտէն ա-
ւերակ գարձած աւելերուն մէջ, թշուառութիւն և ա-
նապահավութիւնն կը տիրէ, հայրենիքին բազմաթիւ զա-
ւակները՝ որոնց տունները կրակի արաւած և հունձքերը
ոչնչացած են, մերկ և սովոհար կը գեգերին: Ասկից
զատ պատառառ կիներ և կրյսեր՝ կարգապահութիւնը
և խաղաղութիւնը պահպանելու պաշտօն ունեցող անձե-
րու քով բանստարկուած և բռնի կրօնափոխ եղած են:
Երկիրը աւերակ կը գտնանց, հայրենիքի սիրոյն հաւար
կ'ուղինք որ վերջ արուի այս անբնական և ամենուն
վեասակար վիճակին:»

Առաջն. փախանորդ ՅԱՐԱՒԹԻՒՆ ՔՃԵՅ.

Հալէպ 21 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պոլիս

«Տէօրիթ-Եօլի մէջ անդորութիւնը վերահաստատուած ըլլալով, կուսակալութեան պատուիրուեցաւ որպէսզի յորդոր ուղղուէ ժողովուրդին որ հրազէնները կառավարութեան յանձնէ: Տէօրիթ-Եօլը իմ թեմիս դուրս է, այս նպատակին իրագործումին համար այս տեղէն թնդանօթ և զինուոր զրկուելու ձեռնարկուեցաւ: Կեղրանական կառավարութեան դիմելով, անհրաժեշտ չուտով զործադրեցէք:»

Առաջնորդ Հայոց ՇԱՀԵ

Հաճըն 22 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պոլիս

«Արքէն սաստկութեամբ տիրապետով սղութեան և սովին վրայ աւելցաւ մահացու հիւանդութիւն մըն ալ: Շարի և Բուլույի հրդէններէն ու թալանէն աղատած բնակիչներն ալ Հաճընի մէջ կը գանուին: Աղքատ որբերն ու որբուհնները պատառ մը հացի համար արիւն արցունք կը թափեն: Աղետալի և սրտայոյզ թշուառութիւնը բառնալու համար աղատարար ձեռքերու օգնութեան կը կարօտինք: 15,000 կարօտեալներու անունով փրկութիւն կը թափանձենք:»

Առաջնորդ Հայոց ՆԵՐՄԵՍ

Մէրսին 22 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պոլիս

«Առանայի և թարսուսի 20,000 հրկիվեալներուն բաւականաչափ վրան չուտով զրկուելու համար կայս. Կառավարութեան դիմեցէք: Զեր զրկած 500 սոկին և Ման-

չէսթրոէն զրկուած 300 սոկին դեռ չկրցանք գանձել: Ասանցմէ զատ զրամ ձերմակեղէն, անկողին հագուստ զրկեցէք փութով:»

ԱՍԼԱՆԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ

Հալէպ, 29 Ապրիլ 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պոլիս

«Պահանջներ և պաշտօնական դիմումներ ըրած ենք որպէսզի երեք քննիչ յանձնաժողովներ զրկուին և պատմուին այս խոռվութեանց պատասխանատունները: Ջարգողները, զրդիչները, աւարառունները և բոլոր այն կը նամոները, որոնք մեր աղջիկներն ու կինները խեցին մեզմէ, ինչպէս նաև անոնք որ մեր արջանները զողցան:»

Այս յանձնաժողովները երեք տեղերու մէջ պէտք է գործն. 1. — Պէլլան-Իսքէնստերուն. 2. — Անտիօք-Քէսապ 3. — Մարաշ: Թէպէտե այս յանձնաժողովները զրկուեցան և սակայն անոնք միայն միւսիմաններէ բաղկացած են. կառավարիչը ու է կերպով հայերու մասնակցութիւնը չուզեր ընդունիլ:»

Հալէպի Առաջնորդ ՇԱՀԵ

Ֆէքէ, 7 Մայիս 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պոլիս

«Մեր զիւղին յարձակման ենթարկուած ժամանակ, թշնամի գնդակներէ զուրսէն 14 և ներսէն 2 անձեր սպաննուեցան: Գայմագամին ի գործ զրած ճիգերուն չնորհիւ ողջ առողջ ենք: 150 տաներու բնակիչները թշուառութեան մասնուած են: Օգնութիւն զրկեցէք:»

Եէրէ պագանի մուխթար ԳՐԻԳՈՐ
[Կիլիկիոթ ԱՂԵՑԼ, Յ. Յ. Թ.] 21

Առանու 4 Յունիս 1912

Վեհափառ Կայսեր, Մէծ Նպաւտոսութեան, Ծերեւ
կոյսի նախագահութեան, նւեսի. Ժողովոյ նախագա-
հութեան, Դատական նախարարութեան եւ Պատրիար-
քարաններու:

«Առանու և շրջականները գտնուող քրիստոնեանները պա-
տիւ, անձ և սասցուածքի մասին մեծ վնասներու են-
թարկուեցան: Այլեւս անոնց այս կողմները բնակիլը՝ և
կեանքերնուն ապահովութիւնը՝ Պատերազմական Առեանի
Արդարութեան և գործունէութեան մնացած էր: Բայց կը
ցայինք որ առաջին գործը յայսերնիս ոչնչացուց և մեր
ախրութեան պատճառ եղաւ: Որովհետեւ վոխանակ չարդ
և կործանումի պատճառ եղաւ: Որովհետեւ վոխանակ չարդ
կը կործանումի պատճառ եղաւ: Կը պատճելով ընդհանութեան
օրինակ րլալու համար պատճելու, պարզ ոճրագործներ
կը վնասուին, իսկամներէն գէպէքն անոտեղեակ և միայն
հրամաններու համար պատճելու, պարզ ոճրագործներ
կը վնասուին, իսկամներէն գէպէքն անոտեղեակ և միայն
հրամաններու համար պատճելու, կը վնասուին: Առանու
կործ մը թշնամիններու վկայութեամբ գա-
տապարտուած և կամ անձնապաշտպանութեան համար
աշխատած անմեր քաղաքացիներ կախաղան կը հանուին: Պատերազմական Առեանը անպատճառ քրիստոնեանները
պատասխանատու բանելու քաղաքականութեան կը հանեւի: Այս վիճակով մեր ցաւերը որո՞ւ լսնիք: Մեր գժախսա
և խեղճ ժողովուրդը ինչո՞վ ապահովենք և մխիթարենք: Աստուծոյ սիրոյն խղճացեք:»

Ատանալի Քրիստ. Կրօն. Պիտր

Գողան (Սիս) 7 Մայիս 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պոլիս

«Ճիւաղները անգիտօրէն սպաննեցին մեր ամու-
սինները և պղամիկները, բոնարարեցին մեր աղջիկները.
մեր արջառը, տնական առարկանները և բոլոր մեր
ինչքերը գողնալով ագարակներն ալ կիրակի տուին:
Դժբախտ և վիրաւոր առաջի տեղեր քաշուած մնացած
էինք, կառավարութեան միջոցաւ մեր քաղաքը Սիս
փոխադրուեցանք: Քննիչ յանձնաժողով մը մեր ը-
սածները գրի առաւ և մարդասպաններէն մի քանինները
ձերբակարուեցան:

Բայց Պազանի գատաւորը որ յանձնաժողովին
մաս կը կազմէ բանապետ մըն է, և իր գատին
ծառայիլով ամէն միջոցով կ'ուզէ յանցաւորները արձա-
կել: Անիկա նոյն իսկ բանութիւն կը բանեցնէ կառավա-
րութեան պաշտօնեաններուն և սատիկանութեան վրայ, ո-
րոնք մեղի կ'օգնեն և զմեզ կը պաշտպանեն, կ'ըսէ թէ
զմեղ՝ գատաւելու համար Առանու պիտի զրկէ: Աստուծոյ
սիրոյն ըսէք, սովաման և ծուէն ծուէն եղած ենք, ինչ-
պէս Առանու պիտի երթանիք: Մեր հանձքերը պահպա-
նելու համար միայն ու միայն մեր խողխողած սիրելիննե-
րուն գիտէնք կան: Կը խնդրենք որ հոս անկողմանկալ
քննիչ յանձնաժողով մը զրկէք: Տեղուոյն վրայ իսկ զմեզ
գատելու համար:»

Իսկէնտէրուն 10 Մայիս 1909

Հայոց Պատրիարքութեան կ. Պոլիս

«Ճարիւրաւոր անմեղներ սպաննուեցան մեր բնակարա-
ներն ու ագարակները այրուեցան և բոլոր մեր ինչքն ու

ստացուածքը աւարի տրուեցան։ Մեր բարեկեցիկ գա-
սակարզը աղքատներու աստիճանին իջաւ, հաղարաւոր
մերկ և անօթի մարդիք, որը և այրիներ անսպաշտական
մնացինք։»

Թէքէ «Վահկա» 11 Մայիս 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Աշխրէթէն 200 մարդիք, որոնք Աստանան կողոպտած
են, հոս հասան հարուստ աւաներով բեռնաւորուած,
շրջականերէն երկու զիւղերու վրայ յարձակած են և
կ'սպառնան բոլոր հայերը կոտորել եթէ իրենց չարուի
մեր ամենագեղեցիկ հայուժներէն տասն երկու հատ։»

Արաբկիր, 9 Մայիս 1909

Հայոց Պատրիարքութեան Կ. Պոլիս

«Կը տեղեկանանք թէ հայ զիւղերու վրայ յարձակում
մը պիտի գործուի, զիմեցինք կառավարիչն, բաւական
թիւով զինուոր, քննիչներ եկան Ակնէն։ Բանութիւնը կը
շարունակուի զիւղերու միւտիրներու անհոգութեան
շարունակով։ միւտիր Հաճի Մէհմէտի հրամանով և Միա-
տէր Եաշարի գրգումով հայերը հրագարակով չարչարու-
ցան ու ծեծուեցան։ հակառակ իրենց բոնութեան՝ Ակնայ
ստիկանապետը բանութեամբ՝ ինպաստ այս միւտիրին
հայերէն ստորագրութիւն կը հաւաքէ։ Կը խնդրենք միջոց
մը գտէք իրերու այս վիճակը գաղրեցնելու համար։»

Առաջնորդ Գիլըրդ

ԲՈՒԼՈՔԻ ՄԻԹԻՆԿԱՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

Մանչէսթըր 11 Ապրիլ 1909

Շեխս-իւլ-Խալամութեան Կ. Պոլիս

«Մանչէսթըրի բոլոր հայերը խորապէս զգածուելով Ա-
տանայի ստիկալի ջարդերէն, որոնք նախորդ բէժիմի ա-

ուն գործուած վայրագութիւնները կը լիւեցնեն Աստ-
ուածային օրէնքներու անունով կը խնդրենք Զեղմէ որ
Զեր հոգեւոր իշխանութիւնը ՚ի գործ գնէք խրամ հու-
լածիչներու վրայ, խաղաղութիւն և համերաշխութիւն
ներշնչելու համար եղբայրասպան ատելութիւնով մոլոր-
ուած մտքերու։»

Գիլըրդ ԵՊԻՄԿ. ԻԻԹԻԻՃԵԱՆ

Գահիրէ 19 Ապրիլ 1909

«Գահիրէ գանուող հայերը այսօր հայոց եկեղեցին մէջ
միթինկ մը գումարեցին։ Աստանայի և Հայէպի նահանգ-
ներուն մէջ կատարուող ջարդերուն, հրձիգութիւններուն և
աւարագութիւններուն կը յայտնեն թէ մեր հայրենիքն մէջ
վասահութիւն, Արդարութիւն և Եղբայրութիւն գոյու-
թիւն չունին։ Այս գէպքերը թէ խրամական կրօնիքն,
թէ քաղաքակրթութեան և թէ Սահմանադրութեան հա-
կառակ են։ Որով մարդկութեան և Աղջային իրաւանց
անունով մեր սրտամութիւնը կը յայտնենք և այս վիճա-
կին պատասխանառու կառավարութիւնը կը հրաւիրենք
անգորրութիւնը ազահովել, աղէտէն վեստուած ժաղովուր-
դին լրջօրէն օգնելու նպասակը, միջոցներ ձեռք առնել
որ այս գէպքերը ուրիշ տեղեր ալ չի կրկնուին, և յօրինակ
այլոց այս վայրենարարոյ խժգմութեանց պատասխանա-
ռու պետերն ու գործիչները պատամել։ Այս որո-
շումները միաձայնութեամբ արուեցան։»

Եղիպատոսի Հայոց Առաջնորդ Ազգ. Ժողովի Ասենապետ
ՄԿՐՏԻՉ ՎՐԴ. ԱՂԱԽՆՈՒՆԻ ՊՈՂԱՍ ՓԱՇԱ. ՆՈՒՊԱՐ

Բարիզ 26 Ապրիլ 1909

Սեանիկի Միութեան և Յառաջիմութեան Գօմիքեին
 «Փարիզի հայ գաղթականութիւնը՝ իր գալուստիր կար-
 առայցաէ Կիլիկիոյ ջարդերուն առթիւ, և Զեզմէ կը խոնդ-
 րէ միջամտելու համար, որովէսզի անմիջական զինուորա-
 կան յանձնախումբ մը ուղարկուի զապելու համար ջար-
 դերն ու օրինական պատիժը տալու համար յանցաւոր-
 ներուն»:

Փարիզի Հայոց Հոգեւոր Հոգիւ ՎիթԱՄՇԱՊՈՒՀ ՔՀԵՅ.

Փարիզ 26 Ապրիլ 1909

Ասանալի Անգլիական հիւպատոսին

«Փարիզի հայ գաղթականութիւնը՝ իր կազմակերպուծ
 այս իրիկուան մեծ միթինկին մէջ միտճայնութեամբ
 քուէարկեց իր ջերմագին երախտադիմութիւնն համակ-
 անձնութիւն Զեր այն ընթացքին համար, որուն
 փարձր առւիք պաշտպանելով Հայերը նոյն քաղաքին մէջ
 կասարուած վերջի ջարդին պահուն»:

Փարիզի Հայոց Հոգեւոր ՎԻԹԱՄՇԱՊՈՒՀ ՔՀԵՅ.


Ֆրանսական Երեսփոխան Մ. Տընի Գօտեն (Denys Cochin)

Փարիզ

Հրատարակուած «Ժուռնալ Օֆֆիսիէլ»ի մէջ 18 Մայիս 1909

«Մեր բոլոր տեղեկութիւնները որոնք համաձայն են
 Եւրոպական Մամուլին առած տեղեկութեանց հետ, կը
 հաստատեն որ Ասանայի և շրջականներու սոսկափ ջար-
 դին մէջ զօրքը մեղսակից է: 25 Ապրիլին տեղի ունե-
 ցած երկրորդ ջարդը, Տէտէ Աղամէն դրկուած և անկար-
 գութիւնները արգելելու պաշտօն ունեցող զօրքերու
 կողմանէ կատարուած է: Աննկարագրելի հրեշտին տե-

Համար 10 Ժանր Յանուար 1909 թ. Ապրիլ
 Ու իր գտուի Համբերի նիւթ ունեցած Սուրբ Անհոգութեան մէկան զիրէր :
 Համբերի պաշտոնական միջոցները կամ անհու միջոցները կամ ինչպիսի կամ յուր փայտական մասերը :



սարսներ յառաջ եկած են : Համայն կիլիկիան կործանեցաւ անօթութեան և թշուառութեան զո՞ն երթալով :»

«Եւրոպական նաւերու ներկայութիւնը արգելք չեղաւ սպաննութեանց : Եւրոպայի հոկողութիւնը անհրաժեշտ է ջարդերու հեղինակները պատմելու համար :»

«Ամենուրեք, երգում, վան, Մուշ, իշխանութիւններու արուած ուժին յայսարարութիւն մը միայն կրնայ արգիկ այս անթիւ աղէտները :»

«Յանուն մարդկութեան կը խնդրենք որ այս ողբերդական վայրկեանին ինչ որ անհրաժեշտ է ընէք : Ամէնէն արդիւնաւոր միջոցը՝ հայկական գաւառներու զինուրական պետերուն և կառավարիչներուն պատասխանատութեան ճշգումը կրնայ ըլլալ :»

ԱՆՁԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Ատանա 4 Ապրիլ 1909

«Ժամանակ» հայաբերդի խմբագրութեան

Շարադի Առաւն ժամը 1 (Ը. թ.)

«Արսամիելի ջարդ, թալան, հրդեհ գաղրեցան, պաշտրման վիճակ, սոսկալի թշուառութիւն, օգնութիւն :»

ՅԱԿԹԵՐ

Կ. Պոլիս 5 Ապրիլ 1909

Ատանա Յակոբ Թերգեանի

«Ատանայի վիճակը մանրամասնորէն տեղեկագրեցէք անհամբեր կ'սպասենք :»

«ՄԱՆԶՈՒՄԷ»

Ապրիլ 5ին հարիւրաւոր հեղագիրներ հասան Ատանա այլ և այլ հասցէներու, որոնց ամենն ալ տեղեկութիւն

կ'ուզէին Ատանայի մասին : Տամնեակներով հեռագիրներ ստացաւ այս տողերը զրովը, որոնք տրուած էին բազմաթիւ բարեկամներու, ազգականներու և կարգ մը անձանոթներու կողմէ : Այս վերջինները կը հարցնէին՝ Ատանա զանուող և իրենց ծանօթ եզող կարգ մը պահպուխտներ, որոնցմէ մեծագոյն մասը դժբախտաբար նահատակուած էին, եւ որոնց մասին ստիպուած էի պատախանել միայն երեք պատ բառերով «գուք ողջ եղէք» :

Մէրսին 10 Ապրիլ 1909

«Մանգումէ» օրաբերքին Կ. Պոլիս

«Հայերը թշուառութեան մատնուած են և անմիջական օգնութեան կը կարուին :»

Մէրսին 18 Ապրիլ 1909

«Ոփորեկ» հեռագրական գործակալութեան Լօնտօն


«Ապրիլ 1ին զարհուրելի ջարդ մը սկսու, 4ին դանդաղեցաւ, բայց շրջականները շարունակեց : Հետուեալ շարութը կարգազրութիւններ եղան 15,000 զրկեալներու օգնութեան հասնելու համար երեք հարիւրէ տւելի վիրաւորեալներ ընդունուեցան աճապարանոք պատրաստուած հիւանդանոցի մը մէջ : Զարդը 12 Ապրիլին ահռելի կերպարանու պահանձնուած էին, զինուորներու և խուժանին կողմէ սոսկալի հրացանաձգութեան մը ենթարկուեցաւ :

Ենքը կրտել առաւ և երբ ապաստանովները սկսան ինք-
զինքնին աղասիել և գուրս ելիկ, հրացանի բանուեցան,
շատերը բացերու մէջ գորսուեցան։ Անոելի կրտելը մինչեւ
երեքշարթի տեւեց։ Չորս եկեղեցին եր՝ յարակից վարժա-
րաններն և քաղաքին ամեննեն բազմումսրդ թաղերուն
մէջ հարիւրաւոր առաներ այրած են։ Այս հրգեցն հետե-
ւանքավ հաղարաւոր անձեր առանց առանի և ու ենավատ-
թար թշուառութեան մէջ մնացած են։ Հրդեհն աղասած
առարկաներն ու ինչքերը կողապատ եցան։ Երկուշարթի՝
Անգլիական հիւպատար թեւը՝ կապած վերջին ճայր տշ-
խաւանցաւ տեղական կառավարութիւնը համոզելու որ
կարգապահութիւնը հաստատէ և ծխացող աւերակներուն
մօս զանուարներուն օգնելու համար կարգագրութիւններ
ընէ։ Ամերիկան միսիօնարներու հաստատաւթիւնը մեր
վարժարանը և Յիսուսեան քոլեգերու վարժարանը նմա-
նապէս վտանգի տակ էին։ Հրդեհը Յիսուսեաններու ե-
կեղեցին, ինչպէս նաև մանէերու վարժարանը կործանած
է՝ 20,000է աւելի անձեր երկու մեծ զործարաններու
մէջ հիւրնկալուեցան։ Չորեքշարթի առաւօտ մնունդ
բաժնեցին — 45 տրամ լրինձ և 35 տրամ հաց — այն
բազմութեան, որ երեք օրէ իվեր անօթի մնացած էր։
Կառավարութեան օգնութիւնները բացաբակապէս ան-
բաւական են, անձերու և ինչքերու պահպանման համար
ձեռք առնուած միջոցները բոլորովին հեգնական են, դին-
ուորներէն մաս մը աւատարութեամբ կ'զբաղի։ Անօթու-
թենէ մենոնզ ժողովուրդը մնուցանելու համար օրական
250 սթէրլինէ աւելի գումարի պէտք կայ։»

ԶԵՄՊԼԻՐՍ (Ամերիկան միսիօնար)

Սայ-Կէչիսի մէջ նահասակուած
ՊԱ.Տ. ՄԵԼ. Ի.ՏՈՒ. ՄԱ.Լ. Ը.Ա.
Հանքացի, Տարանի Անելիկ. և Մարտի-
նուածարանական կարծարաններն ուցա-
նաւար և Արքի Հայ-Բող. բարզիցն էր։
(1874—1909)

Սայ-Կէչիսի մէջ նահասակուած
ՊԱ.Տ. Կ.Ա.ԽՈ. Ե.Գ.Ի. Գ. ՄԻ.Ա.Հ.Թ.Օ.Ե
Հանքացի, Ամբապի Կ. Թ. և Մարտի-
նուածարանական կարծարաններն ուցա-
նաւար էր Կարս-Փազարի Հայ-Բող.
նարզիչ։ (1880—1909)



«Ենափափի մեջ հայերո ջարդուեցան։ Հարիւրաւոր այլ բիներ եւ որբեր կան։ Տօքի՛ ։ Մարթին եւ իր բնասահիքը ողջ առողջ է, կացութիւնը շատ ծանր է հոս։ Եկեղեցիները փաստականներով լիցուն են, իմ առւնա 200է տակելի մարդ ունիմ պահելու։ Օտարահպատակները կուտավարիչներ առւներ կը մնան։»

•ԲԵՆԵՑԻ (Ա.ԺԵՐԵԲՅԱՆ միսիոնար)

Եկամուտն օ Ապրիլ 1909

«Օսմանիւէկր-լոյս» օրաթերթի կ. Պոլիս
«Առանայի վիճակը, միենայն է, Տարսոն ալ միենայն
վիճակին և նմարկուեցաւ երեկ. մեծ յուսահատութիւն
կը տիրէ հակառակ իշխանութեանց հաւասառութիւնուն:»

Հայոց 23 Սպիտ 1909

«Ըիմքեր» զործակալութեան կողմէ Անգլիական թեր-
թի մը ուղղուած հեռագիրը:

«Կոստրածները այս կուսակալութեան մէջ ահակի թրշ-
ռւառութիւն մը յասաջ բերած են։ Գրեթէ 15.000 հոգի
ապահանարան չունին և սովորակ են։ խնամուելիք
հազարաւոր այրիներ և որբեր կան։ Քրիստոնեաներէ եւ
խրամներէ բաղկացած օգնութեան յանձնաժողով մը կազ-
մուեցաւ նախագահութեամբ։ Գանատայի միսիօնար Մր.
Զէմպըրսի որ այս մասին Աստանայի առաջին ջարդէն խլեր
շատ փորձառութիւն ունեցաւ։»

Sapientia 27 Uffici 1909

Ատանայի կոտորածին սկսելէն վերջը, ուրբաթ երես կոյ, 250 կամաւոր բէտիվներ առանց իրենց գլուխը սպաներ ունենալու, կայարանը կառախումքի մը մէջ լեց-

ուած եւ մեքենավարը ստիպած են որ Տարառն տանի
զիրենք ։ Հոն օգնուած են կործանելու և աւերելու հայոց
թաղը որ քաղաքին լաւագոյն մասը կը կազմէր։ Հայոց
պատմական եւ հակա հեկեղեցին կողոսպուած, մար-
մարեայ արձանները կոտրառուած, պատմական արժէք ու-
նեցող խորանները կտոր կտոր եղած և ամէն ինչ աւեր-
ուած են, եկեղեցւոյն շէնքը սակայն կրակի տրուելու հա-
մար եղած փորձերուն զիմապրած է։

Բարեկամապար մահերու թիւը շատ է, չնորդիւ մօտ գանուռող Ամերիկան Գոլէժին որ 4000է աւելի ողորմելի և անսպասան աղէտեալներու ապաստանարան մա- տուցած է : »

ԿՐՊՊԼՆԱ (Ամերիկան միսիօնար)

Խակէնտէրուն 9 Մայիս 1909

«Բազմաթիւ այրիներ, որբեր խղճակի վիճակի մէջ փողոցները կը չըջին։ Աստուած վկայ է թէ մենք միշտ հաւատարմաբար ծառայած ենք պետակթեան և հայրենիքին, և թէ բնաւ ուրիշ նպատակ չենք ունեցած։ այս թշուառ վիճակին եկած ենք որովհետեւ մեր կեանքը եւ պատիւը պաշտպանելու մեղքը գործած ենք։ մեր արտերը և գաշտերը մոխիր գարձան։ թէպէտ առաս պարէն ունէինք, սակայն չքաւոր եղանք։ Ոչ ոք կը գթայ մեր վրայ, մեր աղերսները նկատի չեն առնուիր։ Զինուորական ոյժը միշտ թշնամի է, խիստ քննութիւններ կ'ընէ կը բանարկէ մերինները՝ իբր թէ մենք ըլլայինք դէպէրերուն ճշմարիտ հեղինակները։

Զբարարառութեան զոհ չըլլալու համար կը խնդրենք որ
կատարեալ անկողմնակալ գատական մարմին մը զրկուի

որպէսզի մարդասպանները տւարառուները և հրձիգները պատժուին : Մեծ բաղմութեամբ դաշտերու մէջ հաւաքուած ենք տուանց մնունդի և անապաստան : Հունձքի ժամանակը կը մօտենայ, կր խնդրենք որ կարեւորը ուղարկէք վրաններ և խրձիթներ կանգնել կարենալու եւ այսպէսով գոնէ մեր կեանքն ու հունձքերը ազատելու համար :

Կառավարութիւնը 5000 դրշ. շնորհեց : 12000 դրժախտ և սովածներ, ներկայիւս կ'ազերսենք միջամտելու մեզի համար :»

ՍԱՀԱԿ ՔԱՀԱՆԱՑ

ԽԱԿԵՆՏԵՐՈՒՆ (Զօք - Մարդուանէն) 21 Մայիս 1909

Զանազան էնթրիկներ և ոչքաքիօններու բանապետութիւնը մեր սիրաերուն վրայ կը ճնշեն : Քիչ մ'աւելի գութի արժանի ենք մենք որ այսքան գժրախառութիւններ տեսանք : Կ'ուզեն մեզ ջախջախել ուրիշ միջոցներով : Թէ պէտեւ մնաք ցուցուցինք պատահած եղելութեանց պատասխանառուները և սակայն գեռ կը շարունակեն մեր երեւելինները հետապնդել և բանտարկել : Երկրորդ գումարտակին զօրապետը, ինչպէս նաեւ զօրքերս ափանտներու հրամանառարը, իմանալով մեր 9 Մայիս հետազրով բանաձեւած բողոքները, բարկացած են և նորէն սկսած են միտքերը զրգուել : Իրենց զրգումներով, զօրքերը սկսած են մեզի հետ գէշ վարուիլ, մեզի անարդարից խօսքեր ուղղել, խեղճ հայերը ծեծել, ամէն տեսակ աւերներ պատճառել, արմատախիլ ընելով և կոտրտելով պտղասու ծառները : Յանցաւոր կը նկատեն այն հայերը որոնք ողջ մը հացած են պաշտպաննելով իրենց զէնքերովը իրենց ընտա-

նիքներուն կետնքն ու պատիւը : Շարունակաբար մահուած ենթակայ ենք և Ասուած է միայն մեր տառապահներն վկան : Միշտ յուղման և շարունակական շփոթութեանց մէջ ենք չենք գիտեր թէ որո՞ւ պէտք է զիմենք օգնութիւն հայցելու համար : Վերը վիշտած զօրապետը և Քրամանառարը մեր երեւելինները զօրանց յոզգակած 24 ժամուան պայմանաժամ մը տուած են որպէսզի իրենց, մարթինի և մաւզէրի հարիւր հրացան տան, հակառակ պարագային իրենց արիւնը թափելու և աւելի սոսկալի դժբախտութիւններ հասցնել սպառնալով : Նաև լաւ դիմանալով որ մենք այդ տեսակ հրացաններ չունիք, պատրուակ մը կը փնտառն զմեղ կատարելապէս ոչնչացնելու համար : Աստուծոյ սիրոյն համար զթացեք մեր վրայ : Գոնէ մեր ընտանիքներուն և անմեղ նորածիններուն ճիշերը և հեծեծանքներուն և չարչարանիքներուն որոնց ենթարկել կ'ուզեն զմեղ այսքան անարգար կերպով : Հետեւարար կ'ուզենք կը կնելու մեր արգէն ուղղած ազանքները որպէսզի մասնաւոր յանձնաժողով մը զրկուի արշարութեան ուղղամտութեան համաձայն անհրաժեշտ քննութիւնը կատարելու և վանդի ենթակայ մեր կեանքը ու պատիւը խնայելու համար :

(Սուրագրութիւններ)

Ատանայի վիճակը [Լա-Թիւրքի թերքէն]

«Հայ հայրենակիցի մը հասած հեռազրի մը համաձայն 6 000 սորէտեալներէն, 6000 այրիներ և 12000 մարդիկ յետին ծայր չքաւորութեան մասնաւած են : Պահէի շրջակայքը 800, Տէօրիթեոլ 900, Գէսապ 1000, և Պո-

զան 400 ընտանիքներ բաց օդին մէջ առանց վրանի մը-
նացած են : Առանայի շրջակայքը և ուրիշ տեղեր ժող-
ուած 300 ընտանիքներ ուստեղիքէ զուրկ են : Վերջին ե-
րեք ամիսներուն միջոցին մաներուն թիւը կարեւոր հա-
մամատութիւններ ստացած է : Գաղթը կը շարունակուի
մինչեւ հիմա 4000 անձեր գաղթած են :

Բարիդէն

«Թան» թերթը կ'ըսէ թէ Հայոց Պատրիարքարանը հե-
ռագիր մը ստացած է (30 Յունիս թուակիր) որ կ'իմա-
ցնէ թէ բուն իսկ Առանայի մէջ 532 որբեր բնակարանի
և մնունդի պակասութենէն մնուած են :

ՎԵՐՋ Բ. ՀԱՏՈՒԻ



«Կոչնակ» Շաբաթաթերք, Ժ. Տարի թիւ 23,
8 Յունիս 1912, էջ 558.

Նոր գիրքեր. — ԿԻԼԻԿԻՈՑ ԱՂԵՏԸ - ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ. Ա. ՀԱՏՈՒ
8. 8. ԹԷՐՁԵԱՆ

«Այս առաջինն է ականատեսի պատմուածքներուն :
Կնակը որ մաս ու բաժին ունեցած է ջարդէն, կոփ-
հրդեհէն և սիրելիներու կորուստէն, խնամոտ կեր-
պրի անցուցած է ամբողջ աղէտին պատմութիւնը :
առաջին հատորը կ'ամփոփէ Առանայի առաջին և
րու ջարդերը : Մաքուր տպագրուած ու ընտիր պատ-
րի ջարդերը : Մաքուր տպագրուած ու ընտիր պատ-

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՒՐԸ

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Է

Որ պիտի բովանդակէ Առանայի մէջ՝ Աղէտէն եՏՔԸ
ԼՏԱՐՈՒԻՍՐ օԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ՀԱՐՑԱՔՆՆՈՒ-
ԹԻՒՆՆԵՐԸ, ԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԱԳԱՐ-
ՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ԵՒ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐՆԵՐԸ,

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԳՈՐԾԵՐԸ

Arg.

ԱՐՈՒԵՍՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ, (Կը ոռպվեցնէ
մէկ ժամուան մէջ լուսանկարչութիւնը) 3

ԿԻԼԻԿԻՈՅ ԱՂԵՏՀ, [Բ. Հասոր] պատկերազարդ . . . 5

Համար թուղթով 7 ½

Արտասահման Յթ . 2

ԳԻՆ 7½ ՂՐԱ.

Մեծաքանակ զնողներու զուգիչ զեղջ :

Դիմել ուղղակի Հեղինակին սացէին՝
ԳԵՂԱՐԱՆ «Յ. Անա» ԳՈՒՄ-ԳԱԲՌ
Կ. ՊՈՂԻՍ